

# Հայկական գիտակետազուտական հանգույց Armenian Research & Academic Repository



Այս աշխատանքը արտասազդված է «Աշխատանքային ճամայքներ»  
ոչ առևտրային իրավասության 3.0՝ արտանայրավ

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY NC) license.


Դու կարող եք.

պահպանել և տարրավել նորագույն գովազարձակությունները  
մասնաւուն կամ օպերատորների առջև ներկայացնելու համար նույն

You are free to:

Հետապնդել - copy and redistribute the material in any medium or format;

Խաղողականացնել - adapt, transform, and build upon the material





U. Արշակունյաց

Դիրքությունը

1-  
9634  
A

Ուրեմնի

1921թ.



91.542-2  
5-572

С. ФАЛГЕРСКОВЫЙ  
СИБИРЬ

# ШЕСТИЧ ТЕЧЕНИЯ

ПОЛЯРНЫЙ И СЕВЕРНЫЙ

ВЕЛИКОУАДУ

ФРЕД

ШЕСТИЧ ТЕЧЕНИЯ



ЛНБСРК — ПОЛЯРНЫЙ

1921

# ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

- ԱՆՔԾՔ, ուղբերգութիւն աշխ. չեղ. չ. Ա. Երևանակ  
տպ. 1903, գիմ. ֆր. 3.
- ԱՐԵՍՏՈՎԵՄ, ուղբերգութիւն. գրար. ուղանառ  
չեղ. պ. Մոմղի. Թարգմ. Դերմ. Եղ. չիւնին.  
գեամ. տպ. 1873, էջ 72, գիմ. ֆր. 1,50.
- ԳՐԱԴԱՐԱՆ ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ. աշխ. իւրաքանչիւր  
թիւը ԷՌարժէ, ֆր. 1,50.
- 1 - Ա. Գոմինիկ կղզոյն գերին. տրամ. չեղ. ճ. 4  
լայտնի. թրգմ. չ. Ա. Տիրոյեան, տպ. 19  
էջ 62.
- 2 - Խաղամոլ. տրամ. չեղ. չ. Ա. Տիրոյեան, տպ.  
1895, 1906, էջ 84.
- 3 - Ա. Երկու ծայրայեղմեր. չեղ. չ. Ա. Տիրոյեան  
տպ. 1906, էջ 1-15.
- Բ. Երեք քաջերը. չեղ. Առյն, տպ. 1906, էջ 26-55.
- Գ. Գողցուած սագը. Թարգմ. Առյն, տպ. 1906  
էջ 53-80.
- 4 - Ա. Երկու հրամ. Անկիրներ, տպ. 1907, էջ 1-35
- Բ. Տագանալոյ գիշեր մը, թրգմ. չ. Ա. Պան  
տարձեան, տպ. 1907, էջ 36-64.
- 5 - Սիմոն տասնամետը. տրամ. չեղ. Տիւման. ալ  
և Տէմբրի. թրգմ. ազատարար չ. Ա.  
յեան, տպ. 1908, էջ 130.
- 6 - Ա. Արդիուկան սէր. տրամ. չեղ. ճ. Ճէլ  
թրգմ. չ. Ա. Տիրոյեան, տպ. 1908, էջ 1-58.
- Բ. Անգնատակ ատրձանակներ. զաւեշտ. չեղ. Ա.  
քոցպուէ. թրգմ. չ. Վ. Խանպէկեան, տպ  
1908, էջ 59-95.
- 7 - Ա. Զուիցերիի որբը. տրամ. թրգմ. չ. Ա. Գոն  
տարձեան, տպ. 1908, էջ 1-95.
- Բ. Վարդագոյն նամակը. զաւեշտ. չ. Ա.  
Տիրոյեան, տպ. 1897, 1908, էջ 96-114.
- 8 - Ա. Մարտին Գապային համետը. տրամ. չեղ  
Կորմոն և Գրանց. թրգմ. իւրակ. միւրած  
մումբէն. չ. Ա. Տայեան, տպ. 1909, էջ 1-94.
- Բ. Աթօրեւոտ գիշեր մը. զաւեշտ. թարգմ. չ.  
Ա. Գասպարինեան, տպ. 1909, էջ 95-114.

19 NOV 2011

ԳՐԱԴԱՐԱՆ

ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ

19<sup>ամս</sup>

#### ԳՐԱԴԱՐԱՆ ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ

199

# ШЕСТЬ ТРУДОВ

## ԱՆԲԵՐԳՈՒԹԻՒՆ Ի ՀԻՆգ

ԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

9078

# ՍԵՊԱԿԻՀ ՄԻՆԱՍԵԱՆ



## ՎԵՆԵՏԻԿ - ԱՌԻԹԲ ԴԱԶԱՐ

1921


## ԶԵԿՈՅՑ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒՆ

---

Ակադեմիականի ողբերգութեանց անդրանիկն է առաջիկայս՝ գրուած յամին 1857 Մայիս 1, ըստ որում նշանակուած է քննադրին մէջ, հետևաբար՝ Մ. Պէջիքքաշլեանին և Ա. Հեքիմեանի Միջագիշղի և Բերայի քատերաբեմին վրայ երենալէն քանի մը տարի առաջ (այն է 1860ի մօսերը): Ճիշդ այս քուականին գրած է նաև Հ. Պետրոս Միհասեան իր Արշակ Բ. ողբերգութիւնը, որ Փ. Բուզանդացիին ներշնչուած՝ արքունի տան վերակացու Գրաստամատի սխրալի դրուագովը կը զանազանի միշտ երկուքն ալ: Քանի որ 1832ին Փաշուտոսի պատմութիւնն արդէն լոյս տեսած էր ի Վենետիկ, զարմանալի է քէ ինչպէս վրիպած է անոնց ուշադրութենէն, որոնց քէ՛ քատերական և քէ՛ քերքողական ձաշակն և հոտառութիւնն այնքան սուր էր:

Գրասիրաց շատերուն մտքի մէջ գուցէ այնպէս սեւեռած ըլլայ այն գաղափարը, քէ Պէջիքքաշլեանը շատ տարիներ առաջ ապրած և

գործած ըլլայ քանի զԱեպուհ Մինասեան . սա-  
կայն մենք ստուգեցինք Պադովայի և Ռափա-  
յելեան Վարժարանաց սաներու անուանց ցու-  
ցակեն , որ Աեպուհ Մինասեանը , ծնած 11 Օգոստ .  
1825 , յամին 1838 մտած է Վենետիկի Ռա-  
փայելեան վարժարանը , և 1841ին , իբրև  
բարի վարուց և ուսմանց մէջ վկայեալ առար-  
տավարժ դուրս եկած է . իսկ Մ . Պէշիքքաշ-  
լեան ընդ հակառակն 29 Օգոստ . ի 1839 մտեր  
է Պադովայի Միսիք . վարժարանը , և 1844ին  
առարտելով Պողիս դարձած : Երկուքն ալ վե-  
րոյիշեալ վարժարաններու Ա . դասու աշակերտ-  
ներին եղած են : Գործե ումանց համար անակըն-  
կալ մ'երեւնայ այս բանս . սակայն ստոյգ  
տուեալները զայն կը հաստատեն : Բնականա-  
բար ուրեմն Մինասեանը առաջին անգամ յղա-  
ցած և գրած է Հայոց քաջարի , բայց անրախտ  
քագաւորի ողբերգութիւնն . ուստի ըստ արտա-  
քին երևորին Պէշիքքաշլեանէն անկախ : Բայց  
դիտելով մէկ կողմէն , որ Պէշիքքաշլեան է .  
Պողիս դառնալէն ետքը քիչ ատենէն սկսած է  
բատերական խաղեր և քերրուածներ շարա-  
դրել , և միշտ կողմէն ալ ասոր գործոց հրատա-  
րակութիւնն խիստ վեր ի վերանց և առանց քըն-  
նութետն կատարուած է , վասն զի ոչ մէկ խաղին  
գրութեան տարերիւը նշանակուած է , մինչդեռ  
Մինասեանը ժամանակ մը քաղաքական պաշ-  
տոններով գրադած էր . հաշանական է , որ պուետ-  
ներէս առաջինը իր Արշակ Բ . ողբերգութեան  
ներկայացման բուսկանէն ( իման 1857 - 1860 )  
շատ տարիներ առաջ իսկ գրած ըլլայ , և Մի-



Կ5308-

մասեանը զանի կարդալու առիր ունեցած . բայց  
այս քննութեան կը կարօտի :


**Ա**յս աղ բաժած ըլլանք, որ թէև երկուքին ևս  
խաղի սահմանքն և նպատակը նոյն են, սա-  
կայն տեսարաններն և գործողութիւնն ընդհան-  
րապէս իրարմէ մեծապէս կը տարբերին : **Եր-**  
կուքն աղ իրենց մտատիպարներու մէջ խիզախ  
են և ինքնագիշտ, որով կարծէք թէ իրարմէ  
անկախ : Իրաւ է որ **Մինասեանը** չունի **Պէջիք-**  
**քաշլեանի** քերթողական բոցաշունչ խանդր,  
ինչպէս և ձարտար և ձկուն լեզուն, որոնցմով  
սա դիշրաւ հմայեց իր ժամանակակիցները և  
հոչակեցաւ . բայց իր անձանց և իրաց նկա-  
րագիրներուն մէջ **Սեպուհ առելի** քննական, հո-  
գերանական և ձիշտ ըլլալ կը բուի : **Երէ** ստոյգ  
է **Գերպ**. **Սումալեանին** և **Վիկենայի** դեսպան  
**Մանսոր Պէյի** վկայութիւնը, թէ **Սեպուհ** քաջ  
նկարիչն եր, այնուհետեւ կարելի է լսել, թէ  
նոյն խոկ այս մասնագիտութիւնը՝ անոր հոգե-  
կան և բարոյական նկարագիրները առելի եւ  
ազդեցիկ և յուզիչ ընելու կը ժառայէր : **Եր-**  
կուքն ևս գեղեցկին և վսկմի սիրահար ըլլա-  
ղով երթեան զարտուղեր են պատմութեանէ : **Սա-**  
**կայն** **Մինասեանի** քով աչքի չի զարներ զար-  
տուղութիւնը . օրինակի համար, ըստ **Ա. Մի-**  
**նասեանի՝ Մեծին Ներսիսի ուրուականն է**, որ  
**Անյուշ** բերդին մէջ կը խօսի **Արշակայ** հետ,  
մինչդեռ **Պէջիքքաշլեանը** զանի անձնապէս խոկ  
ներմուծելով հոն – որ անկարելի էր, – փոխա-  
նակ **Դրաստամատի** խօսակցել կու տայ և յան-  
դիմանել յամառեալ բազարորը, որ հակառակ

է պատմութեան Փաշոտոսի: Այս կետս ակներեւ կ'ընէ, կարծէք, թէ Պէջիքքաշլեան կարդացած ըլլայ Մինասեանի գործը, բայց սիստ հասկցած անոր միտքը:

**Արշակ Բի.** Վրայ 6-7 ողբերգութիւններ արդեն իրարու ետև շինուած և հրատարակուած ըլլալով ցարդ, գործի ուժանց առելորդ համարուի սորայս հրատարակութիւնը. բայց ես այ պիտոր բում, որ երէ ստուգիւ Աւազուհ Մինասեանն է Հայոց քաջարի բազաւորին անդրանիկ ողբերգակը, առանց անոր հրատարակութեան դժուարին է ձշգրիտ զաղափար կազմել անոնց իրարու հետ ունեցած աղերսին և որպիտութեան:


**Ընդհանուր** այս մի քանի նոտերով մենք կը բարականանանք առ այժմ ի լոյս ընծայել Մինասեանի սոյն խաղը, ընթերցողներուն բողլով երկաքանչիւրին մանրամասն վերլուծութիւնն ու քննութիւնը:

**Հ. Բ. Վ. Սարգիսեան**



## ԱՆՁԻՆՔ

ԱՐԵԱԿ ԵՐԿՐՈՐԴ, Թագաւոր Հայոց.  
ՄԵԾՆ ՆԵՐՍԻՍ, հայրապետ.  
ՍՄԲԱՏ ԲԱԳՐԱՏՈՒԽԻ, սպարապետ.  
ՆԵՐՍԵՀ ԿԱՄՍԱՐԵԱՆ, զլուխ տժզոհ նախարարաց.  
ՄԻՀՐԱՆ {  
ՎԱՂԻՆԱԿ } տժզոհ նախարարք.  
ՄԵՐՈՒԺԱՆ {  
ՎԱՀԱՆ } ապստամբ նախարարք.  
ՎԱՍԱԿ {  
ՎԱՐԴԱՆ } զինակիրք Արշակայ.  
ԿՈՌՆԱԿ, ԹԻԼՆԱՊԱհ Ամբատայ.  
ԹԻԼՆԱՊԱհք Արշակայ.  
ԱՄՐԻԿԱՎՈՒՆՔ Ներսիսի.  
Զօրականք Հայոց և Պարսից.  
Պահապանք Անյուշ Բերդին:  
Տեսարամն վաղարշապատ քաղաքին մէջն է:



## ՀԱՆԴԻՍ ԱՌԱՋԻՆ

Քասախի գետին եղերքը լեռներու մէջ քար-  
անձաւ մը . առջեն ընդարձակ դաշտ . հեռու-  
անց՝ գետին միշտ կողմը Վաղարշապատ քաղաքը  
կը տեսնո՞ի . առաջոտ է և արեուն ժագելն  
ալ մօտ :

### ՏԵՍԻԼ Ա.

ՍՄԲԱՏ (առանձին և ժպտեալ)

Անծանօթ նամակ մը հայրենեացս և պա-  
տուոյս վրայ զիս երդուընցնելով, կը հրաւիրէր  
որ անպատճառ այս առաւօտ սա քարանձաւիս  
մէջ գտնուիմ : (քաղելով կը մտածէ) Ո՞վ և ի՞նչ  
գործի համար արդեօք... նաև կը պահանջէ որ  
առանձին և ծպտեալ գտնուիմ, այլ և այս ժա-  
մուս երբ համայն բնութիւնը կը հանգչի...:  
(վեր վար քաղելով) Արդեօք բարեկամի՞ թէ թըշ-  
նամւոյ է հրաւէրն, ու ինչո՞ւ սա դաշտս ընտրած  
է, որ մեր վերջին պատերազմաց ասպարէզն  
եղաւ... Ո՞հ, ի՞նչ դժխեմ յիշատակ յանկարծ  
միտքիս մէջ կ'արթըննայ...: Սակայն քաջի  
համար չիք երկիւղ . թէ թշնամի, թէ բարեկամ,  
որովհետև զիս պատուոյս և հայրենեացս վրայ  
կ'երդուընցընէր, զալս անհրաժեշտ և սրբազն  
պարտք մ'էր: Եթէ բարեկամ է եկողն, բարի  
ըլլայ իւր գալուստն, զինքն ողջունելով ձեռքը  
կը սեղմեմ. իսկ եթէ դաւաճան, վայ իրեն,  
զի սա սուրս իւր յանդգնութիւնը պիտի պատժէ:

Ահաւասիկ արևն իւր ճառագայթքը ձիւնապատ  
լերանց վրայ կը ծագէ . զիս հրաւիրողն այդ  
նշանը տուած էր , ուրեմն ուշանալու չէ... : Ոտից  
դղրդիւն մը կը լսեմ , ինքն ըլլալու է . (սուրբ  
քաջելով) զգուշութիւնն հարկաւոր է նաև քաջաց :

### ՏԵՍԻԼ Բ.

#### ՍՄԲԱՏ. ՆԵՐՍԵՆ

ՍՄԲԱՏ (մեկուսի)

Պիտի ճանչնամ սա մարդը :

#### ՆԵՐՍԵՆ

Ո'ղջոյն ընդ քեզ , սպարապետդ Հայոց . ո՞հ ,  
օ՛ր բարեգուշակ . ուրախ եմ և կը յուսամ որ  
միտքս դրածս պիտի յաջողի . զի զքեզ ինձմէ  
առաջ հոս կը գտնամ :

ՍՄԲԱՏ (սուրբ տեղը դնելով , կը վազէ Կեր-  
սեհին ձեռքը կը սեղմէ)

Դու հո՞ս , ազնիւ բարեկամ : Տէ՛ր Աստուած ,  
կը խաբուիմ արդեօք . բայց ոչ , զի դու իսկ ես  
Ներսեն կամսարեան... այլ սակայն ի՞նչպէս կը  
համարձակիս Վաղարշապատայ դրանց մօտենա-  
լու . ի՞նչ գործ զքեզ դարձեալ հոս բերած է :

#### ՆԵՐՍԵՆ

Իմ պարտքս և հայրենեացս թշուառութիւնքն  
զիս միւսանգամ հոս կը կոչեն :

#### ՍՄԲԱՏ

Քու պարտքդ , հայրենեացդ թշուառութիւնքն .

բայց չե՞ս գիտեր Արշակայ քէնը քեզի դէմ, և  
թէ զլխոյդ գին տրուած է:

### ՆԵՐՍԵՆ

Գիտեմ, և ահա վասն այսորիկ կու գամ հոս.  
այսօր պէտք է, որ կամ իմ և կամ իւր զլուխն  
իյնայ, որպէս զի Հայաստան խաղաղի:

### ՍՄԲԱՏ

Զիս այդ խօսքովդ կը սոսկացընես: Արշակ  
զքեզ մինչև յերկիրն Պարսից փախստական կը  
կարծէ. ետևէդ լրտեսներ վազած են, զքեզ ուր  
որ գտնան սպանելու դիտաւորութեամբ: Երբ  
մենք և բոլոր արքունիքն զքեզ հեռու կը կար-  
ծենք, դու ահաւոք թշնամւոյդ այդպէս մօ՞տ  
կը գտնուիս:

### ՆԵՐՍԵՆ

Միթէ հայրենատեացի մը պէս պէտք էր որ  
այս վիճակիս մէջ թողուի Հայաստան. հայրե-  
նասիրի մը այժմ գտնուելու տեղն հոս է, Ամբատ:

### ՍՄԲԱՏ

Այո՛, բայց վրադ կը ցաւիմ Ներսեն, վասն զի  
կը սիրեմ զքեզ: Թէպէտև Արշակայ բանակին  
զօրապետն ըլլալովս, ստիպուեցայ շատ անգամ  
քեզի դէմ մարտ մղելու, զօրքդ ցրուելով զքեզ  
առջևս հալածական վարելու, այլ սիրտս, ո՞հ,  
սիրտս արիւն և աչքս արտասունք կը հոսէին:  
Կը յիշէի միշտ թէ վազուց ի վեր, մեր նախա-  
հարքն բարեկամութեան սերտ կապովս իրարու  
կապուած էին. իսկ զԱրտաշէս երկրորդ թագա-  
ւորեցընելու համար՝ քու և իմ հարքս միայն  
բաւեցին, իրենք միայն Երուանդ բոնաւորին

զօրքը ցրուելով, զինքն շղթայակապ և մահուչափ վիրաւոր Արտաշէսին առջև բերին:

ՆԵՐՍԵՀ (հոգբոց հանելով մը)

Ափսո՞ս, որ այն երջանիկ օրերուն յիշատակն միայն մնացել է այսօր:

### ՍՄԲԱՏ

Այն օրէն ի վեր իրենց բարեկամութեան կապն աւելի ևս պնդելով, զՀայաստան օտարի լուծէն ազատեցին և իրենց մանկահասակ թագաւորին ձեռնտու և խորհուրդն ըլլալով, զաշխարհս բարեկարգելու աշխատեցան. ոհ, յիրաւի քաղցր յիշատակ: Իսկ քու հետդ քանի՛ քանի անգամ քովէքով պատերազմած ենք՝ հայրենիքը պաշտպանելով. երկուքնիս միատեղ զօրաւոր էինք և ահարկու թշնամեաց: Կը ցաւիմ մեծապէս, զի այսօր իրարու հակառակ կողման գլուխ կեցած և իրարմէ բաժնուած, տկար ենք, թէպէտև մասնաւոր բարեկամութիւննիս նոյն ըլլայ: Ափսո՞ս որ կը բոնադատուիմք այսօր ընտանի պատերազմօք աւերել և քանդել սա սիրելի երկիրը. փոխանակ որ միանալով մեր պարտքն էր տէրութեան խախտեալ գահին նեցուկ ըլլալ և յառաջակայ թշուառութենէ ազատել զՀայաստան:

ՆԵՐՍԵՀ

Այլ և այժմ երկպառակութիւնն ի բաց թուլով, կրնանք իրարու հետ միաբանիլ:

### ՍՄԲԱՏ

Այլ... այլ զքեզ տխուր կը տեսնեմ. անտարակոյս այս անգամ կու գաս յուսահատութեամբ

Արշակայ կատաղութեան առջև զքեզ նետելու։ Եթէ այդ է որոշումդ, զորն որ ըսածէդ կ'ենթադրեմ, ահ, փախիր և ծածկէ՛ պատուական գլուխդ, կ'աղաչեմ զքեզ. վասն զի Արշակ չիպիտի գթայ վրադ, զի գիտէ որ դու ես գլուխն ապստամբաց։

### ՆԵՐՍԵՆ

Ե՞ս փախչիմ, երբ հայրենիքս կը հեծէ... ահ ոչ։ Վասն իմ մի՛ վարանիր Սմբատ. հայրենեացս համար կեանքս, ոհ, և ոչ բան մը աչքիս կ'երևայ։ Զը համբերեցի տեսնալ հեռուէն Հայաստանի աղէտքը՝ առանց արտասուելու. սիրտս գալարեցաւ սա սիրելի երկրիս վրայ, երկիր՝ որ սահմանակից ազգաց ալ նախանձը կը շարժէր, երկիր՝ ուր և օտարք կը գաղթէին, որպէս զի խաղաղութեան օդը շնչեն. վաճառականութեամբ, երկրագործութեամբ, գեղարուեստիւք, վերջապէս ամէն առաքինութեամբ զարդարեալ, դիւցազանց բոյն մ'էր Հայաստան։

### ՍՄԲԱՏ

Իրաւունք ունիս Ներսեն։

### ՆԵՐՍԵՆ

Թագաւորն իբրև իւր որդիքը կը հոգար և կը պաշտպանէր զժողովուրդ, սոքա ալ իրենց հօրն ունեցած որդիական ակնածութիւնը և սէրը կոյր հաւատարմութեամբ կը հատուցանէին։ Բանակն զոհ սրտիւ, արիւնը թափելով և կեանքն անզամ զոհելով, թագաւորաց դրօշակները մինչև հեռույաշխարհս կը տանէր, անծանօթ և այլալեզու ժողովրդոց սովորեցընելով զիրենք յաղթողաց անուանքը։ Սա դաշտերն, զորս ընտանի կոիւներն այժմ գերեզման դարձուցած են, և ուր այնչափ

դիւցազունք կը ննջեն, ատեն մը ոսկեփունջ  
հասկերով ծածկուած էին։ Հինաւուրցն Երասխայ  
և Եփրատէսի վրայ անհամար նաւեր կը լողային,  
հեռաբնակ ազգերը իրարու վաճառականութեամբ  
կը միացընէին։ Ափսո՞ս, այսօր ամէն բան կեր-  
պարանափոխ եղած է. մարդ մը բաւեց ամէն  
կարգ և օրէնք տակն ու վրայ ընելու, եթէ այն-  
պիսին արժանի է մարդ կոչուելու, թող թէ Ար-  
շակունի։

## ՍՄԲԱՏ

Բայց նոյն երջանիկ օրերն կրնան միւսանգամ  
ծագիլ Հայաստանի։

## ՆԵՐՍԵՆ

Կը տարակուսիմ, քանի որ սա հրէշն գահին  
վրայ նստի։ Ափսո՞ս, մեծն Տրդատիոս սա պայ-  
ծառ ցեղին վերջալոյսն եղաւ. ամէն փառք իւր  
հետ շիջան և ահաւոր գիշեր մը իւր տեղ փո-  
խանակեց։ Կարծես թէ Աստուած ալ բարկացաւ  
ժողովրդեան ապերախտութեան վրայ, երես դար-  
ձուց մեզմէ, որբ մնաց Հայաստան, զի այնու-  
հետև ազնիւ շառաւիղէն անպիտան ճիւղեր սկսան  
երևալ։ Խոսրով երկրորդ չընմանիր իւր հօրն.  
ոչ անոր քաջութիւնը, ոչ առաքինութիւնը և  
ոչ հաւատքը կ'ունենայ։ Վատն Տիրան՝ Յունաց  
և միանգամայն խուժադուժ Պարսկին լուծին  
տակ հեծել կու տայ մեր հայրենիքը։ Իսկ Ար-  
շակիս վարքն քենէ ալ ծածուկ չէ։

## ՍՄԲԱՏ

**ԴԺԲԱՂԴԱԲԱՐ ՈՅ:**

## ՆԵՐՍԵՆ

**Ոճրօք, եղեռնագործութեամբ և անառակու-**

թեամբն՝ իւր հարցն փառքը բոլորովին շիջուց,  
չարութեամբն իւր հայրն ալ անցուց. զՀայաս-  
տան ձեռքին մէջ խաղալիք մ'ըրած՝ ուզածին  
պէս կը չարչարէ. հայրենասէր իշխանաց գլուխ-  
ները կտրելով, կ'ուզէ իւր կամաց տակ ճնշել  
զհայրենիս: Վերջապէս ընտանի պատերազմաց  
սա բոցը վառեց. եղբայր եղբօր հետ կը կռուի,  
հայրն զիւր որդին, որդին զիւր հայրն կը դաւէ.  
թագաւորէն խրախուսեալ իւրաքանչիւր ոք՝ իւր  
մասնաւոր վրէժը թշնամիէն կը հանէ: Երկաթն  
ու կրակն զաշխարհս փճացուցին. որչափ տու-  
ներ կործանած, որչափ ցեղեր աներևոյթ եղած  
են. քաղաքներն յանապատ ու դաշտերն ի գե-  
րեզման դարձած են. որբք երեսի վրայ լքուած  
են ու սովոր երկրիս մէջ կը տիրէ: Իսկ որպէս  
թէ այդչափ աղէտք չըբաւէին, Յոյնք սահմանաց  
կը մօտենան, Պարսիկք խոռվութենէն օգուտ  
քաղելով սահմանքը կ'անցնին և ամէն բան սրոյ  
և հրոյ կը մատնեն:

## ՍՄԲԱՏ

Կը կարծես թէ անկարեկի՞ր աչօք զայս ամէն  
աղէտ կը տեսնենք:

## ՆԵՐԱԵՆ

Եթէ այդպէս է, ուր է ապա նախարարաց  
խումբն, որ անոնց դէմ ելլալով՝ զանոնք վոնտէ  
ու խուժադուժից բացած ատրուշանքը կործանէ:  
Ափսոս, կամ ի բերան սրոյ ինկած են և կամ  
մեզի պէս ահ և դողով լերանց մէջ փակուած,  
կարեկիր աչօք հայրենեաց թշուառութեանց վրայ  
կ'ողբան. այլ մինչև ցերք: Զաշխարհս խաղա-  
ղացընելու աշխատող մը չըկայ, իւրաքանչիւր  
ոք իւր զլխոյն ճարը կը նայի: Հայրապետն միայն  
կարող էր երկու կողմը իրարու հետ հաշտեցը-



նելու, բայց ինքն ալ Արշակայ ապաշաւելուն  
վրայ յուսահատելով, երեսը ծածկած է:

## ՍՄԲՈՏ

**Բայց ես յոյսս բոլորովին կորուսած չեմ:**

## ՆԵՐՍԵՆ

Իսկ ի՞նչ բանի վրայ հիմնած ես այդ յոյսը:  
Բայց ես ըսեմ քեզ, Բագրատունեացդ իշխան.  
Արշակ որ իւր եղբօրորդւոյն նախանձելով դաւեց,  
իւր հայրը խեղդել տալ յանդգնեցաւ և զ՛ղոմ-  
պիադ իւր կինը չըլսուած անօրէնութեամբ մը  
թունաւորեց, կը կարծե՞ս թէ մեզ պիտի խնայէր,  
մեզ որ խեռ աչօք կը տեսնայինք իւր անառա-  
կութիւնքը: Կը կարծե՞ս թէ քեզ ալ պիտի խնայէ՞.  
Ամբառ, զքեզ այժմ բոնադատեալ կը պատուէ,  
վասն զի զիտէ որ բանակն զքեզ կը սիրէ, մա-  
նաւանդ այժմ՝ որ Յոյնք կը մօտենան և Պար-  
սիկը սահմանքը անցած են. սակայն կը վա-  
խեմ...

## ՍՄԲՈՏ

**Զայս ես ալ զիտեմ.** Բայց կը պահանջես որ  
այս տագնապողական ժամուս վատութեամբ մը  
Արշակայ քովէն հեռանամ. ա՞հ, ոչ. վոանզն  
ակներե է: Բարեբաստութեան առեն իւր շնորհքը  
վայելեցի. թշուառութեան մէջ ալ իրեն կը ծա-  
ռայեմ:

## ՆԵՐՍԵՆ

**Ազնիւ սիրու.** այլ կը խրատեմ զքեզ չըխա-  
բուիլ անոր կեղծաւոր հրապուրանքէն. զուցէ  
յաջող միջոցի մը, զուցէ օրուան մը կը սպասէ,  
որպէս զի քու կեանքդ ալ բառնայ. վասնզի,

թագաղիր ասպետ, բանակին սիրելի եղած սպարապետ մը, իւր աչքը խայթելու չափ սուր փուշ մ'է:

### ՍՄԲԱՏ

Թէպէտև ամէն ապերախտիք սպասեմ Արշակէն, ի վերայ այսր ամենայնի ես կը ջանամ մինչև ցվերջին շունչս իմ պարտքս կատարելու: Իսկ ի՞նչ է քու միտքդ այժմ:

### ՆԵՐԱԾ

ԱՇԱԼԱՍԻԿ. Թէպէտև գիտեմ թէ Արշակայ ատելութիւնն զիս չարաչար հալածէ, սակայն ի՞նչ ձեռքս կ'անցնի, ըսի՝ լեռներու մէջ փակուած կեանքս անցընելով: Միթէ մեր նախնի դիւցազունք այդպէս կ'ընէին. կեանք մ'ունիմ և զայն Հայրենեաց երջանկութեան կը նուիրեմ, զի բաւական ապրեցայ: Ըսի, և լերանց չորս կողմը պտըտելով՝ ձայն տուի պահուըտած նախարարաց, անոնց սրտին մէջ հայրենասիրութեան բոցը վերստին արծարծեցի, քաջալերեցի, յուսացուցի զիրենք, Հայաստանի թշուառութիւնքը ճիշդ գոյներով նկարագրեցի և իրենց հետ այս առաւօտ հոս գտնուելու խօսք դրի:

### ՍՄԲԱՏ

Ի՞նչ յանդգնութիւն, Վաղարշապատայ քով, գրեթէ Արշակայ աչքին առջև ժողով կազմել, մանաւանդ այս ժամանակիս մէջ, երբ կասկածն ամէն տեղ լրտեսներ սփուած է և ի ձեռս մատնուողաց համար դահճի տապարն պատրաստ... Ո՞հ, այդ անսովոր յանդգնութեան Ներսէն միայն բաւական է... ապա զիս ինչու կը հրաւիրէք:

## ՆԵՐՍԵՆՀ

Լոէ՛, քաջդ Ամբատ. ամենակին կասկած չ'ունիմ  
քու հայրենասիրութենէդ. զիտէի որ քու սիրող  
ալ կը ճմլէր հայրենեաց վրայ. Արշակայ բռնած  
ոճին դու ալ չ'էիր հաճեր, ու զմեզ բռնադատեալ  
կը հալածէիր, երբ ես նախարարաց ի զլուխ  
անցած՝ Արշակայ դէմ կոռւեցայ: Զիս յաղթեցիր,  
զօրքս ցրուեցիր, սակայն սիրոս և միտքս նոյն  
են. զԱրշակ իբրև անպիտան և վնասակար աշ-  
խարհիս՝ զահէն վար առնուլ և տեղը իւր որդին  
զՊապ թագաւորեցընել, պատժել զբոնաւորն  
քանի որ ի ձեռս իւր ինկած չ'ենք: Ապա ամէն  
վտանգ աչք առնլով, նախադասեցի զքեզ ալ  
այսօր ի մէջ մեր հրաւիրել և միատեղ խորհել  
Հայաստանի բարեկարգութեան նկատմամբ:

## ՍՄԲԱՏ

Ափսոն...

## ՆԵՐՍԵՆՀ

Ի՞նչպէս մեկնեմ սրտիդ այդ ձայնը, միթէ  
հայրենեաց թշուառութիւնքը ցաւելդ, թէ անօ-  
րէն և վատ թագաւորէն զատուիլ չ'ուզելդ այդ  
հառաչանքը կ'արձըկեն:

## ՍՄԲԱՏ

Ինչու կարող չ'եմ քեզ հետևել, քաջդ Ներսեն.  
սակայն, ո՞հ, կենդանի է Աստուած, զի կը գովեմ  
քու առաքինութիւնդ և կը զարմանամ վեհանձ-  
նութեանդ վրայ:

## ՆԵՐՍԵՆՀ

Մեկնէ՛ միտքդ, սպարապետդ Հայոց... է՞հ,  
եթէ անօգուտ և սնոտի զարմանքով մը չըշա-

տանալով, գայիր իր ձեռքը սեղմելու... Եկ, Եկ,  
քաջդ, միանալով մեզ հետ, խորտակենք սա  
երկթէ լուծը, բոնաւորին գերութեան շղթայքը:

## ՍՄԲԱՏ

Անհնար է, Ներսեն, թերևս այժմ. նախազգաց-  
ցում մ'ինձ կ'ազդէ, թէ մեր երկու ցեղերն իրարմէ  
զատուելու չ'են. Եթէ Արշակունիք սահմանեալ  
են յերկնից՝ Հայաստանի թագաւորութեան, Բա-  
գրատունեաց պաշտօնն ալ իրենց թագաղիր  
ըլլալն է: Նախնիքս՝ իւր նախնեաց շատ երախ-  
տապարտ են. Բագրատունեաց պաշտօնն՝ իրենց  
կեանքը միշտ նուիրելն եղած է Արշակունեաց:  
Ես չ'եմ խոտորիր հարցս օրինակէն: Թէպէտե  
ես ալ քու աչքովդ կը տեսնեմ Հայաստանի ա-  
ղէտքը, Արշակին Հայոց թագը կրելու անյարմա-  
րութիւնը. Թէպէտե կը լսեմ ստահիւս և անարգ  
փաղաքուշից՝ իրեն թելադրած չար և թունալից  
խորհուրդքը, ի վերայ այսր ամենայնի իմ թա-  
գաւորս է և Արշակունի: Կը կրկնեմ քեզ. իմ  
պարտքս է իրեն հաւատարմութեամբ ծառայել,  
զինքն խրատել, զգուշացընել, աչքը բանալ, որ-  
պէս զի փորած անդունդին մէջ չըգլորի. Բա-  
նակը երդուընցընել ի հաւատարմութիւն, ոժգոհ-  
ները գոհ ընել, հալածել իւր թշնամիքը, ապըս-  
տամբները նուաճել, թէև անոնց մէջ քեզի պէս  
բարեկամք ալ գտնուին, և արիւնս թափել, առա-  
ջուց զիտնալով ալ որ վատի մը համար կը  
թափեմ, որուն յարգը երբէք չիպիտի ճանչցուի:  
Ուստի չ'եմ կրնար հրաւէրդ ընդունել. սակայն  
պատուոյս վրայ կ'երդնում և յարև հարցս, թէ  
զաղտնիքդ...

## ՆԵՐՍԵՆ

Ափսո՞ս այդ գեղեցիկ առաքինութեանցդ, զորս  
վատ բոնաւորի մը ոտից տակ կը նետես:

## ՍՄԲԱՏ

իմ ճակատագիրս է. բայց զքեզ, Տանուտէրդ կամսարեան, զքեզ կը սիրեմ ու կը մեծարեմ որչափ ալ ինձ հակառակ մտածես և որչափ ալ Արշակայ թշնամին ըլլաս։ Զքեզ կ'ատէի՝ եթէ անոր բարեկամս ըլլայիր, զի դու ազատ ես։ Իսկ որչափ ալ հարկադրիմ զքեզ հալածելու, բնաւ սէրս ատելութեան ու մեծարանքս արհամարհանաց չիպիտի փոխուին. թագաւորիս թըշնամին ես, բայց իմ բարեկամս և միշտ քու առաքինութիւնքդ պիտի գովեմ. ձեռքս ալ միշտ պատրաստ պիտի մնայ սեղմելու առաքինոյն ձեռքը։ Ահ, ինչու կարող չ'եմ զձեզ ամենքնիդ ալ գովել, վասն զի ձեր մէջ կը գտնուին այնպիսի անձինք, որոնց միտքն զթագաւորութիւնն կործանելով՝ Պարսից վաճառել է սա սիրելի երկիրս, ու զքրիստոնէութիւնն ջնջելով՝ վերականգնել ատրուշանքը. ո՞հ, այդ անհանդուրժելի է։

## ՆԵՐՍԵՀ

Է՞ն, Ես ալ չեմ հանդուրժեր. Հայաստանի պաշտպան սուրբերն թող նախ պատժեն այնպիսի անօրէնները և ապա մեր սուրն։ Սակայն արևն ծագեց պէտք է որ բաժնուինք. վասնզի դաշնակցեալ նախարարք այժմ պիտի գան։ Սիրելի հայրենիք, կը տեսնամ որ ազատութեանդ համար դեռ շատ արիւն պիտի թափես։ Կը ցաւիմ որ չըկրցայ զքեզ ի մեր կողմը ձգել. զի քու սրոյդ և անուանդ վրայ մեծ վստահութիւն ունէի։

## ՍՄԲԱՏ

Բարեկամութեանս վրայ աւելի վստահ եղիր. զի եթէ քեզ միանալով չ'եմ օգներ, գոնէ միշտ քեզ սրտակից կը մնամ և թագաւորին քով քեզ

պաշտպան. բայց այդչափս միայն ձեռքէս կու զայ: Յաղթութեանդ գլուխս կը ծռեմ, իսկ անկումդ կը ջանամ քաղցրացընելու. և յոր կողմն ալ բաղդն յաջողէ, Ամբատ բագրատունին միշտ նոյն պիտի մնայ, այսինքն հաւատարիմ բարեկամ: Ի վերայ այսը ամենայնի չ'եմ յուսահատիր Արշակայ վրայ նոր փորձ մ'ալ ընելու, գուցէ յաջողիմ զձեզ իւր հետ հաշտեցընելու: Բայց դուք զգուշացէք Վաղարշապատայ մօտենալու, զի սա դաշտերն և լեռներն լի են լրտեսօք. թշնամեաց հասնելուն լուրն, զօրքը գիշեր ցորեկ շարժման մէջ կը պահէ, և յիշեցէք, թէ Արշակ կասկածուէ և անգութ: Ողջամբ մնաս, ինչ որ ալ պատահի, զհայրենիս միշտ մեր աչքին առջևն ունենալու եմք:

ՆԵՐՍԵՆ

ԵՌԹ Խաղաղութեամբ: (Ամրատ կ'եղայ)

ՏԵՍԻԼ Գ.

ՆԵՐՍԵՆ (առանձին)

Ափսո՞ս, չըկրցայ ստանալ սա բարեկամ թշնամին... հայրենեաց վիշտքն իւր սիրոն ալ կը ճմլեն, հաշտութեան նոր փորձ մ'ալ ընել կը խորհի... այլ և իրաւունք ունի. մեր մէջն ալ հայրենատեաց և սուտ բարեկամներ պակաս չ'են... ահա դաշնակիցք. լոենք առ այժմ բագրատունոյն հետ տեսաւորութիւնս:

## ՏԵՍԻԼ Դ.

**ՆԵՐՍԵՀ, ՄԻՀՐԱՆ, ՎԱՂԻՆԱԿ, ՄԵՐՈՒ-  
ՓԱՆ, ՎԱՀԱՆ.**

## ՆԵՐՍԵՀ

Առաջ եկէք, իշխանքդ Հայոց մեծաց, երբեմն  
լուսաւորք Հայաստանի, իսկ այսօր սգաւորք և  
խաւարած: Ո՞հ, զիտեմ թէ ձեր աղիքն ալ կը  
գալարին ի տեսիլ դաշտիդ, ուր մեր վերջին  
պատերազմն որուեցաւ, ուր որպէս զի բոնաւորը  
կործանենք, սուրերնիս մեր եղբարցը սիրու կը  
ծակէր, ուր թէպէտև յաղթուեցանք, սակայն  
փառաւորագոյն յաղթանակ մ'ունեցանք հայրե-  
նեաց սրտին մէջ, ու Արշակ այն օրէն ի վեր  
աւելի ևս անարգուեցաւ: Ահաւասիկ զձեզ միւս-  
անգամ կը հրաւիրեմ նոյն փառաց յասպարէզ-  
անտարակոյս եղէք, որ զՀայրենիս ազատելու  
փառքն յերկնից մեզ շնորհուած է: Իսկ այս  
անգամ բոլոր Հայաստան մեր ետևէն պիտի  
վազէ. արդէն կը տեսնամ յաղթութեան պսակ-  
ները ձեր իւրաքանչիւրին գլխոյն վրայ. իսկ  
արդարն Աստուած մեզ օգնական է, և սուրբ  
առաքեալքն Հայաստանի՝ մեծին Գրիգորի հետ  
մեզ պաշտպան: Ես իմ կեանքս կը դնեմ նախ  
ի վերայ ազատութեան հայրենեացս և միանգա-  
մայն երաշխաւոր կ'ըլլամ հաւատարմութեան  
ազգատոհմիս:

## ՄԻՀՐԱՆ

Ես ալ նոյնպէս: Թո՛ղ մեռնի բոնաւորն, որ  
կ'ուզէ հայրենեաց աւերակաց վրայ թագաւորել:

## ՎԱՂԻՆԱԿ

Ես ալ ձեզ համամիտ եմ: Ներումն չ'ըլլայ

հայրենատեաց թշնամւոյն . Արշակ արժանի չ'է Արշակունի կոչուելու . սոքա միշտ հայր հայրենեաց եղած են :

### ՄԵՐՈՒԺԱՆ

Ես ալ քաջքդ . ապա միանանք կործանելու սա զահը , որ ժողովրդեան շղթաներ կը բաժնէ ու դահճի տապարով կը վարձատրէ Հայաստանի պաշտպանքը : Կործանենք սա հրէշը , որ մեր անկենդան գլխոց վրայ կը խնդրէ իւր բռնաւորութիւնը հաստատելու : Արշակունիք ոչ նոյն արժէքը և ոչ նոյն պատիւն ունին այժմ . արմատն տկարացաւ , օտար և անպիտան ճիւղեր կը բուսցնէ . Արշակունի ըլլալն գերազանցութիւն մը , քաջ մը կը նշանակէր , իսկ յաւուրս Արշակայ անարգութիւն մ'եղաւ , հայրենատեաց մը կը նշանակէ :

### ՎԱՀԱՆ

Երբ վերջին պատերազմէն ետև փախստական ի տուն իմ դարձայ , ամբողջ տունս քովս ժողովրտելով զիս քաջալերեց և երդուընցաւ վերստին մեզ զօրավիզն ըլլալու և իւր արեան վերջին կաթիլն ալ թափելու վասն ազատութեան հայրենեաց : Ապա քաջքդ , երբ պատերազմն սկսի , պիտի տեսնաք զիս իմ խումբովս բանակին առջև :

### ՆԵՐՍԵՆ

Ո՞հ , օ՛ր բարեգուշակ , ծերութիւնս իւր երիտասարդութեան օրերէն հարիւրապատիկ աւելի եռանդ և աշխոյժ կ'ստանայ : Գիտէի թէ դուք միշտ նոյն էք , ճշմարիտ և անկեղծ հայրենասէրք , արժանաւոր թոռունք նախնի Հայկազանց : Միաբանինք ապա ազատելու զՀայաստան ընտանի և օտար բռնաւորաց լուծէն . կեցցեն Ար-

շակունիք, այլ ի մահ Արշակ. այդ ձայնն պիտի  
ըլլայ մեր ամենուն համախմբելուն նշանը:

ԱՄԵՆՔՆ (ԱԻՀԱՏԵՂ)

Ի մահ Արշակ, կեցցե՞ն Արշակունիք:

### ՆԵՐՍԵՆ

Բոնաւորն ահա հոն կը բնակի ի միւս կողմն  
գետոյն. հոն սա պարսպաց դէմ պիտի երթանք.  
յանկարծակի վրան հասնինք, երբ ինքն ան-  
պատսպար և յանհոգս զեղխութեանցն կը պա-  
րապի, և մեր վիզը պնդող շղթաներով նախ  
զինքն կապելու ենք: Իսկ թէ որ չյաջողիմք,  
ընտրելագոյն է փառաւոր մահն՝ չըտեսնելով  
հայրենեաց աղէտքը. զոնէ կը թողունք մեր թո-  
ռանց որ շիրիմներնուս վրայ մահարծաններ  
կանգնեն, անմահ յիշատակ յետագայ դարուց,  
մենք ալ մեր պարտքը լիովին կատարած կ'ըլլանք:

### ՎԱՂԻՆԱԿ

ՄԵՊՈԳՇԻՔ քաջութեամբ՝ մեր հայրենիքը պաշտ-  
պանելով կամ պաստելով զբանաւորն, որն որ  
իւր ազգականութեան սուրբ կապերն ալ ան-  
գոսնելով, զեղբօրորդին դաւեց, իմ քեռայրս ու  
քոյրս յափշտակելով իւր պիղծ տոփանաց գոր-  
ծիք մ'ըրաւ:

### ՄԻՀՐԱՅ

Հապա իւր կուրացեալ հայրը չ'ըրա՞ւ խեղդա-  
մահ, ալ ի՞նչ կը յուսանք տեարք իմ, նա որ  
իւր հօրն և ազգականացն չի խնայեր, միթէ մե՞զ  
և հայրենեաց պիտի խնայէ: Այլ և Արշակաւա-  
նայ կործանմանէն և կոտորածէն ի վեր անհաշ-  
տելի ոխ մը կը սնուցանէ մեզի դէմ. մեր ամե-

նուն գլխոյն զին դրուած է. քաջ զիտէ՛ թէ քանի  
որ մենք կ'ապրինք, կարող չ'է սանձարձակ  
հարստահարել զշայաստան:

### ՄԵՐՈՒԺԱՆ

Մեր կալուածքն ալ յափշտակեց և ոչ երդ-  
մանցն հաւատարիմ կը գտնուի: Յունաց հետ  
խաղաղութեան ուխտ կը դնէ և վերջը զանոնք  
Պարսից կը մատնէ. սոցա հետ կը հաշտուի ու  
զկայսրն իրենց դէմ կը գրգռէ: Երկու հզօր  
տէրութեանց ալ հաւասարապէս դրժելով, կեղ-  
ծաւոր բարեկամ, և ոչ մէկուն հաւատարիմ կը  
գտնուի: Ասոր համար ահա երկուքն ալ զայրա-  
ցած՝ վրան կը դիմեն. թէողոս զօրաւոր բա-  
նակաւ ի սահմանս Հայոց կը մօտենայ, Պարսիկք  
Ալանուազան զօրապետին առաջնորդութեամբ  
սահմանքը անցնելով, դէպ ի Վաղարշապատ կը  
վագեն, թողունք որ բոնաւորն պատժուի և իւր  
նենգութեանց վարձքն առնու:

### ՆԵՐՍԵՆ

Ո'չ, ո'չ, նախարարդ Արծրունեաց, եթէ Արշակ  
պիտի կործանի, պէտք է որ մեր ձեռքէն զհա-  
րուածն ընդունի և փառքն մեր վրայ միայն  
ցոլանայ:

### ՄԵՐՈՒԺԱՆ (ՄԵԼԻԿՈՂԱՅԻ)

Կեղծենք առ այժմ. (բարձր) կը բաւէ որ ձեռք  
մը զինքն կործանէ. մենք զինքն պատժենք, եթէ  
բաւական զօրաւոր եմք:

### ՆԵՐՍԵՆ

Ապա, քաջքդ, երդնունք առաջի Աստուծոյ և  
սա գերեզմանացս՝ նախ իրարու անկեղծ հաւա-  
տարմութիւն, երկրորդ՝ սուրը ձեռքէ չը ձգել

մինչև որ Հայաստան կառարեալ խաղաղութիւն  
չըգտնայ:

(Ամենքն ալ սուրերնին դեպ ի վեր բարձրա-  
ցընելով)

Երկինք զմեզ պատժեն, եթէ այդ երդմունքը  
չըպահենք:

### ՆԵՐՄԵՆ

Իսկ այժմ, ահա մեր ձեռնարկութեան յատա-  
կագիծն. առանց ժամանակ կորսնցընելու ժող-  
վելու ենք մեր զօրքը, ու գիշեր ատեն, երբ պա-  
հապանք անհոգ և անփոյթ քուն կ'ըլլան, զգետն  
անցնելով և լեռներուն քովէն քալելով, ուր ան-  
տառն զմեզ կը ծածկէ, յանկարծ յարձակելու  
ենք Վաղարշապատայ վրայ ու բոնելու ենք զԱր-  
շակ՝ առանց արեան կաթիլ մ'ալ թափելու: Ապա  
ծանրագին ընծաներով Հայրապետը թէոդոսին  
խրկելու ենք, որպէս զի զնա ի հաշտութիւն  
համոզէ, ու Արշակին տեղ զՊապ խնդրելու ենք  
ի թագաւորութիւն Հայաստանի: Կը յուսամ  
որ մեր ձեռնարկութիւնն գիւրաւ յաջողի: Վերջը  
Յունաց և Հայոց բանակները, նորապսակ թա-  
գաւորիս անուամբն միացընելով, հալածելու ենք  
Պարսիկը Հայաստանէն, ու բացուած ատրուշանքը  
կործանելով՝ միւսանգամ բանալու ենք եկեղե-  
ցիները, որպէս զի Աստուած ալ մեր հետ հաշ-  
տուի:

### ՄԻՀՐՄԵՆ

Հայրենեաց սուրբերն և դիւցազունք քու բեր-  
նովդ խօսեցան:

### ՄԵՐՈՒԺԱՆ

Կարգաւորութիւնդ իմաստնոյ և քաջի զործ

է. բոնաւորն չըկրնար այս անգամ մեր ձեռքէն  
ազատիլ, ու զշայաստան կենդանացընելու մի  
միայն միջոցն ալ այս է :

### ՎԱՀԱՆ

Աստուած երկինքէն հայելով յաջողէ՛ մեր ձեռ-  
նարկութիւնը, և սրբէ՛ որբոց աչաց արտսունքը :

### ՆԵՐՍԵՆ

Սա լերանց ստորոտն եղած անտառին մէջ  
ժողվլութեցէք ամենքնիդ ալ՝ վաղուան կէս գիշե-  
րուն՝ առանց աղաղակի, առանց վրան կազմելու  
և փողերը հնչեցընելու. զէնքն ալ ձեր ձեռքին  
մէջ պատրաստ եղէք յարձակման նշանին. զիս  
արդէն հոս պիտի գտնաք :

### ԱՄԷՆՔՆ ԱԼ

Հրամանացդ կը հնազանդիմք :

### ՆԵՐՍԵՆ

Ա՞հ հայրենիք իմ, վերջապէս ազատութեանդ  
օրն հասաւ, Աստուած վրադ կը գթայ ու առա-  
ջին պայծառութիւնդ ընդ հուպ պիտի գտնաս.  
իսկ այս՝ ձեր արդեամբքն, տէարք իմ։ Ուրեմն  
բաժնուինք առ այժմ, վաղը գիշեր միւսանգամ  
իրարու կը միանանք։ Ամէնքնիս միատեղ չ'ել-  
լանք, որպէս զի լրտեսի մը կասկածը չ'արթըն-  
ցընենք։ (Կերսեհ, Վաղինակ և Միհրան կ'ել-  
լան)։

## ՏԵՍԻԼ Ե.

## ՄԵՐՈՒԺԱՆ, ՎԱՀԱՆ

ՎԱՀԱՆ

Ի՞նչ է բոնած ոճդ, իշխանդ Արծրունեաց .  
միթէ Մերուժան սա նախարարաց հետ կը միա-  
բանի՝, ինչ կ'ըսեմ միաբանիլ, այլ և անոնց  
հետ խորհրդի կը նստի, երդմունք և դաշինք  
կը դնէ... խելքս կը կորսնցընեմ. միթէ զոհ  
կ'ըլլաս դու Արշակայ կործանմամբն միայն և կը  
դադրիս ձեռնարկութենէդ. միթէ հազար անգամ  
չ'երդուընցա՞ր փճացընելու Արշակայ ճետը :

## ՄԵՐՈՒԺԱՆ

Սուրբ է առաջին երդումս, Վահան, զոր և  
արեամբս պիտի պաշտպանեմ:

ՎԱՀԱՆ

Ապա ի՞նչ անմեկնելի դիպուած այդպէս այսօր  
լեզուդ կը փոխէ: Երէկ գիշեր սուրհանդակ մը  
հանելով Պարսիկը հոս հասնելու կը փութացնէ  
իր, խոստանալով ի ձեռս իւր մատնելու զԱր-  
շակ և անոր հետ բոլոր զՀայաստան, թագը  
միայն քեզ պահելով, նոյնպէս եկեղեցիները  
փակել և ատրուշանքը վերականգնել խոստացար:

## ՄԵՐՈՒԺԱՆ

Պարսիկը վաղը գիշեր հոս պիտի հասնին, իսկ  
Մերուժան հաւատարիմ կը մսայ իւր տուած  
խոստման:

ՎԱՀԱՆ

Յիրաւի չ'եմ ըմբռներ. այժմ նախարարաց  
հետ խորհրդակցելով, կը միաբանիս զԱրշակ

կործանելէն վերջը՝ դարձեալ Արշակունի մը իւր գահին վրայ բարձրացընելու . Թէոդոսին բանակը կը հրաւիրես , որպէս զի զՊապ թագաւորեցընես . միթէ այս պիտի ըլլար այսօր Մերուժանայ լեզուն :

### ՄԵՐՈՒԺԱՆ

Ուրիշ կերպ անկարելի էր որ խօսէի :

### ՎԱՀԱՆ

Զիս կը սոսկացընես . այլ ըսէ՛ , աղաչեմ . ի՞նչ է միտքդ , իրարու թշնամի բանակները հոս հրաւիրելով . ընտանի կոիւներն միթէ չ'ե՞ն բաւեր զՀայաստան յանապատ դարձընելու . կ'ուզես որ օտարաց ալ ոտնակոխ ըլլայ : Կամ մինչև ցԵ՞րբ կը խնդրես որ այդ խոռվութիւնք շարունակուին , հապա վերջը միթէ աւերակաց վրայ պիտի թագաւորես . այդչափ կոտորածէ և կործանմանէ ետև կարող պիտի ըլլա՞ս գէթ ուարեկան հարկը հատուցանելու արքայից արքային : Այլ , բարէ , կը մտածես և չ'ե՞ս պատասխաներ . ըսէ՛ . Պարսից թէ Յունաց բարեկամն ես , կամ թէ Երկոցունց ալ հաւասարապէս թշնամի . իսկ այդչափ բարձրանալէդ ետև պիտի նուաճի՞ս մանկան մը ափին մէջ :

### ՄԵՐՈՒԺԱՆ

Վահան , ի՞նչ կը պահանջես որ ընեմ , քանի որ Պարսիկք հասած չ'են . Եթէ առած տեղեկութիւնքս չ'են ստեր , վաղը Ալանուազան կէս զիշերուն Վաղարշապատայ առջև իւր բանակաւն պիտի Երևայ . Ես այն ատեն զօրաց պիտի առաջնորդեմ , որովհետև քաղաքիս Ելևմուտ ճամբաները զիտեմ : Սակայն քանի որ Պարսիկք դեռ հեռու են , պէտք է որ ամեն բան կեղծեմ , մինչև լեզուս անզամ :

ՎԱՀԱՆ

Ուրեմն . . .

ՄԵՐՈՒԹՅԱՆ

Միթէ կրնայի՞ միայնակ նախարարաց հակառակիլ կամ միտքս իրենց յայտնել, արդեօք այն ատեն ամէնքն ալ ինծի դէմ չ'էի՞ զիներ։ Եթէ այսօր զԱրշակ կ'ատեն և զնա կործանելու երդմունք կ'ընեն, Արշակունիք միշտ իրենց սիրելի եղած են։ Մեծագոյն չարիք մը խափանելու համար, որովհետև Արշակին հետ իրենց հաւաքոքն ալ պիտի փճացընեմ, կրնան այսօր ատած թագաւորնին վաղը պաշտպանել, իրենց զօրքն ալ Սպարապետին բանակին հետ միացընել, իսկ անդուսութէոդոսն ալ որ շարժի, ի՞նչ կ'ըլլայ յայնժամ մեր վիճակն։ Պարսիկք կը հալածուին, սա փայլուն թագն ալ ձեռքէս կը զլորի և ես ի՞նչ երեսով մէյմն ալ Շապուհին առջև երևամ։

ՎԱՀԱՆ

Արդարեւ հանճարդ զիս կը հիացընէ։

ՄԵՐՈՒԹՅԱՆ

Կ'երդնում յարեւ Մազդեզանց, զի Հայաստան այս անգամ ձեռքէս չի պիտի ազատի։ Այլ դու լսէ՛ զիս, Վահան. Երբ կը տեսնայի որ նախարարք ցրուած կամ անմիաբան իրարու դէմ կը կոռէին, իրարմէ կը կոտրուէին և Արշակ ալ մնացածը կը նուանէր, շտապել ամենաին փոյթս չ'եղաւ, թողուցի որ զիրար փճացընեն։ Սակայն տեսայ որ Ներսեն զանոնք ժողված պատերազմի կը պատրաստուի, խելքս հասաւ որ դուրս մնալովս կրնայի կասկածելի երևալ։

ՎԱՀԱՆ

Տարակոյս ըլկայ, զի արդէն շատ վստահ չ'է մեր վրայ։

## ՄԵՐՈՒԺԱՆ

Ապա իւր քով վազեցի և ամէն կերպ օգնութեան զիս պատրաստ ձևացուցի. միանգամայն չըմոցայ ազդ տալ Պարսից, որպէս զի հասնելու աճապարեն։ Բարեբաղդաբար կը լսեմ որ Նախարարք ալ զԱրշակ կործանել կը խորհին. թէ պէտև իրենց նպատակն իմինէս շատ տարբերի, ի վերայ այսր ամենայնի հոն մտացս յաջողման աւելի դիւրութիւն մը տեսայ, ուստի և հաւանել ցըցուցի։ « Ըսի ինքնիրենս. Եթէ Ալանուազան « անակնունելի դիպուածով մ'ուշանայ, փոյթ « չ'էր, զի իւր գործը նախարարք սկսած պիտի « ըլլան. վաղը պիտի տեսնաս որ Ներսեհ կոիւը « պիտի սկսի. կը թողում որ զիրար կոտորեն և « իրարմէ կոտրուին. այն ատեն զերկուսն ալ « նուաճելն դիւրին պիտի ըլլայ մեզ »։ Արդէն Վարդան՝ Արշակայ մտերիմն՝ ի մեր կողմն է. ինքն յանձն առած է թագաւորին միտքը պղտութելու, որպէս զի նախարարաց հետ չըհաշտուի, և ի ժամուն զԱրշակ մեր ձեռքը մատնէ։ Կը տեսնե՞ս, սիրելիդ իմ, մեր դաւակցութեան ընդարձակութիւնը, այս անգամ զօրաւորն մենք եմք և մենք քուրաները կը նետենք։

## ՎԱՀԱՆ

Մտացդ տարածութեան խօսք չ'ունիմ։

## ՄԵՐՈՒԺԱՆ

Ա՞ն, Վահան, չ'ես զիտեր թէ թագը գլուխս դնելու փափաքն որչափ զիս սրամիտ ըրած է. մտածութիւնը միայն՝ թէ Արծրունի մը Արշակունեաց վրայ ուքը պիտի դնէ, ինձ ուրիշ սիրտ մը կու տայ... բայց հոս ուշանալով կրնանք թէ դաշնակցաց կասկածելի երևալ և թէ Արշակայ լրտեսներուն ձեռքն իյնալ։ Դու առ այժմ զնա՛

ու մեր կողմանակցաց խումբը պատրաստ բռնէ  
ամէն արկածից :


Վ.Ա.ՀԱՅ

**Հրամանդ գլխոյս վրայ, Արքայդ Հայոց :**

ՄԵՐՈՒԺԱՆ

Թագաւոր Հայոց... ո՞հ, ի՞նչպէս քաղցր կը  
հնչէ լսելեացս այս անունն... բայց չըխաբենք  
զմեզ, քանի որ բռնաւորն կործանած չ'է... եր-  
թանք Վահան : (կ'եղան)

Վերջ առաջին Արարուածի



## ՀԱՆԴԵՍ ԵՐԿՐՈՐԴ

Թագաւորին պալատին մեջ ընդունելութեան  
մեծ սրահը, ուր Արշակունի բագաւորաց  
արձաններն կարգաց դրուած են։ Արահին եր-  
կու կողմը հանդիպահայեաց կրկին դռներ,  
ինչպէս և սրահին մեջ տեղը մեծ դռու մ'ալ,  
որ արքային ապարանքը կը տանի. դրան  
առջև զրահաւոր զինուոր մը պահպանու-  
րիւն կ'ընէ։

### ՏԵՍԻԼ Ա.

#### ՆԵՐՍԻՍ ՀԱՅՐԱՊԵՏ, ՍՄԲԱՏ, ԵՐԿՈՒ ՍԱՐԿԱՒԱԳ

##### ՆԵՐՍԻՍ

Ո՞ւր ինձ կ'առաջնորդես, ի պալատն... Ար-  
շակայ... չ'է, չ'եմ ուզեր հայրասպանի մը տուն  
ուոքս դնել. բնաւ հաղորդակցութիւն այնպիսւոյն  
հետ՝ որուն սրտին մէջ Քրիստոս չըբնակիր.  
թող որ երթամ իմ առանձնութիւնս քաշուիմ,  
և հարցս զերեզմանացն վրայ ողբամ հայրենեացս  
աղէտքը։

##### ՍՄԲԱՏ

Թէ որ Հայաստանի արդի վիճակն սիրուդ կը  
ճմլէ, Հայրապետդ Հայոց, ապա պարու է քեզ  
թագաւորին հետ հաշտուիլ և իրեն ներել։ Արշակ  
գործոցն վրայ զղջալով զքեզ կը կանչէ, որպէս  
զի նախարարներն ալ միացընելով իւր հետ  
հաշտուիք։

## ՆԵՐՍԵՍ

Ես իրեն դէմ ոխ մը չ'ունիմ, Աստուած իրեն  
բարկացեր է և իւր տունը պիտի կործանէ: Քա-  
նի քանի անզամ Աստուած հարցն իմոց զինքն՝  
իմ անարժան բերանով՝ խրատեց և կշտամբեց,  
որպէս զի վարքը փոխէ, նաև սպառնացաւ ալ  
իւր ցեղէն թագաւորութիւնը բառնալու: Բայց  
Արշակ անուղղելի է: Տիրանայ որդին երդմունք  
ըրած է խաբել զԱստուած... անմիտ, չէ՛, Աս-  
տուած չըխաբուիր, Աստուած մեր սրտին և մտքին  
ամենածածուկ խորհուրդքը զիտէ և խորշերը  
կը քննէ. Աստուած հեզ սրտերն և խոնարհ  
հոգիներն իրեն խորան ընտրած է. իսկ զԱրշակ  
կը դատապարտէ, վասն զի զերկուսն ալ չ'ունի.  
Վասն զի Արշակ իւր հարց դսրովելի ախտիցն  
միայն կը ծառայէ, փոխանակ անոնց պայծառ  
և աստուածահաճոյ առաքինութիանցն հետևելու:

## ՍՄԲԱՏ

Բայց Արշակ իւր վարքը փոխել կը խոստանայ:

## ՆԵՐՍԵՍ

Սուտ են իւր խոստմունքն ալ. ո՞հ, անցած է  
Հայաստանի փառքն ու վայելչութիւնն, զուտ  
ոսկին՝ անարգ կապար մը դարձաւ. Քրիստոսի  
պարտիզին մէջ զայլք մտած են. Երկպառակու-  
թիւնը տիրած է ամէն տեղ, եկեղեցիք լի են ան-  
պիտան և սրբապիղծ քահանաներով, բեմերն  
լուած են աւետարանը քարոզելէն, մանաւանդ թէ  
Երկպառակութեանց քարոզ կ'ըլլան. խորանաց  
քով խոտ և տատասկ կը բուսնին, վարագոյր-  
ներուն վրայ սարդն ոստայն կապած է. աղքատ-  
ներն և որբք երեսի վրայ լքուած, իսկ մեծա-  
տունք իրենց մոլութեանց միայն կը ծառայեն:  
Հօրս կործանած կուռքերն աւազին մէջէն զլուխ

կը վերցընեն, քարաշէն տաճարաց փոխարէն իւրաքանչիւրին սիրտն ընտրած էն. ընտանի կոհիւներն երկիրս կ'աւերեն, հայրն զորդին և որդին իւր հայրը կը դաւէ:

## ՍՄԲԱՏ

Ափսոս, թշուառ՝ այլ ճիշդ նկարագիր արդեաց վիճակիս:

## ՆԵՐՍԻԾ

Հարցս ժամանակը Հայաստան առաքինութեան և բարի վարուց օրինակը կը ցոլացընէր. հազարաւոր հաւատացեալք Եփրատեսի կոհակաց մէջ Քրիստոսի մկրտութեան շնորհքը կ'ընդունէին. ընկեր քան զընկեր առաքինութեան և բարեգործութեան ասպարիզին մէջ գերազանցելու կը ճգնէր, իսկ այժմ, աւաղ, հակառակն կը տեսնուի: Տէր Աստուած, ուստի այդ ամէն չարիք. վասն զի Արշակ Աստուծոյ ճամբէն կը խոտորի, վասն զի իւր մոլութեանց պարապելով, երեսի վրայ լքած է խեղճ ժողովուրդը, վերջապէս վասն զի Արշակ ականջները կը խլացնէ Աստուծոյ ազդարարութեանց. ապա կեղծ է իւր զեղջն ալ:

## ՍՄԲԱՏ

Ահ, չ'եմ կարծեր, վասն զի զինքն տեսայ որդառն արտսունք կը թափէր և անմիսիթարելի սգոյ մէջ կը հեծէր, Հայաստանի վիճակին վրայ ցաւելով իւր զգեստներն ալ կը պատոէր: «Ո՞ւր «էք հայրենեաց պաշտպանքդ, կը կանչէր, ո՞ւր «էք Ներսեն, Վաղինակ և Միհրան. ափսոս որ «ձեր յարգը չընանչցայ և իբրև ինձ թշնամի «զձեզ հալածեցի»: Իսկ մենք զարմացած այդ անակնունելի փոփոխութենէն, չ'էինք համարձակեր իրեն մօտենալու: Ապա ինձ դառնալով.

« Իշխանդ Բագրատունի, ըսաւ, զնա՞ աղաչէ զՀայ-  
« րապետն որ, եթէ հայրենասէր է, եթէ Հայաս-  
« տանի վրայ ինքն ալ կը ցաւի, թող գայ զիս  
« նախարարացս հետ հաշտեցընէ. հետս միանա-  
« լով տկարութեանս ոյժ տայ, որպէս զի կարե-  
« նամ այսուհետե Հայաստանի երջանկութեանն  
« պարապիլ, եկեղեցիները սրբել, որբոց արտա-  
« սուքը դադրեցընել, իսկ նախ և առաջ կը  
խնդրեմ Աստուծոյ հետ հաշտուիլ »։ Ալ ասոնք  
լսելով կրնա՞ս դեռ տարակուսիլ իւր առաջա-  
դրութեան վրայ։

## ՆԵՐՍԵՅ

Ահա այն սուտ արտսունքն և այն կեղծ հա-  
ռաչանքն զիս իւր ստրջանաց վրայ տարակուսել  
կու տան։ Արշակ կեղծաւորելու արհեստը շատ  
լաւ սովորեցաւ քաջ վարպետներու առջև։ Աւաղ,  
ինչո՞ւ չ'եմ կրնար հաւտալ իւր ստրջանաց, զի  
իմ աղիքս ալ կը գալարին՝ յիշելով հայրենեացս  
պատահելու չարիքը։ Տէր Աստուած, սրբոյն  
Գրիգորի և Տրդատիոսի արդեանց համար՝ խնայէ՛  
ժողովրդեանդ և մի՛ մատներ զնա ի ձեռս Նա-  
բուքողոնոսորայ։

## ՍՄԲԱՏ

Այդ ըսածներովդ զիս կը սոսկացընես, մեծդ  
Կերսէս. միթէ հասա՞ծ է Հայաստանի վերջը։

## ՆԵՐՍԵՅ

Լսէ՛ զիս, Ամբատ. Երէկ դեռ, Երբ հարցս շիր-  
մին վրայ ինկած՝ հայրենեացս վրայ ողբալով  
արտսունք կը թափէի, յանկարծ ահաւոր շարժ  
մը զգացի, դղրդիւն մը... ամէն բան տակնու-  
վրայ կ'ըլլար։ Զարհուրեալ աչքս չորս կողմս  
դարձուցի, տեսիլ աղետալի. ամեն տեղ աւերակ.

Եկեղեցիք ի գետին կը կործանէին, իրենց փլատակաց տակ ծածկելով հայրապետական աթոռն ալ։ Անարժան ոմանք իրարմէ զայն կը յափըշտակէին, որպէս զի փոփոխակի պղծեն. վարձկան հովիւք սովալլուկ գայլու պէս Քրիստոսի փարախը կ'աւրշտկէին ու սուրբ պաշտամանց տեղ՝ կրակի պաշտօնն կը հաստատուէր։

ՍՄԲԱՏ

ՏԵՐ ԱՍՏՈՒԱԾ... ԻՆՉԵՐ Կ'ըսես։

ՆԵՐՍԻՍ

Սոսկալով զայս իմ ի միւս կողմ դարձուցի, բայց հոն ալ աւերակ. Արշակունեաց զահն իւր բարձրութենէն ի գետին կը զլորէր և իւր վրայ նստողին յաւիտենական գերեզմանն կ'ըլլար։

ՍՄԲԱՏ

Ո՞հ, ինչեր կը լսեմ...

ՆԵՐՍԻՍ

Հազարաւոր եղբարց մէջ իրարու արեամբ ներկուած սուրեր կը խաղային... վայրկեանէ մը վերջը, ծխող և արիւնազանգ աւերակներէ զատ բան մը չըմնաց։ Սրտիս խորէն դողդղալով «տէ՛ր Աստուած, ուր են հիմնադիրք Եկեղեցւոյս Հայաստանի» աղաղակեցի. մէյմն ալ տեսայ որ հայրս Գրիգորիոս, իւր հայրապետական զարդուց վրայ հող ու մոխիր ցանած, տխուր և աղէգորով, արտասուամած աչօք փլատակաց մէջէն կ'անցնէր. աւելի իւր վիշտերէն քան թէ տարիքէն ծեր կ'երևար։ Վազեցի ոտքն ինկայ, աղաչաւոր բազուկներովս ծունգուըներուն փարեցայ. «Հայր կանչեցի, ի՞նչ է Հայաստանի վի- «ճակն, ի՞նչու մեզմէ երես դարձուցիր, ի՞նչու

« Կը թողուս որ ոտնակոխ ըլլայ թշնամեաց սա  
 « հողս, որ սրբազան առաքելոց և քու արեամբդ  
 « ոռոգուած է » : Սուրբ Հայրապետն զլուխը  
 շարժելով և հոգւոց հանելով . « Աւազ, պատաս-  
 խանեց. յերկնից վճռուեցաւ. Արշակունին շղթա-  
 յից մէջ պիտի հեծէ . Աստուած Սաւուղայ տունէն  
 թագաւորութիւնը բառնալով Դաւթի պիտի տայ,  
 բայց մինչև յաւուրն այն շղթաներով պիտի կապուի  
 ազատն Մասիս. արիւնն գետի պէս պիտի վազէ,  
 իսկ Պարթևէն ալ սա ապերախտ ժողովրդեան  
 հովիւ պիտի պակսի. դու որդեակ իմ, քեզ ալ  
 չի պիտի խնայեն » ... Լուսաւոր ամպ մը մէկէն  
 աչքէս ծածկեց խոստովանող հայրապետը, ու  
 տեսիլն աներևոյթ եղաւ : Դողալով արթընցայ  
 և ճանչցայ որ տեսիլն Աստուծոյ յայտնութիւնն  
 էր : Իմ կեանքս, փոյթս չ'է, կը զոհեմ զայն,  
 միայն թէ խաղաղարար և հաշտեցուցիչ զոհ  
 մ'ըլլար Աստուծոյ և իւր ժողովրդեան մէջ :

## ՍՄԲԱՏ

Ինչեր լսեցի . կը քստմսին ոսկերք իմ, արիւնս  
 երակներուս մէջ կը սառի... սակայն դու ապրէ,  
 Հայրապետդ սուրբ, ի բարեկարգութիւն աշխար-  
 հիս և եկեղեցւոյս Հայաստանեայց : Վու աղօթքդ,  
 ընտրեալդ Աստուծոյ, զօրաւոր է երկնից առջև.  
 գուցէ կրնաս դատակնքին դառնութիւնը քաղ-  
 ցրացընել : Ապրէ՝ դու և այս երկու թշնամի  
 եղող մասերն իրարու հետ հաշտեցուր, թագա-  
 ւորին և նախարարաց մէջ միութեան անխզելի  
 հանգոյցն եղիր, այս կրկին ատելութեանց մէջ  
 խաղաղութեան հրեշտակն ըլլալով, թևերովդ  
 երկու կողմն ալ պաշտպանէ՛, հոգեբուխ խրատ-  
 ներովդ անոնց մէջ սէրը վերստին հաստատէ՛ և  
 յաւերժացուր : Արդէն ես իշխանաց ծանուցի  
 թագաւորին միտքը . անոնք քու ձայնիդ դիւրաւ  
 կը լսեն . իսկ կամսարականին հայրենասիրու-  
 թեան ամենքնիս ալ կը վկայենք : Կ'արտա-

սուե՞ս... անշուշտ աչացդ առջև կը բերես այդ  
հակառակութեան ծնանելու աղէտքը ու խաղա-  
ղութեան բարի արգասիքը։

### ՆԵՐՍԵՍ

Կը կրկնեմ, թէ հայրենիքս երջանիկ տեսնելու  
համար կեանքս ալ կը զոհեմ։

### ՍՄԲԱՏ

Ընդ այս և ես կը վկայեմ. բայց ահա՝ Պար-  
սիկք խրոխտանալով արքայանիստ քաղաքիս կը  
մօտենան. իրենց ամէն քայլափոխը աւերակօք  
կը նշանեն. Եկեղեցիները քանդել, արևու և  
կրակի պաշտօնը հաստատել կը խորհին։ Զօրա-  
կանին սիրտն պաղած է Արշակէն. իրենց թիւն  
զիրենք կը վհատէ. իմ ձայնս ալ հազիւ թէ զի-  
րենք խրախուսելու կը բաւէ. նախարարները,  
իրենց եղբայրակիցքը քովերնին տեսնել կը փա-  
փաքին։ Լուրն որ տարածեցաւ, թէ թագաւորն  
իշխանաց հետ կը հաշտուի, տեսնէիր ինչ աշխոյժ  
իրենց սրտին մէջ արթընցուց, ինչ եռանդ հոն  
վառեց, աչերնէն կրակ ու բոց կը ցայտէր։ «Կեց-  
«ցէ՛ Ներսէս, կեցցէ՛ Արշակ, կեցցե՛ն նախա-  
«րարք. թող այսուհետև գան Պարսիկք, վազենք  
«զխուժաղուժն վորնտելու կը կանչեն»։ Հազիւ  
թէ կրցայ իրենց եռանդը չափաւորել. հաշտու-  
թեան համբաւն միայն զիրենք մէյմէկ դիւցազն  
կը դարձընէ. Երևակայէ ապա, թէ ինչ պիտի  
ըլլայ իսկութիւնը։ Իսկ եթէ յերկնից վճռուած  
է Արշակունեաց կորուստն, գոնէ մենք չըփու-  
թացընենք... սակայն ահա՝ թագաւորն։

## ՏԵՍԻԼ Բ.

ԱՌՋԻՆՆԵՐԸ, ԱՐՇԱԿ, ԹԻԿՆԱՊԱՀՔ  
ԱՐՇԱԿԱՅ

ՆԵՐՍԻՍ (մեկուսի)

Տէ՛ր Աստուած, ապաշխարողի՝ թէ նենգաւորի դէմք է տեսածս... տուր իմ լեզուիս ալ Նաթան մարգարէին տուած զօրութիւնդ:

ԱՐՇԱԿ

Կը փափաքէի զքեզ տեսնալ, Հայրապետդ Հայոց մեծաց, որպէս զի դարման տանիս վերառնութեանց աշխարհիս: Եկ հապա, նախ մենք պագտուինք, հայրդ հայրենեաց, որպէս զի ապստամբք ալ մեր օրինակին հետևին: (Կը մօտենայ Ներսէսը գրկելու)

ՆԵՐՍԻՍ (ետ քաշուելով)

Մի մօտենար ինձ Արշակ. հայրասպանի ձեռք են ձեռք քո ու եղբարցդ արեամբն ներկուած են. իսկ համբոյրդ՝ Յուղային համբոյրն է:

ԱՐՇԱԿ

Կը տեսնեմ մինչև ո՛ր աստիճան սևցուցեր են զիս քու աչացդ՝ թշնամեացս զրպարտութիւնքն. անոնց սուտերն զչափ չ'են ճանչնար. որպէս զի Հայրենեացս զիս ատելի ցուցընեն, անուն չը մնար զոր ինձ չըտան և ոճիրք՝ զորս ինձ չըսեփականեն: Ո՞ զիտէ թէ վաղն ալ ինչ պիտի ըսեն, և ինչ անլուր եղեռն մ'ալ իբրև իմ զործս պիտի հրատարակեն:

ՆԵՐՍԻՍ

Ծառ բարի ի պտղոյ իւրմէ ճանաչի. թշնամիքդ քու զործքդ են Արշակ:

## ԱՐԴԱԿ

**Միթէ իրենք չ'ե՞ն որ զիս Շապուհին չարա-  
խօսելով՝ Պարսից բանակները վրաս յարուցին  
և կայսեր բարկութիւնը վրաս կը շարժեն. իրենք  
չ'ե՞ն որ ժողովուրդս վտարանջութեան կը յոր-  
դորեն, բարեկամներս ինձմէ կը հեռացընեն,  
զօրացս մէջ երկպառակութիւնը կը վարակեն և  
աւազակաց խումբեր կազմելով զշայաստան  
կ'աւրըշտկեն. միթէ իրենք չե՞ն որ իմ ձեռակերտս  
զԱրշակաւան ալ քանդեցին, բնակիչքը կոտո-  
րեցին, որոնց որբերը դու ինքնին ժողովեցիր:**

## ՆԵՐՍԵՅ

**Միթէ կ'ուզէի՞ր որ անմեղ որբերն երեսի վրայ  
թողուի. իսկ Արշակաւան անառակութեանց և  
ամբարշտութեանց որչ մ'եղած էր, արժանի ձե-  
ռակերտ հիմնադրին:**

## ԱՐԴԱԿ (Մևկուսի)

**Ահ, կը կատղիմ. (բարձր) իսկ թշնամեացս  
այդշափ չարութեանց փոխարէն, ի՞նչ կը կար-  
ծէք որ կը հատուցանեմ. իբրև թազաւոր իրենց  
կը ներեմ և իբրև Արշակունի՝ անյիշաչարու-  
թիւն իրենց կը խոստանամ. զիրկս կը բանամ  
և զիրենք ի հաշտութիւն կը հրաւիրեմ: Այո՛,  
զիրենք կը հրաւիրեմ, որպէս զի միատեղ խոր-  
հինք՝ Հայաստանի իւր առաջին փառքը և եր-  
ջանկութիւնը պարզելու նկատմամբ. ալ ի՞նչ  
կրնայի ընել և չըրի: Զեզ թոյլ կու տամ, որ  
պարտքս ինձ յիշեցընէք. վատութենէ զատ ամէն  
պարտքս ինձ յիշեցընէք. վատութենէ զատ ամէն  
պարտքս ինձ յանձն կ'առնու Արշակ, վասն սիրոյ Հայրե-  
նեաց:**

## ՆԵՐՍԵՅ

**Կը փափաքէի որ լեզուդ դաւ մը չը ծածկէլ:**

## ԱՐԵԱԿ

Մի՛ տարակուսիր անկեղծութեանս վրայ . սակայն դու ինչո՞ւ հեռանալով երեսդ կը ծածկես . նախնիքդ նախնեացս պալատէն չ'էին հեռանար . իրենց հետ աշխարհիս բարեկարգութեան կը հոգայինք : Իսկ դո՞ւ ընդհակառակն նախարարաց զրպարտութեանցն ականջ դնելով , կը քաշուիս ու միայնակ զիս կը թողուս , որ ճմլիմ կառավարչութեան ծանր բեռին տակ :

## ՆԵՐՍԵՅ

Գործք քո զիս անտի հեռացուցին :

## ԱՐԵԱԿ

Թէ որ երբեմն ապստամբաց հետ խստութեամբ վարուած եմ , ան ալ հաւատարիմ հպատակացս բարի օրինակ մը տալու դիտմամբ , որպէս զի իրենց պարտքէն չըխոտորին : Գնելայ սպանումը վրաս կը ձգեն , անմեղ են ձեռք իմ . սակայն ինքն արժանի չէ՞ր մահուան . մի՛թէ կառավարութեան և ինձ հակառակ չէի՞ն իւր վարմունքն : Անշուշտ կը խորհէր օր մ'ինձի դէմ ապստամբիլ . Ես իրեն կը ներէի , եթէ բաղդն զինքը չըպատժէր : Ես սա դիւցազանց (արձանաները կը ցուցընէ) իմ նախնեացս ինձ ժառանգ թողած զահը , ամեն կերպով պաշտպանելու պարտական եմ :

## ՆԵՐՍԵՅ

Քու նախնեացդ միայն մոլար ախտերը թագին հետ ժառանգած ես . պատասխանէ' , մինչև հիմայ սա դիւցազանց որո՞ւն նմանեցար : Արշակայ քու հաւուդ քաջութիւնը չ'ունիս , ո՞ւր են զոնէ Վաղարշակայ առաքինութիւնքն . յաւուրս քո ո՞ր զիտութիւն ազգին մէջ ծաղկեցաւ ,

ո՞ր բարեկարգութիւն հաստատութիւն գտաւ։  
Մեծին Տիգրանայ ատենը Հայաստանի սահմանքն  
մինչև յովկիան և ի ծովափունս Պոնտոսի կը  
հասնէին. քանի քանի Հռովմայեցի բանակներ  
սահմանաց քով բնաջինջ եղան, իւր ձեռքով որ-  
չափ քաղաքաց հիմունքը դրուեցան, մինչև օտար  
ժողովուրդք զինքն թագաւոր ընտրեցին և արքայից  
արքայ կը կոչուէր։ Յաւուրս Արտաշէսի Հայաս-  
տանի մէջ թիզ մը պարապ տեղ չըկար, մինչև  
հեռաւոր անապատներն ալ մշակուած էին, վա-  
ճառականութիւնն իւր ամենաբարձր կէտը հասած  
էր։ Ունիս գոնէ Աբգարու և Տրդատիոսի հա-  
ւատքը... չէ՛, դու անոնց որդին չ'ես, այդ նշան-  
ներովդ չ'եմ ճանչնար զքեզ ճշմարիտ Արշա-  
կունի։

ԱՐԴԱԿ (ՄԵԼՈՒՍԻ)

Ա՞ն, կ'ուզէի այժմ սա ազատ բերանը լոե-  
ցընել։

### ՆԵՐՍԻՑ

Յաւուրս քո Հայաստան իւր ազատութիւնը  
կորոյս, Վաղարշապատայ պարիսպներէն դուրս  
քու տէրութիւնդ ճանչցող մը չըկայ, յիշած ա-  
ռաքինութեանցս և ոչ մէկն վրադ կը փայլի.  
իսկ առաւել ևս չարագոյնն և ուղղութեանդ  
վրայ զիս յուսահատողն՝ քու կեղծաւորութիւնդ  
է։ Այժմ որ լեզուդ գործքդ կ'ուրանայ, ո՞ գիտէ  
միտքիդ մէջ ի՞նչ նոր ոճիրք կը պատրաստես։  
Այժմ նախարարներէն նեղուած, ի Պարսկէն  
բոնադատուած, կայսերէն երկնչելով խաղաղու-  
թիւն կը խնդրես. նայինք անդորրութեան մէջ  
նոյն պիտի ըլլայ լեզուդ։ Ես դիւրաւ կը խա-  
բուիմ իբրև մարդ. սակայն վախցի՛ր, զի Աս-  
տուած անխաբելի է, գուցէ իւր գթութեան  
չափն լեցուած է, գուցէ օր մը մնացած է որ-  
պէս զի իւր ցասումը վրադ թափէ։

## ԱՐԵԱԿ

Զքեզ պատժելու համար այն օրն ալ կը բաւէր, եթէ չըգիտնայի, որ չափազանց հայրենասիրութիւնդ այդպէս լեզուդ կը յանդգնեցնէ:

## ՆԵՐՍԷՅ

Հօրդ կատարելապէս նմանելու համար այդ միայն քեզ կը պակսի. մի՛ սպասեր շողոքորթ զովասանք լսելու Ներսէսի բերնէն:

## ԱՐԵԱԿ

Ապա ուրեմն ուզածդ ըսէ՛, Արշակ քեզ կը ներէ. անկեղծ սրտիւ հաշտութիւն կը խնդրեմ և կը փափաքիմ, որ այն քու սուրբ ձեռօքդ կնքուի. ալ յոգնած եմ ընտանի կոիւներէն ու արտաքին պատերազմներէ: Հայաստան բաւական արտասուք և արիւն թափեց, միտքս թագաւորութեանս վերջին օրերը խաղաղութեամբ աշխարհիս բարեկարգութեան աշխատելով անցընել է: Բայց դու այս տագնապողական ժամոյս խաղաղութեան հրեշտակն ես, եթէ վրէժինդիր սուր մը. թէ որ յանցաւոր եմ, միթէ բաւական պատժուած չ'ե՞մ, իսկ եթէ ճշմարիտ ապաշխարող, միթէ արժանի չ'ե՞մ ներման: Ա՞հ, մտածէ՛ մէյմ'որ նոյն արիւնն է որ մեր երակներուն մէջ կը խաղայ. Պարթևն և Արշակունին իրարու եղբայր են. մասնաւոր գժութիւնքն և հակառակութիւնքն ի բաց թողունք վասն սիրոյ հայրենեաց...: Կը հառաչե՞ս... ո՞հ, զթութիւնն բազմեցաւ սրտիդ մէջ. վերցուր ձեռքդ, օրհնէ՛ զիս... կ'ուզե՞ս որ ուրքդ փարիմ: (Արշակ ոտքը իյնալ կը ձևացընէ)

## ՆԵՐՍԷՅ (զԱրշակ զրկելով)

Չ'եմ հանդուրժեր որ թագաւորս Աստուծմէ զատ մէկու մը ուրքն իյնայ:

## ԱՐԵԱԿ

**Ապա հաւտա՛ անկեղծ զղջմանս և ներէ՛ ինձ :**

## ՆԵՐՍԻԾ

Տէ՛ր Աստուած, դու միայն գիտես մարդկանց սիրտը և գաղտնի խորհուրդքը. Եթէ անկեղծ է թագաւորիս ապաշխարութիւնն, Դաւթին պէս հաճելի ըլլայ քեզ. Աբելին ողջակիզին պէս ընդունէ՛ Արշակայ առաջադրութիւնն ալ. ցասումդ հեռացն մեր վրայէն ի պայծառութիւն սրբոյ եկեղեցւոյդ. զօրացո և արքայիս սիրտն ալ, յաղթող ըրէ սուրը, թշնամիքը լեցուր արհաւրօք, խրկէ՛ մահու հրեշտակն, որ Սենեքերիմի զօրաց պէս զանոնք փնացընէ. Գրիգորի և Տրդատիոսի արդեանցն համար ինայէ՛ Հայաստանի :

## ԱՐԵԱԿ

**Ահա այդ օրհնութիւնքը Արշակ քու բերնէդ կ'սպասէր, Հայրապետդ սուրբ :**

## ՆԵՐՍԻԾ

Թագաւորդ Հայոց, նայէ՛ որ այսուհետեւ Արշակունի ըլլալդ աշխարհիս ցուցընես. Աստուծոյ հետ հաշտուեցար, իրեն արժանի գործ պատրաստէ : Նախ և առաջ մերժէ՛ քովէդ շողոքորթ բանսարկուները, որոնք քու կործանմանդ կ'աշխատին. հրովարտակաւ ծանո՛ նախարարաց հետ հաշտուիլդ, բարի վարքով և բարեպաշտութեամբ մինչև ցայսօր ըրածներդ քաւէ՛, փառք եղիր հայրենեացդ և սիւն հաւատոյ եկեղեցւոյն Քրիստոսի : Այն ատեն ամէն ձեռնարկութիւնքդ կը յաջողին, զի Աստուծով գործած կ'ըլլաս. Թշնամիքդ ալ զարհուրին, տեսնելով որ Աստուած քու հետդ է : Ես կ'երթամ նախարարները ժողովու

վելու, որպէս զի զիրենք հաշտութեան յորդորեմ.  
մինչև իմ դարձս ապաշխարութեանդ պտուղը  
սկսէ՛ ցուցընելու։ (Արկառագներով կ'ելլայ)։

### ՏԵՍԻԼ Գ.

**ԱՐՃԱԿ, ՍՄԲԱՏ, ՎԱՐԴԱՆԵՒԹԻԿՆԱՊԱՀՔ**

ՍՄԲԱՏ

Օրս այս, տէ՛ր արքայ, երևելի պիտի սեպուի  
Հայաստանի պատմութեան մէջ։

ՎԱՐԴԱՆ

Տէ՛ր արքայ, ներէ՛ եթէ կարող չ'եմ զարմանքս  
ծածկելու։ Միթէ Արշակ Ներսէսի առջև կը դո-  
ղայ, իւր վարուց համարը կու տայ ու կ'աղա-  
չէ... ի՞նչ կ'ըսեմ աղաչել, այլ և ոտքն իյնալով  
ներումս կը խնդրէ, չ'եմ զիտեր ինչ մտացածին  
յանցանաց համար։ Առաջին անգամս է որ հայ-  
րապետաց գոռոգութեան առջև թագաւոր մը կը  
խոնարհի։ Միթէ Աստուած Արշակունեաց գահը  
քեզ չ'է շնորհած, որպէս զի ազատաբար իշխես  
Հայաստանի վրայ. յիշէ՛ որ ինքնիշխան տէր  
ես երկրիս. ապա ի՞նչ համարձակութեամբ կը  
յանդգնի Ներսէս քեզ դաս տալու։

ՍՄԲԱՏ (մեկուսի)

Ա՞հ դաւաճան...

ՎԱՐԴԱՆ

Ո՞ւր կը մնայ քու մեծութիւնդ, եթէ ամենա-  
փոքր գործոյդ թոյլտուութիւնը Հայրապետէն  
սպասես. ո՞ր սանձ այնուհետև անոր յանդըգ-  
նութիւնը կարող է զսպել։ Տես ի՞նչպէս Հայրա-  
պետն նախարարաց կողմը բոնելով տէրութիւնը

յերկուս կը բաժնէ , որպէս զի դիւրաւ իշխէ : Նա-  
խարարները թագաւորաւ , թագաւորն ալ նա-  
խարարօք կ'սպառնայ . ո՛ր կողմն ալ զօրանայ ,  
իւր աթոռը հոն կը փոխադրէ : Ինքն միշտ հզօր ,  
երբէք տկար , երկու կողման ալ հաւասարապէս  
ահաւոր ախոյեան կը ձեանայ և երբէք անկեղծ  
բարեկամ : Ահա , տէր իմ արքայ , Հայրապետին  
խորամանգ քաղաքականութիւնն :

## ԱՐԴԱԿ

Վարդան ըրածիս վրայ չեմ զղջար . հայրե-  
նիքս , հարկն այդպէս կը պահանջէր . թող վա-  
սութիւն համարին հաշտուիլս , ես հայրենեաց սէր  
և խաղաղութիւն խոստացայ , ապա իրեն զիրկս  
կը բանամ :

## ՎԱՐԴԱԿ

Ապա խոնարհէ իւր ափին տակ , թէ որ այդ է  
կամքդ . միթէ չես կրնար հայրենիքդ սիրել և  
անոր ոտքը չիյնալ . թագաւորաց հրամայելն  
միայն կը վայլէ և բնաւ խոնարհիլն : Ո՞հ , ար-  
դեօք ի՞նչպէս այժմ հայրապետին հետ նախա-  
րար կը ծաղրեն քու տկարութիւնդ և երկչո-  
սութիւնդ . այդ անձնազոհիւդ զքեզ աւելի կ'ա-  
նարգես : Միթէ պիտի չըսե՞ն այժմ , թէ իրենք  
են թագաւորութեանդ նեցուկն . թէ իրենք զքեզ  
գահիդ վրայ հաստատեցին : Ա՞հ , ինչպէս սա-  
դիւցազունք կը քստմնին զքեզ այդպէս տկար  
տեսնելով . մտածէ՛ մէյմ'որ Տրդատայ չը խնայե-  
ցին մահադեղ խմցընելով , իսկ Տիրան հայրդ  
թագին հետ իւր աչքն ալ կորոյս , վասն զի  
զիրենք չը պատժեց . զուցէ օր մը... կը խիթամ...  
ըսելու...

## ԱՐԴԱԿ

Ա՞հ , ինչեր կ'ըսես , ինչ յիշատակարաններ  
առջևս կը բանաս :

## ՍՄԲԱՏ

Տէ՛ր արքայ, հեռացո՞ քովէդ սա չարախոր-  
հուրդ թշուառականները, որոնք և հեռաւոր թշ-  
նամիներէդ աւելի վնասակար և ահաւոր են:  
Բնաւ կասկած մը միտքիդ մէջ չարթըննայ սը-  
ւոնց չարախօսութենէն. պայծառ երեսիդ վրայ  
երբէք տիսրութեան մոայլը չըբազմի: Կենացդ  
մէջ ամենափառաւոր գործդ՝ այսօր կատարածդ  
պիտի սեպուի, թոռանցդ հետևելու արժանի և  
անմահ յիշատակ մը կը թողուս: Ի՞նչ լսեցի,  
տէ՛ր Աստուած, թագաւորիս իւր նախարարաց  
հետ հաշտուիլն վատութիւն կը համարուի. միթէ  
միոյ գլխոյ անդամքն չե՞ն իրենք ալ. ինչպիսի  
ամբարիշտ խորհուրդք կը տրուին սուրբ Հայ-  
րապետին: Թագաւորն՝ հայր է հայրենեաց և  
պաշտպան ժողովրդոց, բոնաւոր մը կրնայ եր-  
կիւղալի ըլլալ ազգին, այլ երբէք սիրելի: Տե-  
սէք՝ յիշատակարանաց մէջ՝ ո՞ր թագաւորք աւելի  
գովեստի արժանի եղած են, որոնց մահն անմիշ-  
թարելի սուգ եղած է ժողովրդեան: Տէ՛ր իմ,  
սանձ մը դիր սա ստամբակ լեզուներուն, որոնք  
ամենագերազանց առաքինութիւնն ալ կը չարա-  
խօսեն, որոնց արհեստն շողոքորթութիւնն է,  
տիրոջն աչքը իւր կորստեան վրայ գոցել կ'աշ-  
խատին. առաքինին խայթող փուշ մ'է իրենց  
աչքին. նախանձն ամէն բանի զիրենք կը  
յանդգնեցընէ:

## ՎԱՐԴԱՆ

Հայոց սպարապետին ունեցած ակնածութիւնս  
զիս լոելու կը բոնադատէ. թագաւորն հաւա-  
տարմութեանս փորձը շատ անգամ առած է. իւր  
վեհափառութիւնը նախատողաց դէմ ցասումս  
կարող չեմ սանձելու:

## ՍՄԲԱՏ

Ես ալ օրտմտութիւնս չեմ կրնար չափաւո-

րել, երբ թագաւորիս այդպիսի չար խորհուրդք կը թելադրէք:

#### ԱՐԵԱԿ

Սպարապետդ Հայոց, ես իմ պարտքս և պատիւս կը ճանչնամ ու ըստ այնմ պիտի շարժիմ. դու այժմ զնա՛ աչքէ անցուր բանակը, որպէս զի պատրաստ գտնուի Պարսից դէմ կոռւելու: (Ամրատ երկրպագելէն վերջը կ'եղայ)

#### ՏԵՍԻԼ Դ.

#### ԱՐԵԱԿ, ՎԱՐԴԱՆ, ԹԻԿՆԱՊԱՀՔ

ՎԱՐԴԱՆ (Ամրատը ցուցընելով որ կ'եղայ) ինքն ալ ապստամբաց պէս կը խորհի:

#### ԱՐԵԱԿ

Ամբատ քաջ զօրական մ'է, որ իւր թագաւորին համար արիւնն ալ կը թափէ:

#### ՎԱՐԴԱՆ

Ամբատ վատ զօրական մ'է, որ իւր թագաւորը թշնամեաց ձեռքը կրնայ մատնել:

#### ԱՐԵԱԿ

Դու այսօր ամէն բան միտքիս մէջ կը պղտորես. դադրէ՛ ապա զինքն չարախոսելէ. Ամբատ ինձ հաւատարիմ է. ընտանի պատերազմաց մէջ միշտ իմ կողմս պաշտպանեց:

#### ՎԱՐԴԱՆ

Կրտեսներէն ոմանք այս առաւոտ Ամբատին հանդիպեր են Քասախին միւս կողմն եղած քարանձաւին ստորոտը. իսկ Վասակ եղբայրս ալ

լեռներէն իջնալու ատեն, հեռուանց քանի մը  
ծիաւոր տեսեր է, որոնք կամսարականին և իւր  
ընկերաց նմանութիւնն ունէին. անտարակոյս  
Հայոց սպարապետին հետ տեսնուած են:

## ԱՐԴԱԿ

Բաւական է, Վարդան, կը հաւտամ քեզ, զի լսու  
սրտիս կը խօսիս, իմ միտքս ալ զքեզ փորձել  
էր: Բայց զիս ալ այդչափ դիւրախա՞բ կը կար-  
ծես. ահա իբրև մտերիմս քեզ սիրոս կը բա-  
նամ: Նենգաւոր Բագրատունոյն վրայ ես ալ  
շատոնց ի վեր կը կասկածիմ, սակայն հարկէն  
ստիպուած կը համբերեմ, զի բանակն իրեն  
յարած է, զինքը կը սիրէ և իրեն կը հնազանդի:  
Ուստի չէի կրնար առանց անժխտելի ինչ պատ-  
ճառի սպարապետութիւնը ձեռքէն հանել, զոր  
որդի ի հօրէ նախնեացս օրէն ի վեր կը ժա-  
ռանգեն թագաղրութեան պաշտօնովն: Իմ ա-  
չացս ալ անտանելի փուշ է տեսնել զինքն պա-  
տուզ առաջին իշխանացս մէջ. իսկ գահիս վրայ  
բարձրանալու՝ իրեն քայլ մը, աստիճան մը  
միայն կը մնայ, սակայն լուռ կը կենամ և  
կ'սպասեմ: Մէյմը որ զՊարսիկս Վաղարշապա-  
տէն հեռացընեմ, Թէոդոսին հետ հաշտուիմ,  
նախարարները և զՀայրապետը ձեռքիս տակ  
նուանեմ, այն ատեն դու զԱրշակ պիտի ճանչ-  
նաս:

## ՎԱՐԴԱԿ

Բայց այսօր նախարարացդ հետ կը հաշտուիս:

## ԱՐԴԱԿ

Հաշտուիլ իրենց հետ... դու ալ կը հաւտաս.  
դու որ սա պալատիս մէջ մեծցած ես իմ քովս,  
բնութիւնս կը ճանչնաս և խորամանգութեանս  
քաջածանօթ ես: Հաշտուիլ թշնամեացս, ա-  
պըստամբ նախարարաց հետ, որոնց դէմ ոխե-

րիմ ատելութիւն երդուընցայ . հաշտուի՞լ իրենց հետ որ ազգը վրաս գրգռեցին , զիս մինչև ի Վրաստան հալածական փախուցին և իմ ձեռակերտս զԱրշակաւան ի հիմանց քանդեցին , որպէս զի յիշատակս անգամ բնաջինջ ըլլայ Հայաստանէն . հաշտուի՞լ իրենց հետ , որ գահս կործանել կը նիւթեն ... ահ , մեծապէս կը խաբուիս : Զիրենք ի զիրկս իմ կը հրաւիրեմ որպէս զի զամենն ալ միատեղ ձեռօքս խեղդեմ . Եթէ անոնցմէ մէկն ալ ապրի , վրէժս անկատար և թերի կը մնայ :

### ՎԱՐԴԱՆ

Այո՛ , տէ՛ր արքայ , հարկն կը պահանջէ որ ամենքն ալ բնաջինջ ըլլան :

### ԱՐԵԱԿ

Ընդ այս ես ալ համոզուած եմ , քանի որ այն ամբարտաւան զլուխներն կենդանի են , Արշակ հոս անկասկած չը կրնար նստել : Միթէ պիտի լսե՞մ միշտ , որ առջևս զալով համրեն իրենց հարցն արդիւնքը և ծառայութիւնքը և զլուխս ճայթեցընեն : Կը կարծես թէ կը հանդուրժե՞մ Ներսէսի գոռոզ յանդգնութիւնն ալ . միթէ չե՞նք կրնար ինքնիշխան թագաւորել , առանց Հայրապետէն յանդիմանութիւն և կըշտամբանք չը լսելու : Ես իւր քով այդպիսի իշխանութիւն մը չեմ ճանչնար . իսկ եթէ իւր հետ քաղցրութեամբ կը վարուիմ , մի և նոյն հարկէն ստիպուիլս է պատճառն : Ներսէս , իբրև Պարթև և թոռն Գրիգորիոսի , սիրելի և պատկառելի է ժողովրդեան , խօսքն թէ կայսեր և թէ ապստամբաց քով զօրաւոր ... բայց ես զինքն ձեռքիս մէջ լար մը կը կազմեմ , որպէս զի թշնամիքս որոգայթի մէջ ձգեմ : Իսկ եթէ բաղդն ի հակառակ շրջէ խորհուրդս , թող կործանի գահս , իւր հսկայ աւերակաց տակ թաղելով թշնամիքս ալ :

## ՎԱՐԴԱՆ

Տէ՛ր Արքայ, Աստուած զահդ հաստատոն  
պահէ, թշնամիքդ միայն փճացընելով։

## ԱՐԵԱԿ

Բայց, դու Վարդան, Փառանձեմին վրայ խօսք  
մ'ալ չըսիր. յաջողեցա՞ւ գոնէ իւր հետն այս  
վերջին տեսաւորութիւնդ. միթէ նո՞յն է իւր  
ատելութիւնն և խստութիւնն ինծի դէմ. զաւակը  
ողբալէն չը յոգնեցա՞ւ դեռ. սիրոը որսալու և  
հրապուրելու ճամբայ մը չը գտա՞ր արդեօք. չըսի՞ր  
իրեն թէ կը յօժարիմ զինքն Հայոց թագուհի  
հրատարակելու։

## ՎԱՐԴԱՆ

Տէ՛ր իմ, Փառանձեմ ի սկզբան անմիսիթարելի  
կ'երևար իւր սուգին մէջ. սևեր հազած, զգլուխն  
մոխրով ծածկած, որդւոյն արձանին առջևն  
ինկած կ'ողբար դառնապէս, իբր թէ յաւիտեան  
լալու դատապարտուած ըլլային իւր գեղանի և  
երկնազոյն աչերն։ Հեծկլտանացն մէջ քու անունդ  
ականջիս հնչեց. զքեզ կ'անիծէր ու զաւակը  
Յունաց մատնող և դաւաճանող կը կոչէր.  
կ'ըսէր թէ Տրդատ եղբօրորդւոյդ պէս զՊապ ալ  
օր մը պիտի սպաննէին, ուստի զիս տեսնել ան-  
գամ չէր ուզեր։ Սակայն երբ քու հրամանաւդ  
աչքին առջև պայծառ թագը շողացուցի, Հայոց  
թագուհի ըլլալու ակնկալութիւնն վայրկեան մը  
արտասուքը դադրեցուց և սկսաւ մտածել, վերջը  
դարձեալ արտասուել. բայց այս անգամ թա-  
փածը խնդութեան կաթիւներ էին, վասն զի մար-  
գարտի պէս կը փայլէին։

## ԱՐԵԱԿ

Ամէնքն ալ սա թագիս աչք տնկած են ու  
անոր կը ցանկան. բայց ես զինքն շատոնց թա-

գուհի հրատարակած էի, եթէ Հայրապետն և նախարարք չը հակառակէին... ոհ, միշտ նախարարք, նաև սիրոյս ու տանս կը խառնուին։ Շարունակէ'։

### ՎԱՐԴԱՆ

Յետոյ ոտք ելլալով վազեց գլուխը լուաց, անուշ իւղով մազերը յարդարեց, սգոյ հանդերձքը թողլով՝ թագուհեաց ծիրանեգոյն պատմուճանը զգեցաւ, զարդարուեցաւ, դրաւի գլուխն Հայաստանի թագը, զինդերը կախեց, պարանոցին վրայ մարգարտաշար և աղամանդազարդ մանեակն կը շողար։ Տէ՛ր իմ արքայ, այնչափ գեղ մահկանացուի մը վրայ չէի տեսած։ աչք իւր կրկին աստղերու նման կը փայլէին, շըրթանցն՝ որդան կարմրին գոյնն ալ չէր հաւասարեր, վայելուչ գլուխն՝ թագ մը կրելու համար ստեղծուած էր. գեղանի հասակն՝ Աիւնեաց դաշտերուն շուշաններուն կը նմանէր, իսկ բոլոր երեսն արշալուսին պէս մաքուր էր և արուսեկի պէս պայծառ. խօսուածք մ'որ սիրտն իրեն կը գերէր. վերջապէս ֆառանձեմ ինձ այդպէս ըսքանչելի երբէք երևած չէր. իսկ թագաւորի մը թագուհի ըլլալու արժանի մի միայն կինն է։ Երբ իրեն մօտենալով քու սէրդ և միտքդ յայտնեցի, այնպիսի ժպիտ մը երեսին վրայ փայլեցաւ, որ հաճութեամբ լսելը կը յայտնուէր։ «Ապա ուրեմն թագաւորն վերջապէս կը հաճի «առանց Հայրապետէն և նախարարներէն դաս «առնլու զիս Հայաստանեայց թագուհի հրաւարակելու, ըսաւ»։ «Թագաւորն միշտ տէր է «իւր կամքը կատարելու պատասխանեցի»։ Ուստի պատրաստ էր ինձ հետևելու. ես զինքն յայն վիճակ թողլով վազեցի, որպէս զի մեծութեանդ վերջին հրամանը ընդունիմ։

### ԱՐԵԱԿ

Ահ, չէի՞ր կրնար, առանց ինձմէ հրաման

առնլու, զինքն կերպով իւիք հոս բերել. իրաւ  
միտքս զՓառանձեմ թագուհի հրատարակել է,  
սակայն ի՞նչ պիտի ըսէ ժողովուրդն և ի՞նչ Հայ-  
րապետն. ահա այս զիս կը տագնապէ՛: Քանի  
որ Ներսէս և նախարարք կենդանի են, միթէ  
կրնա՞մ Ողիմպիադին թագը օտարի մը ի գլուխ  
դնել. միթէ նոր առիթ մը չե՞մ տար ժողովուրդը  
վրաս գրգռելու. արդէն անոր հետ ի ծածուկ  
ամուսնանալս, ո՞րչափ զրուցաց պատճառ տուաւ:  
ԶՊապ իւր որդին կ'ընդունին իբրև ժառանգ,  
բայց զմայրն թագուհի չեն ուզեր ճանչնալ-  
այժմէն կը տեսնեմ զՀայրապետն, որ խրոխտա-  
նօք առջևս կը կանգնի զիս յանդիմանելու դիտ-  
մամբ. չեմ զիտեր ի՞նչ բան զիս կը դողացընէ.  
կարծեմ թէ Աստուծոյ ձայնն է որ զիս կը կըշ-  
տամբէ. ապա որպէս զի այդ ձայնը չը լսեմ,  
պէտք է որ նախ Ներսէս և նախարարք մեռնին:  
Սակայն Ողիմպիադէն ալ ձանձրացեր էի, իւր  
բարեպաշտութիւնն տաղտկալի էր ինձ և զուցէ  
ատոր համար զինքն կ'ատէի: Ամենսին ի պա-  
լատ չէի զտնար զինքն. եկեղեցիները և կամ  
հիւանդանոցները կը շրջէր. պալատս աղքատա-  
նոց մը դարձուցած էր. բոլոր զշաբաթն ծոմօք  
և պահօք կ'անցընէր. իւր ողորմածութիւնն զան-  
ձերս պարպեց. ինքն ալ Հայրապետին հետ  
միաբանած էր. Արշակ չէր ուզեր այնպիսի  
թագուհի մը:

## ՎԱՐԴԱՆ

Ժողովուրդին տրտունջն, Հայրապետին կըշ-  
տամբանքն փոյթդ չըլլան, Տէ՛ր իմ. մեծութեանդ  
զուարթ դէմքն բնաւ չը վրդովի. ծառայիւ թո՛ղ  
այդ հոգը, ես զործոյս յաջողութեան երաշխա-  
ւոր կ'ըլլամ. ուստի ապահով եղիր, արևն իւր  
շրջանը չը կատարած՝ ֆառանձեմ միւսանգամ ի  
պալատդ պիտի դառնայ:

## ԱՐԵԱԿ

Քեզ տեսնեմ Վարդան, շուտ ըրէ, մտածէ՛ որ  
անձկանօք քեզ կ'սպասեմ. սակայն ամենէն ա-  
ռաջ նայէ՛ որ Ներսէս և նախարարք չիմանան  
ֆառանձեմին հետ հաշտուիլս. առ այժմ ժողո-  
վուրդէն ալ զայս ծածուկ պահելու ենք, մինչև  
որ ապստամբները փնացընեմ: Ողիմպիադին յի-  
շատակն չեմ զիտեր ինչո՞ւ այնքան սիրելի է  
սա թշուառական ազգիս, թերես ատոր համար  
որ ես զինքն կ'ատեմ: Գնա՛, Վարդան, ու նայէ՛ որ  
քեզ յանձնած այդ փափուկ պաշտօնը ճարտա-  
րութեամբ կատարես: (Վարդան կ'եղայ)

## ՏԵՍԻԼ Ե.

ԱՐԵԱԿ (առանձին)

Ապա միւսանգամ կը բոնեմ ձեռքիս մէջ սա-  
դիւրասահ բաղդը. աւաղ, որչափ արտսունք թա-  
փել տուաւ ինձ. Երբ Վրաց լեռներուն վրայ հա-  
լածական կը թափառէի՝ թագս ինծմէ հեռու և  
ես զահէս փախստական, ուզեցի սա թշուառ  
կեանքս վճարել: Վրէժինդրութեան համար  
միայն ապրեցայ. ահա՝ այսօր նախարարներէն  
քէնս պիտի հանեմ, ու ֆառանձեմ թագուհիս  
պիտի ըլլայ. Թող ապստամբք վրաս գոռան,  
թող Պարսիկք վրաս դիմեն. Վաղարշապատայ  
հզօր ամրոցներն կարող են զիս պաշտպանելու...  
Սակայն ինչ աղմուկ է զոր կը լսեմ... փողերն  
կը հնչեն... խառնաղանճ աղաղակ մը... մէկը  
դէպ ի հոս կը վազէ. տեսնենք թէ ով է:

## ՏԵՍԻԼ Զ.

ԱՐԵԱԿ, ՎԱՍԱԿ

ԱՐԵԱԿ

Ի՞նչ է, Վասակ, ուր կը վազես, ինչո՞ւ երեսիդ-  
գոյնն նետած է:

ՎԱՍՈԿ

ՏԵՇ արքայ, աշտարակէն տեսայ Պարսից  
դրօշակները, գետոյն միւս կողմը լեռանց վրայ,  
ուստի վազեցի որ ազդ տամ մեծութեանդ:

ԱՐԴԱԿ

Պարսիկք... դժո՞խք, ինչպէս ալ շուտ կը հաս-  
նին: Բայց տեսա՞ր դու զզօրապետն, մի՛թէ պա-  
տրա՞ստ է բանակն թշնամեաց դէմ ելլալու:

ՎԱՍՈԿ

Ամբատ զօրքը ժողոված կը քաջալերէր և կ'եր-  
դուընցընէր՝ հայրենեաց համար իրենց կեանքը  
զոհելու. կը հրամայէր որ պարսպաց վրայ ալ  
նետածիգ խումբերն կարգաւ շարուէին: Նոյն  
միջոցին յանկարծ փողերն սկսան գոռալ, բա-  
նակն կեցցէ՛ Արշակ, կեցցէ՛ Ամբատ կը կանչէր:  
Իսկ երբ ստուար գունդ մը Ապարապետին ա-  
ռաջնորդութեամբ քաղաքէն դուրս պիտի ելլար,  
մէյմն ալ դուռը բացուելով՝ Հայրապետն և  
նախարարք ներս կը մտնան:

ԱՐԴԱԿ

Ամենքն ալ...

ՎԱՍՈԿ

Միայն Մերուժան, Վահան և Գարշոյր կը  
պակսին:

ԱՐԴԱԿ

Թշուառականնե՛ր... շարունակէ՛:

ՎԱՍՈԿ

Նախ և առաջ Ապարապետն զիրենք դիմաւո-  
րելով, իրարու հետ պագտուեցան. բանակն ալ  
իմանալով որ նախարարք իրեն հետ պիտի պա-  
տերազմին, ալ անպատմելի էր իւր ուրախու-

թիւնն և եռանդն։ Ներսէս բարձրաւանդակի մը  
վրայ ելած կ'օրհնէր իւր աշխոյժը. իսկ նա ան-  
համբեր սպարապետը կը թախանձէր, որպէս զի  
ժամ մ'առաջ ձայն տար պատերազմի. սակայն  
սպարապետն սանձելով իրեն եռանդը, Հայրա-  
պետին և նախարարաց հետ կու զայ մեծու-  
թեանդ ներկայանալու։

## ԱՐԴԱԿ

ՄԵՆՔ ԵՐԹԱՆՔ զիրենք դիմաւորելու և մեր  
ներկայութեամբն կրկնապատկելու գօրաց աշ-  
խոյժը։ (կ'եղան)

Վերջ երկրորդ առաջուածի

---



---

# ՀԱՆԴԵՍ ԵՐՐՈՐԴ

Ընդունելութեան նոյն սրահը.

ՏԵՍԻԼ Ա.

ՄԵՐՈՒԺԱՆ ՄՊՏԵԱԼ, ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱՆ

Ի՞նչպէս կը համարձակիս, իշխանդ Արծրունեաց, պալատիս մէջ երևալու, որ վտանգօք լի է քեզի համար. թէ թագաւորին և թէ Նախարարաց հաւասարապէս թշնամի ըլլալդ յայտնի եղաւ, իսկ շատոնց ի վեր միտքդ դրածդ այսօր ամենուն ծանօթ: «Մերուժան՝ Հայոց թագաւոր «ըլլալու կ'աշխատի, կ'ըսեն, և անոր համար «Պարսից կոխել կու տայ մեր հայրենիքը, որպէս «զի զԱրշակ կործանելով իւր տեղն անցնի. «մենք Արծրունի թագաւոր չենք ընդունիր կը «կանչեն»:

ՄԵՐՈՒԺԱՆ

Խստապարանոց ժողովուրդ... զայս ես ալ զիտեմ և կը լսեմ, Վարդան:

ՎԱՐԴԱՆ

Գոնէ կրակի և արևու պաշտօնը վերականգնելու խորհուրդդ ծածուկ մնար, զԱրշակ ատող ազգն զուցէ քու կողմդ կը բռնէր: Մտածէ՛ մէյմ' որ թագաւորն, նախարարք, Հայրապետն,

նախապաշտեալ մոլեռանդ ժողովուրդ մ'առջևդ  
զինած, քու կորուստդ կը խնդրեն։ Ապա ինչ  
անխոհեմութեամբ և ինչ յանդգնութեամբ, այս-  
պիսի ժամանակ, Արշակայ պալատին մէջ ցորեկ  
ատեն կը մտնաս, մանաւանդ սա սրահիս մէջ,  
որ թշնամւոյդ մեծութեամբն լեցուն է, ուր  
ամէն բան զքեզ կրնայ մատնել, ուր և ընդ  
հուպ Ներսէս, Նախարարք և Արշակ պիտի գան  
հաշտութիւնը կնքելու։

#### ՄԵՐՈՒԹԱՆ

**ԱՆՀՐԱԺԵՄ ՀԱՐԿՆ զիս յայս ստիպեց։**

#### ՎԱՐԴԱՆ

Ի՞նչ հարկ էր քեզ հոտ գալ. մի՛թէ պալատիս  
մէջ եղածն իմ միջոցաւս չէիր տեղեկանար.  
ափսո՞ս որ տարիներով պատրաստած գործդ,  
այդպիսի վտանգներու մէջ կը ձգես։ Ահ, Մե-  
րուժան, կը սոսկամ, եթէ յանկարծ մեր դա-  
ւակցութիւնն երևան ելլայ՝ ինչ կ'ըլլայ մեր  
վիճակն։

#### ՄԵՐՈՒԹԱՆ

Մի՛ երկնչիր, այս զգեստովս ոչ ոք զիս կրնայ  
ճանչնալ. դարձեալ այժմ թագաւորն, Նախա-  
րարք, պալատականք և ժողովուրդն զիս ի բա-  
նակն Պարսից կը կարծեն. ապա ապահով եղիր  
և խօսինք։ Կը կարծես որ այդպիսի մեծ խոր-  
հուրդք առանց վտանգ չկրելու կը յաջողին.  
հարկն պահանջեց հետդ միւսանգամ տեսնուելով՝  
մեր գործողութիւնը ճիշդ կերպով որոշել. դու  
ալ զիտես, որ դեսպանի ձեռք և լեզու կրնան  
զմեզ դաւել։ Ժամ մը կայ որ լսեցի թէ Նախա-  
րարաց և Արշակին մէջ Ներսէս մտած՝ զիրենք  
իրարու հետ կը հաշտեցընէ։

ՎԱՐԴԱՆ

## Իսկ դու հաւտացիր Մերուժան :

ՄԵՐՈՒԺԱՆ

Ինչո՞ւ չէ. միթէ առաջին անգա՞մն է որ Հայրապետն իմ խորհուրդքս կը ցըէ. ապա խելքս կորուսի : Այս առաւօտ Նախարարաց կասկածելի չերևալու համար, երդուընցեր էի ի կործանել զԱրշակ՝ ցեղովս իրենց հետ միաբանել. ով կը յուսար այդպիսի փոփոխութեան մը. զՊարսիկս ապահով ըրած էի, թէ Նախարարք Արշակայ ձեռնտու չի պիտի ըլլան, Վաղարշապատայ տըկարութիւնը, զօրաց քիչուրութիւնը և վհատութիւնն անոր ծանուցէր էի. բայց այդ անակնկալ և չարագուշակ լուրն զիս մեկէն ափշեցուց : Միթէ կրնայի Նախարարաց հետ միանալով Ներսէսի հրաւէրքն ընդունել, ոչ. դուրս մնալով միտքս կը յայտնուէր, և կրնայի թէ Արշակայ և թէ Նախարարաց ձեռքն իյնալ : Բարեբաղդաբար Պարսիկք հաշուած ժամանակէս առաջ հասան. ապա սուտ լուր մը տարածել տուի, թէ Վահանին հետ Պարսից բանակը քաշուած էի : Դեռ Պարսից մէջ հաշտութեան այդ լուրն տարածուած չէ, Ալանուազան իմ խոստմանցս վրայ ապահով ըլլալով և զիտնալով որ մեծ ընդդիմութիւն չիպիտի գտնայ, այս զիշեր քաղաքիս վրայ ընդհանուր յարձակումը պիտի տայ :

ՎԱՐԴԱՆ

Շատ լաւ. վերջը...

ՄԵՐՈՒԺԱՆ

Ահա իմ յուսահատութիւնս, սիրելիդ իմ Վարդան, փարատէ՛ կասկածս. եթէ նախարարք Արշակայ հետ միանալով մեզի դէմ պատերազմին,

այն ատեն մեծ ընդդիմութեան հանդիպելով, զՊարսիկս խաբած պիտի սեպուիմ. իսկ թէ որ յաղթուինք, այն ատեն Հայաստանի թագը ի սպառ կը կորսնցընեմ. ուստի մեծագոյն չարիք մը որպէս զի խափանեմ, յանձն առի հոս մտնալ և հետդ տեսաւորիլ։ Սիրելի՛դ իմ, դու որ Արշակայ սիրուը ձեռքիդ մէջ կը բռնես ու քենէ ծածուկ մ'ալ չը պահելով ամէն բան կը հաւտայ. մեկնէ ինձ, արդեօք անկեղծութեամբ այդ հաշտութիւնը կը կնքէ. միթէ ճար մը չըկայ զայտ խափանելով՝ նախարարները Արշակէն բաժնելու։

#### ՎԱՐԴԱՆ

Գիտես որ քու հրամանաւդ Արշակին քով կը շարժիմ. իմ պաշտօնս զինքն մոլութեանցն ծառայեցընել, զինքն շողոքորթելով օր ըստ օրէ վատթարացընել, ատելի ընել ժողովրդեան, բարեկամացն վրայ կասկած ձգելով քովէն հեռացընել, վերջապէս անզգալապէս փորուած անդունդին եզերքը զինքն մօտեցընելն է, ուր դու զինքն պիտի գահավիժես։

#### ՄԵՐՈՒԺԱՆ

Ուրեմն...

#### ՎԱՐԴԱՆ

Քեզի պէս ես ալ սոսկացի, երբ տեսայ որ Հայրապետէն և սպարապետէն յորդորեալ, Նախարարաց հետ հաշտուիլ կը խորհէր։ Զարհուրած քովը մօտեցայ, և ինձ բնիկ եղած ճարտարութեամբս, սրտին խորը քննել սկսայ։ Նախ զինքն ծաղրեցի երկչոտութեան և վատութեան, թագաւորին անվայել կոչելով իւր խոնարհիւը, Հայրապետին գոռոզութիւնը չը յանդիմանելն և չը պատժելն երեսին զարկի, ապստամբաց երդման չը հաւտալ և անոնց հետ չը հաշտուիլ խրատեցի,

յիշեցնելով միանգամայն, թէ ինքն միահեծան  
ինքնակալ և տէր էր աշխարհիս :

### ՄԵՐՈՒԺԱՆ

**Շատ լաւ, վերջը...**

### ՎԱՐԴԱՆ

Երևակայէ՛ զարմանքս, երբ լսեցի, որ իւր սիրուն  
ալ կապած չէր այդ հաշոռութեան, ու հարկէն  
բոնադատեալ կը կեղծէր. երևոյթ մ'էր որպէս  
զի ժողովուրդը խաբէ, որպէս զի Պարսից և  
Յունաց զօրաւոր երևայ. սակայն ստոյգն նա-  
խարարները պատրուակաւ մը ի ձեռու ձգելով  
իւր հին վրէժը հանել կը մտածէր: Երբ զայս  
լսեցի, իսկոյն միտքը գովեցի և քաջալերեցի.  
« մենք միայն թշնամիքդ հալածելու բաւական  
« եմք, դու նայէ՛ որ վրէժդ հանես » ըսի:

### ՄԵՐՈՒԺԱՆ

**Գոհ եմ քենէ Վարդան:**

### ՎԱՐԴԱՆ

Ուստի, իշխանդ Արծրունեաց, դու ամենևին  
մի հաւտար ոամկին սա « կեցցէ՛ հաշոռու-  
թիւն » աղաղակներուն. կ'երդնում յարև հարցս,  
օրս զիշեր չեղած ամէն բան տակն ու վրայ  
պիտի ըլլայ. հաշոռութիւն, Նախարարք, Ներ-  
սէս, Արշակ, Վերջապէս ամենքն ալ փոթորկէն  
հալածուած ամպերուն պէս պիտի ցրուին: Արշակ,  
նոր յանդգնութեամբ մը, որուն լուրն դեռ տա-  
րածուած չէ, բոլորովին ատելի պիտի ըլլայ  
ժողովրդեան, ամենքն ալ քովէն պիտի հեռա-  
նան, իսկ Վաղարշապատին մէջ անձ մ'ալ չի  
պիտի մնայ, որպէս զի զինքն ազատէ: Ես ամէն  
բան կարգադրած եմ, արդեն պահակ զօրաց

կէսն իմ կողմօ շահեցայ և տրտունջն իմ փուք-  
սիս տակ, բանակին մէջ կայծեր կ'արձըկէ: իսկ  
դու քաղաքիս Ելեմուտ ճամբաները զիտես, ա-  
ռաջին՝ զԱրշակ քու ձեռքդ պիտի մատնեմ:

### ՄԵՐՈՒԺԱՆ

ԳԵՄԵԿԻ ճարպիկութիւնդ, Վարդան, ուստի և  
ապահով էի վրադ. ապա Հայոց թագը գլուխս  
դնելէս վերջը, քեզի համար երախտիքս չափ  
չի պիտի ունենայ: Թագադրութեան պաշտօնն՝  
սպարապետութեան հետ՝ քու վարձքդ պիտի ըլ-  
լան, իսկ նախարարաց կալուածքն ալ քու ստա-  
ցուածքդ. սակայն բան մը զիս անհանգիստ  
կ'ընէ:

### ՎԱՐԴԱՆ

Ի՞՞նչ...

### ՄԵՐՈՒԺԱՆ

Քեզ ալ յայտնի է Բագրատունւոյն՝ թագաւո-  
րին համար ունեցած հաւատարմութիւնն. զօրաց  
սիրտն իւր ձեռքն է. անոր նախնիքը յիշելով  
զինքն կը սիրեն ու կը պատուեն. անոր ձայնէն  
խրախուսեալ, չիք բան մը զոր կատարելու չը-  
յանդգնին ու արիւնին անգամ կը թափեն.  
այլ և դու ալ կը ճանչնաս մեր Հայոց քաջու-  
թիւնը, մանաւանդ երբ Ամբատին պէս գլուխ  
մը իրենց կ'առաջնորդէ. ահա այս զիս կը վա-  
րանէ, Վարդան: Արդեօք երբեմն չի փորձեցիր  
զինքն Արշակայ աչքէն հանելու. Արշակ որ բնու-  
թեամբ կասկածու է, յօժար աչօք կարծեմ չի  
պիտի նայի զօրաց այդ աստիճան յարումը իրենց  
զօրագլխին:

### ՎԱՐԴԱՆ

Նախանձն արդէն սիրտին տիրած է. այլ զԱրմ-  
բատ իւր պաշտօնէն ալ հանելու չը համարձակիր

զէթ առ այժմ. մէյմը որ իշխանք բնաջինջ ըլլան... Սակայն ոտից դղրդիւն կը լսեմ... նախարարք ըլլալու են: Ե'կ շուտ սա կողմէն խոյս տանք, որպէս զի իրենց չհանդիպինք. պալատիս ետևն եղած անտառին մէջէն կրնաս մինչև ի բլուրն հասնիլ՝ առանց տեսնուելու. հոն դրան պահապանքն մեր կողմն են. դիւրաւ կը թողուն զքեզ որ Պարսից բանակը անցնիս: Ուստի բնաւ պատերազմին յատակագիծը մի՛ փոխեր, ու վստահ եղիր Վարդանայ վրայ: (կ'եղան)

## ՏԵՍԻԼ Բ.

### ՆԵՐՍԻՍ, ՆԵՐՍԵՀ ԿԱՄՍԱՐԵԱՆ, ՎԱՂԻՆԱԿ, ՄԻՀՐԱՆ

#### ՆԵՐՍԻՍ

Կենանք հոս և թագաւորին գալուն սպասենք: Ո՞հ, սիրելի է ինձ մեր հայրենասէր թագաւորաց արձանքը ձեզ ցուցընել. քաղցր է ինձ սա դիւցանց առջև զձեզ թագաւորին հետ հաշտեցընել: Լսեցէք, ինչե՛ր կը խօսին մեզ սա կենդանի պատկերներն, զհայրենասիրութիւն և զմիաբանութիւն կը քարոզեն: Ի՞նչպէս ստուեր կ'երևանք սա հսկայից քով, ո՞հ, ո՞րշափ մեր բոնած ոճն կը տարբերի իրենց օրինակէն. թէ որ յանկարծ իրենց աչքը բանան, պիտի ճանչնա՞ն արդեօք թոռները: Բաբէ, և ո՞ր գործքով իրենց կը նմանիմք. ունիմք գոնէ եղբայրսիրութիւն... աւաղ, ձեռք մեր իրարու արեամբ ներկուած են: Ինչո՞ւ սուրերնիդ իրենց պէս հայրենեաց թշնամիքը կոտրելու չէք գործածեր, բայց սուրերնուդ բերանը փտռած է ձեր եղբարց արիւնէն: Սակայն ինչո՞ւ ձեզ Արշակունեաց նախնիքը յիշեմ, որոնց ամեն կերպով երախտագէտ և հաւատարիմ գըտնուելու պարտական էք. թող ձեզմէ իւրաքան-

չիւր ոք իւր նախնիքը յիշէ և ձեռքը սրտին վրայ  
դրած՝ անոնց հետ զինքն բաղդատէ։ Դո՛ւ, քաջդ  
կամսարեան, ուստի՞ այդ հոչակաւոր անունը  
ստացեր ես, և դո՛ւք, իշխանդ Սիւնեաց, Տանու-  
տէրդ Ամատունեաց, ով զգեզ նախարարութեանց  
այդ բարձր աստիճանը հանած է։

### ՆԵՐՍԵՀ

Մեր արդիւնքն և մեր հայրենասիրութիւնն.  
երք հայրենիք պէտք ունեցեր են մեզ, առանց  
խնայելու թափած ենք մեր արիւնը։

### ՆԵՐՍԵՍ

Զայս ես ալ զիտեմ, ես ալ կը խոստովանիմ.  
բայց որուն համար կը թափէին ձեր հարքն իրենց  
արիւնը. միթէ հայրենեաց և Արշուկանեաց հա-  
մար չէր։ Իսկ դուք անոնց հակառակ, որդ-  
ւոյն դէմ կը զինիք, անոր թագաւորութիւնը  
չնշել կը խորհիք. միթէ Պարսիկք հայրենեաց  
բուն թշնամիքն ձեզմէ տարբե՞ր կը մտածեն ար-  
դեօք։ Արդարև Արշակ իւր հարցն ճամբէն խոսո-  
րեցաւ, անոնց փառքը նսեմացուց, բայց ասոնք  
բաւական պատճառ չեն հայրենատեաց ըլլալու։

### ՆԵՐՍԵՀ

Այդ անունը բնաւ չենք ընդունիր։

### ՆԵՐՍԵՍ

Բայց տեսէք մէյմը որ աւագակաց պէս լե-  
րանց խորշերուն մէջ ձեր կեանքը կ'անցընէք,  
ձեր հարսերն այրիացեալ, անմիսիթար սզոյ մէջ  
կը նստին. ձեր որդիքն որբոց պէս երեսի վրայ  
լքուած են. երկիրն յանապատ դարձած, զայն  
մշակելու սահմանուած բազուկները՝ դուք զիրար  
սպառելու կը գործածէք։ Ա՞ն, բաւական է որչափ

արիւն որ թափեցաւ, հաշտուեցէք ձեր թագաւորին, ձեր եղբարց հետ, որպէս զի Աստուածալ Հայաստանի հետ հաշտուի. խնայեցէք ձեր հարսերուն, խնայեցէք ձեր որդւոց, խնայեցէք Քրիստոսի Եկեղեցւոյն, խնայեցէք Հայաստանի. ահա Պարսիկք գերութեան շղթայքը բերած են մեզ. նայեցէք որ Աստուծոյ ձեռքն ևս առաւել չը ծանրանայ ձեր վրայ:

## ՆԵՐՍԵՆ

Ե՞րբ քու ձայնիդ անհնազանդ գտնուած եմք, Հայրապետդ սուրբ. Ե՞րբ խաղաղութեան խաչը մեզ ցուցընելուդ պէս՝ քեզ չը հետևեցանք: Բայց Հայաստանի հեծութեան աղաղակն մինչև յերկինս կը բարձրանար. մեր ձեռքը ինչ կ'անցնի, ըսինք, վատ և հայրենատեաց թագաւորի մը ծառայելով. ազգիս թշուառութիւնքը յաւերժացընելու միթէ մե՛նք ալ գործիք չե՞նք ըլլար: Կը կարծես թէ անկարեկի՞ր աչօք կը տեսնայինք մեր եղբարց արեան թափիլը... այլ հեռու մեզմէ Արշակունեաց գահը կործանելու դիտաւորութիւնն: Ներսեհ կամսարեան Արշակունեաց ունեցած պարտքը կը ճանչնայ, այլ և հայրենեաց իրաւանցն վրայ կը հսկէ. անոր ազատութիւնը ոտից տակ առնողաց չը ներեր, թէ և թագաւոր ալ ըլլայ բոնաւորն... այո՛, հայրենեաց գերութեան շղթայ բաժնողը բոնաւոր կը ճանչնամես և ոչ օրինաւոր թագաւոր. բոնաւորի ոչ երբէք գլուխ ծոած են նախնիքս, իսկ Ներսեհ անոնց որդին է: Հայրենեաց համար թող արիւնս ուզեն չեմ խնայեր, վկայ ըլլան ինձ աս դիւցազունք. սակայն բոնաւորի խունկ ծխող և վատ շողոքորթ ըլլալ երբեք չեմ հանդուրժեր:

## ՆԵՐՍԵՍ

Ես ալ քեզ գայս չեմ առաջարկեր:

## ՆԵՐՍԵՆ

Սակայն այս քանի երրորդ անգամն է որ  
Արշակ հաշտուիլ խնդրեց և յետոյ կը դրժէ.  
ամէն մէկ փորձին մեզմէ քանի մը գլուխ պակ-  
սեցուց։ Այսօր զհայրենիս պաշտպանելու համար  
միայն մենք կանգուն մսացած ենք, իսկ այս  
անգամ ալ միտքն զմեզ ջնջել չըլլալուն ով  
երաշխաւոր կ'ըլլայ։

## ՆԵՐՍԵՅ

Ես...

## ՆԵՐՍԵՆ

Մենք ալ զիտենք թէ հայրենիք խաղաղութեան  
կարօտ են, առ այս մենք ալ կը փափաքիմք.  
ըսածիս ապացոյց, ուես, ի՞նչպէս քու հաշտարար  
ձայնիդ առանց երկմտելու կը վագենք։

## ՎԱՂԻՆԱԿ

Մեր հետ հաշտութիւն ընելը չը բաւեր, հապա-  
պէտք է որ կայսեր հետ ալ հաշտուի և թէողոսի  
բանակը մեզ օգնութեան կանչէ. ի՞նչ ակնկալու-  
թիւն ունիմք կրակապաշտ Արքային ծառայելով.  
Սասանեանք միշտ թշնամի եղած են Պարթևաց  
և Արշակունեաց։

## ՄԻՀՐԱՅ

Եթէ զեղջն անկեղծ է, թող հրովարտակաւ մը  
նախարարաց կալուածքը և ստացուածքը ետ  
դարձնէ և զիրենք դարձեալ իրենց առաջին  
պատուոյն մէջ հաստատէ։ Մենք ալ մեր կողմա-  
նէ կը խոստանանք և կ'երդնունք հաւատարմու-  
թեամբ իրեն և որդւոցն ծառայելու։ Ըսածիս  
ստուգութեան ինքն ալ ականատես կրնայ ըլլալ-  
ահա այժմ Պարսից հետ պատերազմն պիտի սկսի.

մէյմը որ հաշտութիւն և սէրն հաստատուին մեր  
մէջ, ինքն ալ պիտի տեսնէ, թէ իւր ապստամբ  
կոչած անձինքն ի՞նչպէս կը պատերազմին հայ-  
րենեաց և իրենց թագաւորին համար :

### ՆԵՐՍԻՍ

Ա՞ն, մի՛ տարակուսիք բնաւ իւր անկեղծութեան  
վրայ, ինքն իւր բերնովս հարցն առջև երդուըն-  
ցաւ անյիշաչարութեամբ ամէն բանի ներելու:  
Զեզ կարօտ ըլլալն ինքն ալ կը խոստովանի. սա-  
կայն Հայաստանի աղէտքն իւր սիրտը առաւե-  
լապէս կը կեղեքեն: Ես ինքնին տեսայ սորջանաց  
արտսունքը իւր աչաց մէջ. բնաւ օր մ'ինձ այդ-  
պէս ապաշխարող երևած չէր. ոտքս ինկած  
այնպէս հաշտուիլ կը խնդրէր, մինչև հիմայ ըրած  
անիրաւութեանցն հատուցումը կրկնապատիկ  
աւելի տուժել կը խոստանար: Տեարք իմ, հաւ-  
տացէք ինձ, Աստուծոյ, շնորհքն իջած է իւր  
վրայ. ալ այսուհետև Արշակ աշխարհիս բարե-  
կարգութեան պիտի աշխատի. ինքն ալ զզուած  
է ներքին և արտաքին պատերազմներէ. Հայրե-  
նեաց և Քրիստոսի եկեղեցւոյն խաղաղութեան  
օրեր կը խոստանայ... բայց սիհաւասիկ ինքն,  
ըսածները իւր բերնովս ալ կրնայ հաստատել:

### ՏԵՍԻԼ Գ.

**ԱՌԱՋԻՆՔ, ԱՐՇԱԿ, ՍՄԲԱՏ, ՎԱՍԱԿ,**  
**ԹԻԿՆԱՊԱՀՔ**

### ՆԵՐՍԻՍ

Ե՛կ Արշակ, Ե՛կ հաշտուելու իշխանացդ հետ՝  
որոնք քիչ մ'առաջ քու թշնամիքդ, բայց այժմ  
քու ազնիւ բարեկամքդ և հպատակներդ են: Ե՛կ  
ցուցընելու թէ արժանի ես իրենց թագաւորելու.

իսկ բոլոր Հայաստան գիտնայ, թէ կրնաս ներեւ-  
լով հաշտուիլ և հաշտուելով ներել: Ե'կ առաքի-  
նութեան և վեհանձնութեան չքնաղ օրինակն  
տալու ժողովրդեանդ. և երբ լու հոս կը հաշ-  
տուիս, իրենք ալ հոն իրարու հետ պազուին.  
վասն զի ուամիկն միշտ իւր մեծերը կ'օրինակէ:  
Անյիշաչարութիւնն ըլլայ այսուհետև քու նպա-  
տակդ. իսկ Աստուած ալ որ սիրոդ կը տեսնէ  
ըստ այնմ զքեզ պիտի վարձատրէ:

### ԱՐԵԱԿ

Իշխանքդ Հայոց մեծաց. օրս այս թագաւո-  
րութեանս ամենափառաւոր օրն պիտի սեպուի,  
զի դարձեալ հարցս պալատին մէջ զձեզ կը ժո-  
ղովեմ. բարեգուշակ է օրս, զի ամենայն գժուու-  
թիւնք պիտի դադրին: Շատոնց ի վեր կը փա-  
փաքէի զձեզ քովս տեսնել, բայց դուք ձայնիօ  
օտարացեալ էիք, չար լեզուներ իմ հրաւէրս կը  
թունաւորէին և մեր մէջն արդէն բացուած ան-  
դունդն ընդարձակել կ'աշխատէին: Զիս ձեզ և  
զձեզ ինձ բոլորովին օտար գուներով կը նկա-  
րագրէին և ամենավճիտ դիտաւորութիւնս ալ  
կը պղտորէին, չար և կասկածելի մեկնութիւն-  
ներ տալով: Այնպիսեաց բնութիւնն՝ չը համար-  
ձակելով արևուն լուսին երևալ, խաւարի մէջ  
թագչիլ է ջղջիկներու պէս, ուր և իրենց չարու-  
թիւնը կը նիւթեն: Թող ամչնան օրուանս պայ-  
ծառութենէն և երկրիս խորերուն մէջ թագչին  
այն բարեատեաց բանսարկուներն. այնպիսեաց  
սնունդն չարութիւնն է, երկպառակութիւնը ճա-  
րակել ազգին մէջ և անոր մասիւքն շահիլ է  
իրենց գործն:

### ՆԵՐՍԵՍ

Աստուած այնպիսեաց խորհուրդը ցրէ և ձեռ-  
նարկութիւնքը ի դերև հանէ:

## ԱՐԵՎԱԿ

Ահա վերջապէս խաղաղութեան հրեշտակն ձիթենիի ճիւղով մեզ այսօր կ'երևայ, իմ ի վաղուց ի վեր խնդրածս կը կատարուի. իսկ փափաքիս կատարմանն՝ ես իմ կողմանէս նախ շնորհապարտ եմ Հայոց Հայրապետին. իւր հայրենասիրութիւնն այդ ամէն դժուարութեանց յաղթանակեց, ուստի և օրուանս փառքն և պատիւն իրեն կը պատկանին: իսկ զձեզ, իշխանքդ Հայոց, զձեզ վերստին կը հաստատեմ ձեր առաջին պատուոյն և պաշտօնին մէջ, ձեր հարքն ինչ բարձ որ ունէին հարցս քով և դուք զնոյն պիտի ունենաք: Կատարեալ մոռացութեամբ մը անցեալը պիտի թաղեմ և ապագային վրայ միայն ուշադրութիւնս պիտի հաստատեմ: Զեր կալուածքը ձեզ կը շնորհեմ. Մերուժանայ, Վահանայ, Գարջոյրին և ուրիշ ապստամբաց ինչքն ալ ձեզ պիտի տրուին. իսկ ցարդ ձեր տան կրած մխասը, արքունի գանձէն պիտի վճարուի: Մէյ մը որ յառաջակայ պատերազմէն յաղթական ելլանք և Յունաց հետ խաղաղութիւն խօսինք, այն ատեն ձեր հետ միակամ և միախորհուրդ, սա թշուառ հայրենեաց իւր առաջին պայծառութիւնը տալու պիտի աշխատիմ:

## ՆԵՐՍԻՍ

Խոնարհինք, եղբայրակիցք իմ, վեհափառ թագաւորիս առջև, որն որ այդպէս վեհանձնութեամբ մեր հետ կը հաշտուի: (ամենքն ալ երկրպագութիւն կ'ընեն. Ներսէն կը շարունակէ) Տէր արքայ, միտքէդ բնաւ չանցնի, թէ Մերուժանայ և այլոց պէս մենք ալ Արշակունեաց կորուսուր կ'ուզէինք. քա՛ւ լիցի. դուք միշտ մեզ սիրելի եղած էք: Այլ հապա տեսնելով որ քանի մը վատ շողոքորթաց ունկն դնելով և չար խորհրդոցն հետևելով, նախնեացդ ճամբէն կը խոտորէիր, սիր-

տերնիս արիւն կը ցայտէր, անտուստ հայրենեաց  
պատահելու չարիքն զմտաւ ածելով։

### ԱՐԴԱԿ

**Զանոնք քովէս պիտի հեռացընեմ։**

### ՆԵՐՍԵՆ

Հայկազն մը՝ նախ և առաջ հայրենասէր ըլ-  
լալու է. եթէ մենք երբեմն ստիպուելով քեզ  
թշնամի եղանք, սակայն ընդհանուր հայրենեաց  
միշտ բարեկամ մնացինք։ Հայաստանի վիճակը  
բարեկարգելով երջանկացընել եղաւ միայն մեր  
նպատակն. այդ պարտքը թագաւորէն սկսեալ  
մինչև ցյետին ուամիկն՝ իւր ծնընդեան օրէն ունի  
հայրենեացն նկատմամբ։ Երբ վարքդ և բոնած  
ոճդ փոխել կը խոստանաս, տե՛ս, ինչպէս քու  
զիրկդ կը վազենք, ի՞նչպէս քու քովդ կը ժող-  
վինք. ապացոյց քեզ թէ վարքիդ թշնամի էինք  
և ոչ անձինդ։ Այսուհետև ներող և անյիշաչար  
ըլլալ կը խոստանաս, և մենք քեզ կ'երդնունք  
առաջի երկնից (ամենքն ալ իրենց ձեռքը կը  
տարածեն) հաւատարմութեամբ ծառայելով ա-  
րիւննիս անգամ թափելու։ Հայրենեաց համար  
ի՞նչ ծանր և դժուար պաշտօն ալ ըլլայ, յանձնէ  
մեզ, մի՛ վախեր, հայրենեաց համար ուր որ զմեզ  
տանել ուզես, պատրաստ եմք քեզ հետևիլ. այ-  
սուհետև քու թշնամիքդ և մերն են։ Բնաւ մի՛  
տարակուսիր յաղթութեան վրայ. համբաւն որ  
հնչեց, թէ մեր հետ կը հաշտուիս, ահիւ և դողով  
զՊարսիկս պաշարած է. ընդ հուպ պիտի տեսնես-  
թէ ի՞նչպէս զօրացդ հետ միանալով թշնամիքդ  
Հայաստանէն պիտի հալածենք. այսօր արևն-  
իւր շրջանը չը կատարած, Պարսիկք ցիրեցան-  
պիտի ըլլան։

### ՎԱԼԻՆԱՌ

**Մեր սուրն այսուհետև թշնամեացդ սիրու**

անխոտիր պիտի պատոէ. Եթէ Հայոց թագաւոր  
մը պէտք է, ան ալ Արշակունի ըլլալու է:

### ՆԵՐՍԵՍ

Կրնամ այսուհետև զաշս իմ կափուցանել և  
հանգիստ սրտիւ իջնալ հարցս գերեզմանին մէջ:  
Տէ՛ր Աստուած, պարզեցիր ծառայիդ որ այս  
երանաւէտ օր մ'ալ տեսնէ, որուն հալքս այնչափ  
փափաքեցան. Թող այժմ իրենց հոգին խնդայ  
և միսիթարուի, եթէ իրենց աչքն հոս արտսունք  
թափեցին: Ահա հաշտութեան դաշինքն կընքուե-  
ցաւ հօր և որդւոցն ի մէջ, երկպառակութիւնն  
և ատելութիւնն տեղի պիտի տան հայրենասի-  
րութեան և եղբայրասիրութեան առջև: Հարսեր,  
թոթվեցէք ձեր գլխոյն մոխիրը, աւետիս ձեզ, զի  
փիսանիդ ի տուն կը դառնայ, որբացեալ որդիք  
պատրաստուեցէք ձեր ծնողքը ընդունելու: Ծե-  
րունի հայրն ալ դուռը ելած սպասէ՛, զի որդին  
մրտենեօք պսակեալ իւր գիրկը պիտի դառնայ  
աղաղակելով. «Հայր այսուհետև խաղաղութիւն  
«հաստատեցաւ Հայաստանի մէջ, ալ չի պիտի  
«տեսնես զիս, նիզակս առած ի դաշտ վազելս,  
«փողերն՝ ալ չի պիտի գոռան. թագաւորն նա-  
«խարարաց հետ հաշտուեցաւ, մենք ալ մեր  
«եղբարքը գրկեցինք, ալ կոիւ չը կայ մէջերնիս»:  
Այդպէս պիտի կանչեն և ամէն սիրտէ օրհնու-  
թիւն և բարեմաղթութիւն ձեր վրայ պիտի  
տեղան: Իսկ երբ Հայաստանի բարեկարգու-  
թիւնքը տեսնելով թունեակն հիացմամբ հաւուն  
երեսը պիտի նայի, ծերունին օրհնելով և արտ-  
սունքով պիտի յիշէ թէ, «Արշակ երկրորդ և իւր  
«իշխանքն եղան պատճառ այդ ամենայն բա-  
«բեաց»: Այս կերպով ձեր անունն անմահ և  
անմոռանալի պիտի մնայ ազգիս մէջ: Արշակ  
որդի իմ, կրնաս հպարտանալ այդչափ բարեաց  
պատճառ ըլլալուդ վրայ. Եկեղեցիք ալ պիտի  
թնդան օրհներգութեամբ, աղօթք խնկոց հետ

մինչև յերկինս պիտի բարձրանան և անդուստ  
Աստուծոյ պահպանութիւնը ձեր վրայ պիտի  
իջեցընեն։ Իսկ այդ հաշտութեան համբաւն բոլոր  
քրիստոնեայ ազգերը պիտի ուրախացընէ, թշնա-  
միքի ամօթով, երկիւղիւ և տարակուսանօք պի-  
տի պատէ։ Եզիպտացւոց հրեշտակն հրեղեն սրով  
անոնց վրայ պիտի յարձակի։ Ես ալ Քրիստո-  
սէն ինձ յանձնուած հօտն ուղղութեան ճամբուն  
մէջ տեսնելով, պիտի ջանամ պաշտօնս լիովին  
կատարելու։

## ԱՐԴԱԿ

**Շնորհակալութեամբ կ'ընդունիմ ձեր մաղ-  
թանքը։**

ՍՄԲԱՏ ՆԵՐՍԵՆԴԻՆ (Ճեռքը սեղմելով)

Ուրախ եմ որ միւսանգամ լժագաւորիս քով  
քու ձեռքդ կը սեղմեմ։

## ՆԵՐՍԵՆ

**Երջանիկ եմ որ դարձեալ նոյն դրօշակին տակ  
հետդ քովէ քով պիտի պատերազմինք։**

ԱՐԴԱԿ (Վասակին ականչեն լոիկ յուելեն  
վերջը, բարձր)

Իսկ այժմ մտէք ի խորանն ուրախութեան,  
սեղանն պատրաստ է ձեզ. ճաշակեցէք ձեր տիրոջ  
անուշ գինին. հաշտութեան բաժակներն կենդա-  
նարար ըլլան ձեզ, և յիշեցէք որ սեղանէն վերջը  
ի դաշտ պատերազմի պիտի իջնէք։

## ՆԵՐՍԵՆ

**Սեղան երթալէն աւելի խնդութեամբ հոն պիտի  
վազենք։**

Սմբատ, իմ կողմանէս նայէ՛ որ Հայրապետին  
և նախարարաց արժանավայել պատիւ չը պակսի:

## ՍՄԲԱՏ

Կը խոստանամ ուէ՛ր, զԼիսոյս վրայ: (Մէջտեղի  
դռնեն դուրս կ'եղան)

## ՏԵՍԻԼ Դ.

## ԱՐԵԱԿ ԱՌԱՆՁԻՆ ԵՒ ԹԻԿՆԱՊԱՀՔ

Ահ, այսօրուան բաժակն ձեր կենաց վերջինը  
պիտի ըլլայ. փոխանակ ձեզ կեանք տալու, ան-  
դառնալի դժնեայ մահ մը ձեզ ճաշակել պիտի  
տայ. ինչ դառնութիւն որ մինչև ցայսօր ինձ  
արբուցիք, ահա ես կրկնապատիկը ձեզ պիտի  
խմցընեմ: Կը կարծեն խելազարներն, թէ իրենց  
կարօտ եմ ես. անմիտք, առանց ձեզի ալ կա-  
րող է Արշակ թշնամեացն յաղթելու. մինչև յեր-  
կինս կը բարձրացնեն իրենց քաջութիւնը, բայց  
ես աւելի կ'ընտրեմ Վաղարշապատայ ամրոցները,  
պաշարօք լի են համբարներս. թող Պարսիկք  
որչափ ուզեն նստին, մինչև հոգնելով և սատա-  
կելով հալածուին: Վաղը առաւօտ զարհուրի  
արեգակն՝ ձեր գլուխները աշտարակաց վրայ  
ցցուած տեսնելով. ձեր մարմինն կեր պիտի  
ըլլայ թոշնոց երկնից. իսկ Հայաստան ալ պիտի  
ճանչնայ թէ ի՞նչպէս Արշակ իւր թշնամիքը կը  
պատժէ: Ի՞նչ է միտքդ, Արշակ, դահճաց սուրերն  
փոտեցան գլուխ կտրելէ և դու չե՞ս հոգնիր ա-  
րիւն ծըծելէ. միթէ աշխարհիս վրայ երբեմն  
երևած հրէշներէն մէկն ըլլալ կը փափաքիս:  
Այս եղանակաւ թշնամեացդ թիւը կը պակսե-  
ցընես գոնէ. չը տեսա՞ր որ անոնց արեան կաթիլ-  
ներն որչափ թշնամիք օրէ օր վրադ յարուցին.

նոր կաթիլներ անշուշտ նոր թշնամիք քեզի դէմ  
կը պատրաստեն... Ա՞հ, գարշելի և աննուաճելի  
հող, իմ արիւնս ալ ծծելու կը ցանկայ, բայց  
նախ և առաջ թշնամեաց արիւնը պիտի խմես: ...  
Դարձեալ արիւն, դարձեալ վրէժխնդրութիւն...  
ինչ հրապոյրք ունիք դուք... Այլ ի՞նչ ձայն է  
որ ի ներքուսու ինձի դէմ կը բողոքէ... հաշ-  
տութեամբ վրէժխնդիր ըլլալ կ'ուզեմ, վրէժս  
հանելով զիսաղաղութիւն կը փնտուեմ: Այժմ որ  
հաշտութեան համբաւն կայծակի արագութեամբ  
տարածուելով՝ ամէն բերան զիս կ'օրհնէ, կ'ըն-  
տրե՞ս որ աւելի սև եղեռնագործութեամբ մը  
օրհնէնքն անէծքի փոխուին: Վաս բոնաւոր մը  
միշտ ատելի է ազգին. օրինաւոր թագաւոր մը  
ու հայր հայրենեաց ըլլալն աւելի քեզ կը վայ-  
լեն, Արշակ. ներող ըլլալն թագաւորի փառքն  
է, նախարարք թագաւորութեանդ լուսաւորքն  
են և գահիդ զարդելն: Միթէ չը լսեցի՞ր ինչ  
վեհանձնութեամբ իրենց արիւնը կը նուիրեն...  
բայց ես կ'ատեմ այդ արիւնը... դադրէ՛ զիս  
խայթելէ խիղճ ապստամբ, ինչու անբաւական  
եմ թշնամեացս պէս զքեզ ալ նուաճելով լոե-  
ցընել: (*Հեռուէն սեղանին խնդուրեան երգերը*  
կը լսուին. Արշակ ականչ դնելով) Ատելի են  
ինձ ձեր ձայներն, զորս շուտով պիտի լոեցընեմ.  
չէ՛, Արշակ հայրենեաց հայր չուզեր ըլլալ, այլ  
վրէժխնդիր թշնամեաց. կ'ատեմ ձեր օրհնէնքն  
ալ. ձեր արիւնը թափելով ալ իմ անունս կրնայ  
անմահ մնալ. իսկ ձեր այդ ուրախութիւնն ընդ  
հուպ բանդին մէջ հեծեծանքի պիտի փոխուի:

## ՏԵՍԻԼ Ե.

**ԱՐԵԱԿ, ՎԱՍԱԿ ԵՒ ԹԻԿՆԱՊԱՀՔ**

ԱՐԵԱԿ

Վասակ, բանտարկուեցա՞ն նախարարք:

ՎԱՍՈԿ

ՏԵՇ ԱՐՔԱՅ, Հայոց սպարապետն զիրենք աշատեց :

ԱՐԴԱԿ

ՄԻՔԱՅՈ...

ՎԱՍՈԿ

ԵՐԲ ՍԵՂԱՆԻՆ ՄԵՋ ՄԵՃՈՒԹԵԱՆԴ հՐԱՄԱՆԸ  
յԱՅՄՆԵցի. «ՍՈւՐԲ Է ԱՍՊՆՉԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ, հԱՅ-  
«ՐԱՊԵՏՆ և նԱԽԱՐԱՐՔ ազատ ԵՆ՝ ԿԱՆԻՉԵց ՍՊԱ-  
«ՐԱՊԵՏՆ. Թագաւորն զանոնք ինձ յանձնած է  
«և ոչ մէկու մը կը թողում որ վրանին ձեռք  
«ՎԵՐԳԸՆՔ »։ Զայս ըսելով ոտք ելաւ և անոնց  
առաջնորդելով ի հՐԱՊԱՐԱԿՆ հԱՆԵց, ուր ժո-  
ղովրդեան յանձնելով. Պաշտպանեցէք, ըսաւ,  
ձեր իրաւանց պաշտպանները :

ԱՐԴԱԿ

ՄԻԹԷ ԲԱՆԱԿՆ ՀԸ պԱՄԺԵց զԱՊՍՈՎԱՄԲԸ :

ՎԱՍՈԿ

ԲԱՆԱԿՆ ԻՐԵՆ ՀՆԱԳԱՆԴԵԼՈՎ՝ ԻՄ ըՆԴԴԻՄՈՒ-  
ԹԻՒՆՍ, Թագաւորին հՐԱՄԱՆԱԾ ՀՆԱԳԱՆԴԵցէք  
կանչելս ի դերև հԱՆԵց :

ԱՐԴԱԿ

ԳՆԱՇ ԿԱՆՉԷ ՊԱՒԱճԱՆԸ, ՉՈՒՄՈՎ գայ հՈՍ, որ-  
պէս զի իւր պատիժն ընդունի : (Վասակ կ'եղայ) :

## ՏԵՍԻԼ Զ.

ԱՐԴԱԿ ԱՌԱՆՁԻՆ ԵՒ ԹԻԿՆԱՊԱՀՔ

ԱՐԴԱԿ

ԱՅԴՀԱՓ ՄԱԺԱՆՄԱՄԲ և պատրուակաւ ձեռք  
ձգած որսերս կը խալսի՞ն... ահ, վայ անոր որ

առ այս յանդգնեցաւ... իրաւունք ունէր Վարդան, երբ այս առաւօտ Սմբատայ մատնիչ ըլլալուն վրայ կասկածս կ'արթընցընէր. բայց ես խուլ եղայ իւր ազդարարութեանց. օձը սրտիս վրայ մեծցուցի, որպէս զի այսօր զիս չարաշար խայթէ: Ահ, զիս ամենքն ալ կը դաւեն և Արմբան է դաւաճանաց գլուխն... բայց ահաւպսիկ մատնիչն:

### ՏԵՍԻԼ Է:

#### ԱՌԱՋԻՆՔ, ՍՄԲԱՏ, ՎԱՍԱԿ

##### ԱՐԴԱԿ

Մուեցի՞ր հոս, իշխանդ նենգաւոր. այսպէս կը հատուցանես թագաւորիդ երախտեացն. կամեցար տիտղոսներուդ վրայ դաւաճանի և մատնըչի անուններն ալ յաւելուլ. չը մտածեցի՞ր, բնաւ թէ Արշակ ինչպէս կը պատժէ իւր անհաւատարիմ և դրժող ծառայքը. յանդգնեցա՞ր ապստամբութեան եղջիւր բարձրացնելու նոյն իսկ պալատիս մէջ... ահ, նախարարաց տեղ քու գլուխդ պիտի պատասխանէ:

##### ՍՄԲԱՏ

Տէր Արքայ, գլուխս մեծութեանդ ձեռքն է, զոր և կը փափաքէի թշնամեացդ դէմ պատերազմելով ասպարիզին մէջ թողուլ. բայց սիրտս և պատիւս կը բողոքեն դաւաճան և մատնիչ անուններուն դէմ, որոնց երբէք արժանի եղած չէմ: Բագրատունեաց ցեղէն մատնիչ մ'ելած չէ, թող բանան յիշատակարանները և ես առաջինը չէմ ըլլար: Իսկ Հայրապետը և նախարարները ազատելուս պատճառն ահաւասիկ ըսեմ քեզ Քիչ մ'առաջ անոնց հետ հաշտուեցար, մենք ալ պագտուելով իրարու միաբանութիւն և սէր խոս-

տացանք, Աստուծոյ առջևն ալ իրարու հաւա-  
տարմութիւն երդուընցանք:

## ԱՐԴԱԿ

Ինձ կուրօրէն հնազանդելն էր քու պարտքդ  
և ոչ թէ գործքս քննադատել:

## ՍՄԲԱՏ

Բայց զիս քու տեղդ կարգեցիր, որպէս զի  
իրենց պատուոյն և աստիճանին յարմար, ար-  
ժանավայել հիւրընկալութիւն ընեմ. իսկ ես  
զայն ըրի, զոր թագաւորիս և ինձ արժանի սե-  
պեցի: Ամենսին միտքէս ալ չանցուցի, թէ Ար-  
շակ երդմսազանց և նենգող ըլլալ կը խորհէր:  
Ասպնջականութիւնն սուրբ է նաև հեթանոսաց  
մէջ. Աստուծոյ առջև եղբայր ըլլալու երդուըն-  
ցանք, ապա ինձ պարտք էր, իբրև Բագրատունի  
իմ եղբարքս պաշտպանել. թագաւորիս պատիւն  
ալ պահել, վասն զի կանխաւ գիտէի թէ այդ  
ոճիրն ինչ սոսկալի արձագանգ մը պիտի ար-  
թընցընէր բոլոր Հայաստանի մէջ: Ապա, տէ՞ր իմ,  
կրնաս կեանքս բանտերուդ մէջ մաշել, տէր ես  
գլուխս ալ կտրել տալու, սակայն մոլութեանցդ  
մի՛ սպասեր որ Ամբատ ծառայէ:

## ԱՐԴԱԿ

Այդ է հաւատարիմ ծառայի մը պատասխանն,  
ապստամբի լեզու է լեզուդ. յանդգնութեանդ  
վրայ լրբութիւնն ալ կ'աւելցնես. ինչ հարկ ինձ  
հարցդ պատմութիւնը քննել, երբ դու զիս կը  
նենգես: Ո՞ր ժամանակէ ի վեր Արշակայ զոր-  
ծոյն զքեզ քննիչ կարգեցին. իբր թէ չը կարե-  
նայինք քայլափոխ մ'առնուլ առանց մեր հպա-  
տակաց հաճութիւնը չը մուրալու: իսկ եթէ  
ապստամբք ազատեցան, դու ինձ կը մնաս: Վա-  
սակ, առ նենգաւորին սպարապետութեան սուրը,

(Վասակ Ամրատին սուրբ կ'առնոց) ու բանտին  
մէջ փակեցէք դաւաճանը։ Այսուհետև Վարդան  
է Հայոց Սպարապետն. Վասակ, ըսէ՛ իրեն որ  
դուրս հանէ բանակը, որպէս զի թշնամեաց դէմ  
պատերազմի և պայծառ յաղթանակաւ մը գայ  
ձեռքէս դափնիները ընդունելու։ (Արշակ մէջ  
տեղի դոնեկն կ'եղայ. Վասակ բիկնապահաց  
հետ միշտ կողմեկն զԱմրատ կը տանին)

ՍՄԲԱՏ (մեկուսի)

ՏԵՐ Աստուած, դու պահպանէ Արշակունեաց  
թագաւորութիւնը և զՀայաստան։

Վերջ Երրորդ Արարուածի

# ՀԱՆԴԵՍ ԶՈՐՅՈՒԹ

Նոյն սրահը.

ՏԵՍԻԼ Ա.

ՆԵՐՍԵՍ ԻՒՐ ՍԱՐԿԱԽԱԳՆԵՐՈՎԸ,  
ՎԱՍԱԿ

ՎԱՍԱԿ

Ո՞ւր կը վազես Հայրապետդ Հայոց. Թագաւորը տեսնելն անկարելի է այժմ. իւր մեծութիւնն սաստիկ պատուիրած է զոր և իցէ ոք իւր քով չը թողուլ մինչև պատերազմիս վերջը, և վասն այդորիկ դրանցս պահպանութիւն կ'ընեմ:

ՆԵՐՍԵՍ

Կը զարմանայի թէ որ հակառակն ըլլար. անշուշտ Արշակ միտքս գուշակելով երեսը կը ծածկէ, խուլ կ'ուզէ ձևանալ, որպէս զի Աստուծոյ սպառնալիքը չը լսէ: Ահ, միթէ կրնայ սոյնպէս խղճին ձայնն ալ լոեցընել. Նախարարաց որդւոցն անպարտ արիւնն վրէժ կը գոչէ, և ահաւասիկ օրն հասած է:

ՎԱՍԱԿ

Բայց դու ալ ինչպէս կը համարձակիս միւս անգամ ոտքդ սա պալատիս մէջ դնելու. Արշակայ ատելութիւնն ձեզի դէմ յայտնի եղաւ, որուն կատաղութենէն հազիւթէ Բագրատունոյն պաշտ-

պանութեամբ ազատեցաք, պաշտպանութիւն՝ որ և իւր շղթայից պատճառ եղաւ։ Թէ որ յանկարծ քու հոս ներկայ գտնուիլդ իմանայ, զիտե՞ս որ բոլոր ցասումը վրադ պիտի թափէ։ Ա՛ն, խնայէ անձիդ, եթէ ամէն թշուառութիւն Հայաստանի վրայ հասած կ'երևայ, զոնէ դու ապրէ՛, որպէս զի որբ չը մնայ Հայաստան. զի հայրենիք...

### ՆԵՐՍԵՍ

Հայրենիք, Հայաստան... ի՞նչ յանդգնութեամբ այդ սրբազան անուանքը ի բերանդ կ'առնուս. Վասակ Հայաստանի վրայ կը գթայ, կը ցաւի՞ որ զաւկըներն որբ չը մնան. ո՞ր զործքովդ մինչև հիմայ հայրենասիրութիւնդ ցուցուցիր, Ե՞րբ արտասուաթոր աչերը սրբելդ տեսնուեցաւ. զոնէ թագաւորը իւր բոնած մոլար ճամբէն դարձընելու փորձ մ'ըրած ունի՞ս... այլ ափսո՞ս, ամէն բան հակառակը կը հաստատէ։ Դու չե՞ս որ հարազատիդ հետ միախորհուրդ և միակամ զԱլրակ յանդունդէ յանդունդ կը գլուրէք. դուք չէք որ իւր եղեռնագործութեանց վրայ նոր ոճիրք կը դիզէք՝ ձեր թելադրութեամբն։ Պալատականաց շողոքորթ և դիւրաթաւալ լեզուն ամէն ձև կ'առնու, ամէն եղանակ կը հնչէ. ծառային ձայնն ալ տիրոջն ձայնն է, նոյն երդմնազանց բերանն է։ Ասկայն վախցէք, զի երբ Աստուած զտէրն պիտի պատժէ, ծառան չիպիտի ազատի։ Ա՛ն, տէր Աստուած, քիչ մ'առաջ ինչպիսի յուսով սիրտս լեցուցիր, ինչպիսի խաղաղութեան նշաններ կ'երևային։ ո՞րչափ խոստմունք, ո՞րչափ երդմունք, ամենն ալ սուտ են եղեր, երազ, միայն քու դատակնիքդ և ծառայիդ յայտնած տեսիլդ իրաւ. տէր, կափո՞ զաչս իմ, որպէս զի այն սկ օրը չը տեսնեմ։ Գնա՛, ազդ դուր տիրոջդ, զի կ'ուզեմ զինքն այժմ տեսնել։

## ՎԱՍՈԿ

Սուրբ Հայր, կը կրկնեմ քեզ, մի՛ գրգռեր վրադ  
թագաւորին Բարկութիւնը. Արշակ արդէն կատ-  
ղած Բագրատանւոյն մատնութենէն, զսիրտն յա-  
գեցընող նոր զոհ մը կը փնտոէ, քու գլուխդ...

## ՆԵՐՍԻՍ

Ես գլուխս Հայրենեաց և Քրիստոսի եկեղեց-  
ւոյն համար դրած եմ. կարծես թէ կը վախեմ  
քու թագաւորիդ բարկութենէն. միթէ նախնիքս  
կը վախէին թագաւորաց անկարգութիւնքը յան-  
դիմանելէն։ Ներսէս Աստուծմէ միայն կը վախէ,  
որուն և անարժան պաշտօնեայն է. աշխարհքիս  
մէջ բոնաւոր մ'ալ կարող չէ բերանս փակել,  
որպէս զի ճշմարտութիւնը չը քարոզեմ. ձեզի  
պէս շողոքորթաց կը վայլէ թագաւորաց մոլու-  
թիւնքը ոսկեզօծել։ Միթէ կրնամ անխոռվ և  
ձեռքս իրարու պըլլած կենալ, երբ զիշախանձ  
գայլն սովալլուկ և ակոաները սրած Քրիստոսի  
հօտին մէջ կը վազէ. Աւետարանն զհակառակն  
ինձ կը սովորեցընէ, և ես իւր աշակերտն եմ։ Եթէ  
Արշակ ուզենայ հօտէս ոչխար մը յափշտակել,  
պէտք է որ նախ զհովիւն սպանէ... Ա՞ն, եղուկ  
ինձ, երբ երդմանցն վրայ վստահ, Արարչին  
շնորհակալութիւն կը մատուցանէի, իմ ազնուա-  
կան գառնուկներս սրախողխող ի գետին տարա-  
ծեց։ Եթէ յանցաւոր էին նախարարքն, ինչ մեղք  
ունէին որդիքն. միթէ Աստուծոյ վճիռը իւր  
վրայ փութացընելու համար՝ վրէժխնդիր արիւն  
կը պակսէ՞ր արդեօք։ Երբ հոն պատերազմի  
դաշտին վրայ Հայոց արիւնն կը վազէ, ի՞նքն  
հոս անմեղ տղաքը կը փարատէ... Յիրաւի՝ Աս-  
տուած երդուեալ է այս ատելի եղած ցեղը ջըն-  
ջելու. հասած է աշխարհիս վերջը. սակայն  
պէտք է որ նախ իմ բերնէս լսէ Արշակ իւր դա-  
տապարտութեան վճիռը։

ՎԱՍՈԿ (մեկուսի)

Ամէն ջանք ընենք . որպէս զի թագաւորին հետ  
չը տեսնուի (բարձր) : Գիտեմ որ Աստուծոյ ծա-  
ռայքն երկրիս թագաւորներէն մեծ և զօրաւոր  
են . գիտեմ որ քու պարտքդ զքեզ ամէն տեղ  
աներկիւղ կը հանդիսացնէ . հաւատքդ մինչև թա-  
գաւորաց սպառնալիքն ալ կ'արհամարհէ . քու  
ձեռքիդ մէջ բոնած ցուպդ , անոնց գաւազանէն  
զօրաւոր է և ահարկու . վերջապէս երկինք իրենց  
գաղտնիքը քեզ կը մերկանան : Սակայն աչացդ  
առջեց բեր մէյմը թագաւորիս վիճակը . Երբ  
Արշակ պատերազմին ելքէն անստոյգ , իւր բուն  
խղճիւն կը տանջուի , դու ալ Աստուծոյ կայծակ-  
ները ձեռքդ առած , կու գաս երկրորդ Մովսեսի  
պէս երկնից դատակնքովս զինքն զարհութեցնելու :  
Արշակ որչափ ալ տկար ըլլայ , դեռ քաղաքիս  
մէջ թագաւոր է . մտածէ՛ մէյ մ'որ եթէ կատա-  
ղութեան հետ յուսահատութիւն միանայ , կրնայ  
զվաղարշապատ իրեն խարոյկ կազմել , ձեռքովս  
կրակ տալ , ինքն ալ վրան ելնելով բոլոր ժողո-  
վըրդովս փճանալ : Տակաւին ամէն յոյս կործա-  
նած չէ . դեռ զօրաւոր բանակ մը իրեն հաւա-  
տարիմ է ու եռանդեամբ պատերազմելու պատ-  
րաստ . թոյլ տուր որ օրս այդպէս անցնի և  
վաղը ամէն բան իրեն յայտնէ :

ՆԵՐՍԵՍ

Վաղը... անագան է , անագան . այսօր Աս-  
տուած Հայոց զօրքը դաշտերուն վրայ մարախի  
պէս պիտի ցրուէ . այսօր բարկացեալ Աստուած  
մը Արշակայ գահը պիտի կործանէ . սա հոյակապ  
շէնքէն միայն ծխող աւերակ մը պիտի մնայ :

ՎԱՍՈԿ

Ա՞ս , ինչե՞ր կը լսեմ...

## ՆԵՐՍԻՍ

Օ՞ն, մի՛ ուշանար. ազդ տուր թագաւորիդ որ  
հոս գայ. զի թէպէտև անշրջելի է վճիռն, սա-  
կայն բազմողորմէ Աստուած. Արշակայ ճշմարիտ  
ստրջանաց արտասուքն կը տեսնէ, գուցէ խնայէ  
ժողովրդեան, ինչպէս ժամանակաւ Նինուէի:

## ՎԱՍԱԿ

**ՏԵՐ ԱՍՏՈՒԱՅ,** ի՞նչ կը տեսնեմ... ահա թա-  
գաւորն:

## ՏԵՍԻԼ Բ.

**ԱՌԱՋԻՆՔ, ԱՐՇԱԿ, ԻԻՐ ԹԻԿՆԱՊԱՀՔԸ**

## ԱՐՇԱԿ

Ի՞նչ է սա անսովոր ձայնն որ հրամաններս  
ոտից տակ առնելով պալատս կը լեցընէ. ով է  
Վասակ յանդուգնն: (Ներսէսը տեսնելով մէկու-  
սի) Երկինք, Հայրապետն է... սիրտս կը դողայ:  
(բարձր) Վասակ, թող զմեզ առանձին. Պարսից  
հետ կոիւն սկսած է, զնա՛, որոշ լուր մը բեր ինձ  
պատերազմի դաշտէն: (Վասակ կ'ելլայ)

## ՏԵՍԻԼ Գ.

**ԱՐՇԱԿ, ՆԵՐՍԻՍ, ՍԱՐԿԱԽԱԳՔ,  
ԹԻԿՆԱՊԱՀՔ**

## ԱՐՇԱԿ

Դեռ չը բաւեց յանդգնութիւնդ. նաև պալատիս,  
մինչև սա սրահիս մէջ ալ ձայնդ խրոխտանօք  
կը բարձրացընես. կը համարձակի՞ս մինչև հարցս  
առջև զիս յանդիմանելու. գուցէ վասն այդորիկ

կը յանդգնիս, զի կը ներեմ, թերևս զիս կը մեծարէիր եթէ զքեզ պատժէի: Բայց ալ չեմ ուզեր լսել սրտիս ձայնը. զթութիւն զքեզ աւելի խստապարանոց առջևս կը կանգնեցնէ. հեռու ըլլան ինձմէ թագաւորութեան թշնամիքն. այսօր ձեր նենգութեան թելերը ձեռքիս մէջ բոնած եմ, ձեր սրտին գաղտնիքը զիտեմ. ձեռքէս ալ կարող չէք ազատելու, իսկ ձեր վերջին օրն ալ հասած է:

### ՆԵՐՍԻՍ

Արշակ է որ այդպէս կը խօսի. փոխէ լեզուդ որդի Տիրանայ. մօտեցի՛ր, դադրէ՛ քիչ մ'ալ երկիրս նայելէն, մէյմս ալ աչքդ յերկինս վերցուր. Աստուծոյ որոտընդուսութ կայծակներն ամպերուն մէջ արթընցած են և հրամանի մը կը սպասեն, որպէս զի՛ ի գլուխդ շանթեն: Քննէ՛ մէյմը անցուցած վարքդ. բաց առջեղ կենացդ տումարը, դի՛ր ձեռքդ սրտիդ վրայ, լսէ՛ խղճիդ գանգատը և ապաշաւէ՛. ապաշաւէ՛ քանի որ ժամանակ ունիս, գուցէ ժամէ մը շատ ուշ է:

Որչափ ալ թագաւոր ըլլաս, մտածէ որ Աստուած թագաւորաց ալ դատաւորն է. իւր առջեծառան և տէրն անխտիր և հաւասար են. այս խորութեամբ միայն, զի սա տիտղոսներն որով հոս կը պարծինք, հոն համարնիս հարիւրապատիկ կ'աւելցընեն: Աստուծոյ վրէժխնդրութիւնը մեզ չը սպասեր, և այն ատեն որուն բնաւ չենք յուսար վրանիս կը հասնի: Երկինք հուր կը տեղան, երբ ամբարիշտ քաղաքներն իրենց մեղաց մէջ կը ննջէին. Նինուէ անհոգութեամբ օրերը կ'անցընէր, երբ ծովագնաց մարգարէն երկնից դատակնիքը իրեն կը տանէր. Պաղտասար իւր խնջոյից մէջ տեսաւ աներևոյթ ձեռին սոսկալի վճիռը. գուցէ սոքա քեզի չափ ալ յանցաւոր չէին...

### ԱՐԴԱԿ

Ա՞ս, կը կատղիմ...

## ՆԵՐՍԻՑ

Դու ունիս քեզի դէմ խեղղամահ հօրդ անէծքը, եղբօրորդւոյդ տարապարտ արիւնը, անմեղն Ողոմպիադ քու ձեռքէդ մահը կ'ընդունի. նոյն ձեռքն Հայաստանի մէջ երկպառակութեան երկսայրի սուրը գործածելով՝ գերեզմանոցները և դաշտերը դիակամբ զարդարեց, քաղաքներն և գիւղերն որբերով լեցուեցան։ Ո՞րչափ սգազգեաց հարսեր ցուրտ մոխրի վրայ կը նստին. ամէն կողմէն, ամէն սիրտէ վրէժխնդրութիւն բողոքող աղաղակներ, Բաղմանութիւն աթոռին առջև կը դիզուին։ Միթէ կը կարծես թէ Աստուած հանդարտ աչօք այդ ամեն ոճիրները կը տեսնէ... ահն, որչափ սուտ արտասունք, ո՞րչափ դաւաճան երդմունք և նենգող համբոյլք յանցանք յանցանաց վրայ կուտեցին։ Զեմ յիշեր այսօրուան երդմունքդ ալ, որուն և հարքդ ականջալուր եղան... կը սոսկամ դաւաճանութիւնդ յիշելով։ Այսօր Վաղարշապատ նոր Բեթլեհէմ մը դարձաւ. ամէն կողմէն ողք և հառաչանք հնչեցին. Հայաստան իւր անմեղ և ազնիւ զաւկըները կ'ողբար անմխիթար, եկեղեցին ալ սուգ զգեցաւ, արևն ալ իւր երեսը ծածկեց, որպէս զի այն եղեռնը չը տեսնէ։ Միայն քու սիրտդ չը խոռվեցաւ, քու սիրտդ միայն մեղաց մէջ կը խստանայ. Արշակ միայն անկարեկիր աչօք զայս ամէն բան կը տեսնէ և անհոգիւր զբօսանացն կը պարապի։ Գոնէ քու շահդ և պատիւդ դիտէիր... այլ աւաղ, ամէն կողմէն անդունդին մէջ կը վազես։ Միթէ կը ծածկի՞ Բազմագիտէն մահկանացուաց խորհուրդքն. ի՞նչ պիտի ըսէ Հայաստան, երբ լսելու ըլլայ նախարարաց դէմ ըրած դաւաճանութիւնդ, անոնց որդիքը կոտրելդ և հուսկ յետոյ զֆառանձեմ Հայոց թագուհի հրատարակելդ։ Միթէ մուսուեցա՞ւ գնելիդ սպանումն, Ողոմպիադին թունամահ վախճանիլն. ո՞չ ապաքէն կարծիքն յիսկութիւն պիտի դառնայ՝ թէ եղբօրորդիդ սպանել տուիր,

որպէս զի զկինն յափշտակես. և Ողոմպիադին արիւնը մտար, որպէս զի Փառանձեմին տաս Հայաստանի թագը: Վայ քեզ, վայ և աշխարհիս: Ահա երկինք կը մթննան, փայլակն կը շանթէ, կայծակն զարհուրած կը դողայ, երկիրս կը սասանի՝ զի թագաւորութեանդ վերջին՝ օրն հասած է, իսկ դու չե՞ս զղջար: Գուցէ կաթիլ մը արտսունք կարենայ վեհին ցասումը շիջուցանելու և սպառնալիքը գթութեան փոխելու. նայէ՛ որ արևն քու չարութեանցդ վրայ չը խաւարի առանց քու զիղջդ չը տեսնելու. սա թոռոցիկ ամպերն պատմեն հեռաւոր աշխարհաց քու զիղջդ... Աչքդ ՚ի միւս կողմն կը դարձընես...

### ԱՐԴԱԿ

Չեմ զիտե՛ր ի՞նչ բան զիս կ'արգիլէ որ զինքն չեմ պատժեր. կ'ատեմ ձայնդ ալ թէև փրկութիւնս ուզենայ. թո՛ղ ինձ աշխարհիս հոգը, քենէ սովորելու չեմ թագաւորելու եղանակը. Աստուծոյ և իմ մէջս զքեզ չեմ ուզեր տեսնել: Դո՛ւք էք պատճառ որ թագաւորութիւնս այս վիճակիս հասաւ... բայց ընդհանուր յաղթական բանակներս պսակազարդ պատերազմէն պիտի դառնան, զքեզ և թևակիցքդ յաղթանակիս նշաւակ պիտի կանգնեմ, սպասելով որ ամբողջ ապստամբաց խումբն ձեռքս իյնայ. եթէ յաղթութենէս առաջ զքեզ պատժեմ, փառքն թերի պիտի մնայ և անշուք:

### ՆԵՐՍԻՑ

Վայ քեզ. փոխանակ որ չես լսեր Աստուծոյ ձայնին, փոխանակ որ չես զղջար և գործոցդ փոխարէն կաթիլ մ'արտսունք կը զլանաս Աստուծոյդ. լսէ՛ ապա Բարձրելոյն վճիռը: Սա բանակներդ որով պարծելով կը փքանաս, Աստուծած այժմ խոիւի պէս դաշտերուն վրայ կը ցըռէ. Վաղարշապատայ ամրոցներուն կը վստահիս, սա կայն Երիքովի պարիսպներուն պէս թշնամեացդ

առջև պիտի կործանին. բարեկամքդ զքեզ պիտի դաւեն, սիրելիքդ քենէ պիտի հեռանան։ Ամբարըշտաց պէս ըսիր սրտիդ մէջ՝ թէ «չը կայ Աստուած»... այս, կայ Աստուած մը որ զքեզ գահէդ վար պիտի կործանէ. գերութեան շղթայքն նախ քու վիզդ պիտի պնդեն, ձեռք քու կենացդ ոսոխ պիտի ըլլան։ Աստուած բարկացեալ է Սաւուղայ տանն, իւր ժողովուրդը հովուելու համար Դաւիթ մը պիտի ընտրէ. բայց մինչև ցայն օր... ահ սիրեցեալդ իմ Հայաստան, երկաթէ լուծ մը զքեզ պիտի բոնաբարէ, աւերակաց փո. շին քաղաքներդ և դաշտերդ պիտի ծածկէ, որդիքը տիեզերաց վրայ պիտի սփոխն թափառական, իրարու սիրու պիտի պատռեն և իրենց հարքը պիտի ուրանան... ահ Տէր, զթա՛ հայրենեացս, եկեղեցւոյդ խնայէ... արտսունք փրկեցին զիսրայէլ, արտսունք կրնային փրկել և զՀայաստան։ Ալ այսուհետև զիս մի՛ թախանձեր. ամբարիշտ և անզեղջ թագաւորի մը հետ գործ չունիմ. երթամ վերսուին թաղեմ զիս հարցս գերեզմանին մէջ և հոն արտսունքս խառնեմ աղօթքիս, ողբալով հայրենեացս թշուառութեանց վրայ։ Հետո եկէք, որդիք Սիոնի։ (Կերսէս սարկաւագներովը կ'եղայ)

## ՏԵՍԻԼ Դ.

ԱՐԴԱԿ (տռանձին և բիկնապահք

Կորսուեր գնացեր է առջեկս. բայց իւր պակուցանողական ձայնն զեռ ականջիս մէջ կ'որոտայ. ինչ ձայն է որ բոցի պէս բերնէն ելլալով սիրտս կը խանձուէ. ինչո՞ւ կարող չեմ զինքն լուցընել և կամ նայուածքին ուժգնութեանն հանդուրժել, կ'ուզեմ զինքը պատժել և չեմ համարձակիր։ Հարքս աւելի յանդուզն էին... զինքն երկրորդ Մովսէս մը կը կարծէ, և միշտ վերին

կայծակներով զիս կ'սպառնայ : Արշակ քու խաբէութեանցդ չը հաւատար . բնական խառնուածքն առաջ եկած պատճառները՝ երկնից դատակընիքն կը կոչէ... մինչև ցայսօր այդպիսի սուտեր շատ լսեցի . բոնադատեցի այսուհետև ականջներս որ ալ իրեն չը լսեն . վարժեցուցի խիղճս որ համր ըլլալով չը խօսի . չը զգայ : Խղճիս գանգատն միայն յապստամբաց վրէժս չը հանելս է... բայց ժամանակն կու գայ , այսօր իրենց անարգ սերունդը փնացուցի , վաղը կարգն իրենց պիտի գայ . խանձարրոց մէջ ապստամբ և թունաւորեալ ոգին ծծող երախաներն , օր մը աշխարհիս մէջ զնոյն ոգին կրնային ծաւալել . ապա կարգն և վրէժն զիս ստիպեցին զիրենք սատակելու : Ահ , կ'ուզէիք թագս գլխէս յափշտակել , բայց ես զայն երկու ձեռօքս բոնած եմ և ոչ մէկու մը կու տամ . չեն մտածեր՝ զի եթէ Արշակունի մը հազիւ թէ զայն կը կրէ , օտար գլուխք դիւրաւ կը ճմլին : Աւելի կ'ընտրեմ շղթայակապ բանտից մէջ ապրիլ , քան թէ զերի մսալ գահիս վրայ : ... Կորիր առջևէս , ահաւոր պատկեր . միթէ զիս պիտի հալածես միշտ . չէ , չեմ զղջար , արտսունք թափելս պիտի չը տեսնան անօրէնք : Ես արիւն կ'ուզեմ , արիւնն միայն սրտիս կրակը կը մարէ , ապա թէ ոչ սա խարոյկին մէջ թող բոլոր թագաւորութիւնս մոխիր դառնայ : Դեռ բանակն Արշակայ դրօշակին տակ ժողվըտած է . իմ անուամբս , իմ գահիս համար կը պատերազմի և ինձ հաւատարիմ է . այժմ թշնամիքս կը կոտրէ , վաղն ալ ապստամբները սատակելով Յունաց վրայ պիտի վազէ : Միթէ անձամբ չը լսեցի՞ որ «կեցցէ Արշակ , կեցցէ մեր թագաւորն կը կանչէր . . . Սակայն ի՞նչ աղմուկ է զոր կը լսեմ , անշուշտ խընդութեան աղաղակն է , անշուշտ Վարդան՝ թշնամիքս հալածելով յաղթանակաւ կը դառնայ . թող զարհուրին այսուհետև չարախորհուրդք . ահա Արշակ այսօր իւր փառօքն պիտի

Երևայ, վրէժինդրութեան սուրն ձեռքին մէջ  
զիրենք պիտի պատժէ... Այլ Վասակ ինչո՞ւ կ'ու-  
շանայ յաղթութեան աւետիսը բերելու... ահա  
ինքն, սիրուս կը հանգչի :

### ՏԵՍԻԼ Ե.

**ԱՐԴԱԿ, ՎԱՍԱԿ, ԹԻԿՆԱՊԱՀՔ**

ԱՐԴԱԿ

Վասակ ի՞նչ լուր պատերազմէն.

ՎԱՍԱԿ

Տէր արքայ, Պարսիկք յաղթեցին ու այժմ  
Մերուժանայ առաջնորդութեամբ Վաղարշապա-  
տայ վրայ կը դիմեն :

ԱՐԴԱԿ

Ի՞նչ կը լսեմ... կորուսի՞նք զյաղթութիւն ու  
այժմ հո՞ս կը դիմեն... ստո՞յգ ես Վասակ, յիշէ'  
որ գլուխդ կը վտանգես :

ՎԱՍԱԿ

Կը փափաքէի որ միայն գլուխս կորսուէր և  
այսօր չի տեսնէի դաւաճանութեան և մատնու-  
թեան սոսկալի ապացոյցն՝ որ մեծութեանդ զօրքը  
դաշտերուն վրայ ցիր և ցան սփռելով, զյաղթու-  
թիւնը թշնամեացդ վճռեց :

ԱՐԴԱԿ

Կը սոսկամ... ի՞նչ ըսել կ'ուզես... ո՞վ է դա-  
ւաճանն և ո՞վ մատնիչն...

ՎԱՍԱԿ

Զօրաց սպարապետն :

ԱՐԵԱԿ

**Վարդա՞ն... քու եղբա՞յրդ...**

ՎԱՍԱԿ

Թագաւորիս ապստամբ և մատնիչ եղողն՝ իմ  
եղբայրս չէ. այսուհետև ես եմ իւր առաջին  
թշնամին :

ԱՐԵԱԿ (կատղած և յուսահատ)

Ահ դժոխք, որու հաւտալու է այսուհետեւ...  
բայց աս բանակն որ քիչ մ'առաջ այնչափ աշ-  
խուժով պատերազմիլ կը խնդրէր, ի՞նչպէս չը-  
պատժեց զուխտադրուժ և զմատնիչ զօրագլուխն :

ՎԱՍԱԿ

Հազիւ թէ երկու բանակք իրարու զարնուած  
էին, մէյթն ալ Վարդան իւր ընտիր զունդերը  
առնլով, 'ի կողմն Պարսից կ'անցնի. իսկ մնացա-  
ծըն վհատելով և չը կարենալով թշնամոյն բուռն  
յարձակման ընդդիմանալ, դաշտերը դիակամբք  
ծածկելով ցիր և ցան եղաւ... Սակայն դղրդիւն  
և աղաղակն կը մօտենան... անշուշտ Մերուժան  
քաղաքիս մէջ է... աճապարենք խոյս տանք  
աստի, տէ՛ր իմ... վասն զի Պարսից ձեռքն որ  
իյնաս, Անյուշ բերդն պիտի ըլլայ քու բանտղ  
և գերեզմանդ :

ԱՐԵԱԿ (յուսահատ)

Փուճ տեղ զտէրդ ազատելու կը ջանաս, Վասակ,  
զի իմ կորուստս յերկնից վճռուած է: (դուրսէն  
հրդեհին բոցը կը տեսնուի) Ահա հրդեհն պա-  
լատս կ'այրէ, հարցս բնակարանը մոխիր կը  
դարձնէ. վրէժինդիր բոցն մահացու ճառադայթ  
մը կը ձգէ արդէն մթնցած թագաւորութեանս  
վրայ. ընդհուպ երկուսն ալ սպառելով պիտի  
խաւարին: Դեռ այս առաւօտ Հայաստանի թա-

գաւորն էի, զօրաւոր բանակաց հրամայող. առջև ամէն գլուխ կը խոնարհէր, անունս միայն զամէնքը կը դողացնէր։ Վաղարշապատայ անմատչելի պարիսպքն, հզօր աշտարակներն թշնամեացս արհաւիրքն էին. արևն 'ի ծագելն զիս տեսաւ Հայաստանի գահին վրայ շքեղ և փառաւոր. այն եղաւ իմ վերջին պայծառութիւնս. 'ի ծոց մօրն իւր մտնալուն ձգած ստուերն, թագաւորութիւնս ալ մութով պատեց. բանակներս բնաջինջ կորան, պարիսպքս և աշտարակներս 'ի գետին կործանեցան. պաշտօնեայքս զիս դրժեցին, թշնամիքս զահս վիճակ կը ձգեն. ընդարձակ թագաւորութենէս սա անձուկ սրահս միայն ձեռքըս մնաց, ու հուս ալ թշնամիքս ընդ հուպ պիտի մտնան։ (դուրսէն ձայններ կը լսուին)

## ՎԱՍԱԿ

**Ա՞ն ոէր, խոյս տանք աստի. ահաւասիկ Մերուժան, Պարսից հետ պալատս մտած է։**

## ԱՐԵԱԿ

Իսկ ո՞ւր կ'ուզես որ խոյս տամ. միթէ չե՞ս լսեր սա ձայները, որ «'ի մահ Արշակ» կը կանչեն... չորս կողմէն կատղած թշնամիներէ պաշարուած եմ և Մերուժան է անոնց առաջնորդն. ուխտադրութ և ապստամբն Մերուժան։ Իսկ ի՞նչ կը խնդրէ սա ուրացողն. իմ թա՞զս... ա՞հ, դըժքաղդ թագ Արշակայ, ի՞նչ հրապոյրք ունիս դու. սակայն զգուշացի՛ր, տիրանենգ իշխան, քու զըլուխդ ալ կ'այրի, զի ես կրած եմ այդ թագը։

## ՎԱՍԱԿ

**Տէ՛ր իմ, վտանգն երթալով կը մօտենայ. գուցէ վայրկեանէ մը փախչիլն անկարելի պիտի ըլլայ։**

## ԱՐԵԱԿ

**Փրկութիւնն անկարելի է, Վասակ, վասն զի կը**

ձանչնամ զիս հալածող ձեռքը. Ներսիսի վրէժ-  
խնդիր Աստուածն է որ զիս կը հալածէ և ամէն  
յոյս կը փճացնէ: Այժմ որ անազան զեղջ մը  
կու գայ գործոյս ճշմարիտ պատկերն առջևս նը-  
կարելու, սրտիս մէջ կ'ըզգամ թէ վրէժս գոն-  
չէ և յազենալու համար նոր զոհեր կը պահանջէ:  
Այո, արժանի չեմ գթութեան, գահիս վրայ  
նստած ատենս՝ ոտքիս տակ գտնուող գլուխները  
անխնայ կը ճմլէի. բնաւ չը յիշեցի թէ իմ գլխոյս  
վրայ ալ վրէժխնդիր Աստուած մը կար, և գոր-  
ծոյս համարը օր մը ինձմէ խստութեամբ պիտի  
պահանջէր: Աւաղ, երջանկութեան մէջ ի՞նչպէս  
անտարբեր են մարդիկք, մանաւանդ թագաւորք,  
որոնց բոլորտիքը շողոքորդք պաշարած են:

Վայ ապերախտութեանս, յերկինս նայելու կը  
դողամ, կը վախեմ հօրս երեսը նայելու. Աստուած  
և մարդիք զիս հաւասարապէս կ'ատեն. Երկինք  
յաջորդացս անեղծանելի օրինակ կը թողուն զիս,  
որպէս զի ինձ չը նմանին: Մինչև հիմայ բարձր  
բոնած գլուխս՝, կ'ըզգամ որ ակամայ կը խոնար-  
հի, թագիս ծանրութիւնն զիս կը ճմլէ. այսօր սա  
թագս զիս պիտի մատնէ: (զյսէն բազը հանելով  
արոռի մը վրայ կը նետէ)

#### ՎԱՍԱԿ

**Ահաւասիկ Մերուժան իւր Պարսիկ գունդովը:**

#### ՏԵՍԻԼ .2

**ԱՌԱՋԻՆՔ, ՄԵՐՈՒԺԱՆ, ՎԱՀԱՆ, ՊԱՐՍԻԿ  
ԶՕՐՔ.**

ՄԵՐՈՒԺԱՆ (սուսերամերկ ներս վազելով)

Վահան, ահաւասիկ բոնաւորն, առ սուրը մէջ-  
քէն և կապէ՛ զինքն այն շղթաներով, որով  
զմեզ կապել կը սպառնար: (Վահան Արշակին

մէջքէն սուրբ կը հանէ և ձեռքը կը կապէ՛) Վերշապէս կը նուաճեմ զՀայաստան և ոտիցս տակ կ'առնում սա գահը. խորտակեցի զԱրշակունին պաշտպանող սա բերդիս դուռն ալ. կրնամ ապա գոհ աչք մը ձգել թշնամեացս աւերակներուն վրայ. իսկ վաղուան արեգակն զիս Հայոց գահին վրայ պիտի տեսնէ՛: Ո՞հ, կ'ողջունեմ զքեզ օր ցնծութեան և ուրախութեան... (Արշակայ արձանիր ցուցընելով) զօրականիք, կործանեցէ՛ք սա արծանը (կը կործանեն), որպէս զի թշնամեացս նշանն և հետքն անգամ չը մնան աշխարհիս մէջ. այսօր քու թոռդ ալ կործանեցի, ինքն ալ քեզի պէս ինկած տեղէն իմ թագաւորելս պիտի տեսնայ: Ա՞հ, որչափ կ'ատեմ ես սա թշուառական ցեղը. այժմ որ զիրենք կործանեցի, կ'զգամ որ զործքովս սրտիս ատելութենէն շատ ստորև կը մնամ: Այնպէս կ'ուզեմ զիրենք բնաշինջ ընել, մինչև յետազայ դարք անգամ բնաւ չը յիշեն իրենց յիշատակը:

Իսկ դու, Արշակ, իմ զերիս ես այժմ... ա՞հ, համարձակեցար իմ զլիսոյս զին դնելու, այժմ դու դողա կեանքիդ համար. մեծ շնորհք պիտի ըլլայ քեզ, եթէ շղթաներով ձեռքդ և ոտքդ կապուած՝ Անյուշ բերդին մէջ սա անիծեալ կեանքդ որ վճարես: (զօրաց) Տարէք զինքն Ալանուազան զօրապետին, ես ալ ընդ հուպ կը հասնիմ: (բանի մը պարսիկ զօրք զԱրշակ կը տանին. Վասակ ալ Արշակին բիկնապահներովն դուրս կ'ելլայ)

## ՏԵՍԻԼ Է.

**ՄԵՐՈՒԺԱՆ, ՎԱՀԱՆ, ՊԱՐՍԻԿ ԶՕՐՔ**

ՎԱՀԱՆ (Արշակին բագը ցուցընելով)  
Ահաւասիկ, տէր, Արշակայ թագն:

ՄԵՐՈՒԺԱՆ

Արշակա՞յ թագն... Արշակ ա՛լ թագ չունի,  
Հայաստանին, իմս է սա թագն: (բազին մօտենալով) Դու իմս ես այսուհետև, դու իմ փառասիրութեանս կուռքն էիր, քեզ մինչև ցայսօր պաշտօնս կը մատուցանէի, ասկից վերջը գլխոյս վրայ պիտի բազմիս: Արշակ քու յարգդ չը գիտցաւ և զինքն պատժեցիր. Մերուժան երկու ձեռօքըն զքեզ կ'ընդգրկէ, զի դու զինքն երջանիկ պիտի ընես: (բազր ձեռքը կ'առնու, կը համբուրէ. իսկ ի զլուխն դնելու ատեն ձեռքը կը դողայ)

ՎԱՀԱՆ

Ինչու զլուխդ չես դներ, միթէ Շապուհ քեզ խոստացած չէ՞ր այդ թագը:

ՄԵՐՈՒԺԱՆ

Այո, բայց կրակի պէս ձեռքս կ'այրէ... միթէ պիտի կարենա՞յ զլուխս երկար ատեն զայն կը րելու... Վահան, առ այժմ քովդ պահէ մեծութեան սա թանկագին զարդը. իսկ մենք հոսժամանակ չը կորսնցընենք. ընծայ տանինք նախ զԱրշակ Շապուհին և իւր ձեռքէն ընդունինք սա թագը՝ իբրև մրցանակ ծառայութեանց: (կ'ելշան)

Վերջ չորրորդ Առարուածի

# ՀԱՆԴԵՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Անցուակ բերդին բանտը.

ՏԵՍԻԼ Ա.

ԱՐՇԱԿ ԵՒ ՎԱՍԱԿ

ԱՐՇԱԿ (սևեր հազած վիզեն շղրայ մը կախուած  
է, ու վեր վար կը քալէ :

Անգութ Աստուած, վերջապէս նետեցիր զիս սա  
անձուկ բանտիս մէջ, և իբրև պահապան վերը  
նստած իմ օրերս կը համրես... ի՞նչ դատար-  
կութիւն. ուր են այնչափ պալատականք, որ իմ  
արևուս երկրպագութիւն կ'ընէին... մարդ մ'ալ  
չէ մնացեր քովս. ամէնքն ալ հեռացեր են քովէս,  
զամէնքն ալ հեռացուցեր եմ, զամէնքն ալ ատեր  
եմ, ու այժմ ամէնքն ալ զիս կ'ատեն: Այսչափ  
միջոցիս մէջ բարեկամ մը չեմ ստացեր, որ  
այսօր զայ զիս մխիթարելու սա բանտիս մէջ.  
չունիմ հաւատարիմ ծառայ մը որ տիրոջն հա-  
մար զգլուխն վտանգել ուզենայ, չեմ գտնար  
ապահով տեղ մը ուր զլուխս հանգչեցընեմ: Բըռ-  
նաւորաց պէս շուքէս ալ կը վախեմ. զիշերներն  
երազօք, ցորեկն իսկութեամբ հանապազ կեանքս  
կը տագնապի. շնորհքս վայելողք զիս դրժեցին,  
արժանաւորներն ալ ես մերժեցի, չը կրցայ զվա-  
տըն ի քաջէն որոշելու. դու միայն, Վասակ, քովս  
մնալով յանձն առիր բաղդդ բաղդիս զուզելու:

ՎԱՍԱԿ

Տէր իմ, ուր որ ալ ըլլաս իմ թագաւորս ես.  
ապա սրբազան պարտք մը կը կատարեմ,

## ԱՐԵԱԿ

Թագաւոր... սնոտի տիտղոս (վեր վար մտա-  
տանի կը բալէ) ուր դարձընեմ զաչս իմ, թը-  
նամի դէմք կը տեսնեմ. յերկինս չեմ համար-  
ձակիր նայելու, զի հոն բարկացեալն աստուած  
մը վրաս այդ ամէն չարիք կը տեղայ... Աս-  
տուած, զիս անզութ կերպով կը պատժես: Ո՞հ,  
կենացս ամէն թշուառ արկածներն աչացս առջև  
կը դիզուին... ինչ դաժան երևոյթք... ինչ կը  
խնդրէ սա երիտասարդ ուրուականն, որ փքին  
մ'ի ձեռին բոնած՝ մատովս ի կողն առած վէրքը  
կը ցուցընէ. իսկ ո՞վ ես դու, կենդանի շուք...  
ո՞հ ինչ սոսկալի նմանութիւն, անունը բերանս  
առնլու կը դողամ... մազերս գլխոյս վրայ կը  
տնկուին. նոյն ծիրանաւոր ձերն իւր ձեռքէն  
բոնած դէպ ի վրաս կու զան. (Արշակ ետ ետ  
երրալով) վիզը պնդող պարանը աչքիս առջև  
կը շարժէ... Ե՞հ, ես զձեզ սպաննեցի, ինչ կը խըն-  
դրէք այժմ ինձմէ... ձեր արիւնը... ինչո՞ւ ըզ-  
հանգիստ ձեր թողլով եկած էք զիս չարչարելու.  
միթէ բաւական չէ՝ որ զիշեր ցորեկ զիս կը լլկէք  
ձեր յաճախայցելութեամբ. արտևանունքս կը պըր-  
կէք, որպէս զի բարերար քունն հոգնած աչացս  
վրայ չը բազմի... կորսուեցէք առջևէս, արիւնա-  
շաղախ ստուերք. զոցեմ զաչս իմ, որպէս զի  
զձեզ չը տեսնեմ, բայց այդպէս ալ աւելի մօտ ե  
դաժան կը տեսնեմ: (ետ ետ երրալով երեսը ի  
միւս կողմն կը դարձնէ) Ի՞նչ կը խնդրեն սա  
երախայք, որք արեան մէջ թաւալելով զգեստէս  
կը կախուին... դժո՞խք, ապստամբաց լակոտներն  
են, զորոնք փճացուցի, ձեր հայրը կը խնդրէք,  
բայց ես ալ զիրենք կը փնտուեմ. ուր էր թէ որ  
զանոնք ալ գերեզմանին մէջ ձեր քով տեղաւո-  
րէի... (ետ ետ երրալով) հեռացէք ինձմէ. Ներ-  
սէս թէ կամսարեանն դժոխքին դուռը բանալով  
զձեզ վրաս կը խրկեն... Ողոմպիանդ... ո՞հ ինչ  
սոսկալի տեսիլ... միթէ հասած է աշխարհիս

վերջն, ինչու ամենքն ալ հոս կը ժողվըտին... իսկ ով է սա թագապսակ և ծիրանաւոր ծերունին, որ սա անկիւնէն յամրաքայլ հոս կը մօտենայ... տէ՛ր Աստուած, հաւս Արշակն է. սօսափիւն երակներուս մէջ կը վազէ. ի՞նչ դաժան և կշտամբողական նայուածք վրաս կը ձգէ. կարծես թէ ինձ յանձնած թագաւորութեանն համարը պիտի պահանջէ... կը յուսայի, հայր, քու թևերուդ տակ ապաւինել, բայց դու ալ զիս կը մերժես, զիս չես ճանչնար... ես ալ կը դողամ ըսեւլու թէ քու թոռդ եմ... (ծնգան վրայ կ'իյնայ) ահ, հայր հարցու, գոնէ թոյլ տուր ինձ որ ոտիցդ փարիմ: (զետին կ'իյնայ և պահ մը անշարժ կը կենայ)

## ՎԱՍԱԿ

Տէ՛ր Աստուած, դու զթա դժբաղդ տիրոջս, ու ժամ մ'առաջ ազատէ զինքն՝ վերջ տալով իւր թշուառ կեանքին: (Արշակին մօտենալով) Տէ՛ր իմ, ուրք ելիր ու քիչ մը հանգչէ, զի այսօր խիստ հոգնած ես: (քեզ մտնալով վեր կը վերցընէ:)

## ԱՐԴԱԿ (ՆՄՔ ԵՂՂԱԼՈՎ)

Վասակ, ուր եմ...

## ՎԱՍԱԿ

Ի զիրկս քու ծառայիդ, տէ՛ր իմ:

## ԱՐԴԱԿ

Միթէ զացին զիս լլկող ճիւաղներն:

## ՎԱՍԱԿ

Հոս մարդ մ'ալ չը կայ, առանձին եմք, տէ՛ր արքայ:

ԱՐԵԱԿ

Լաւ, լաւ. բայց դու խրկեցի՞ր Շապուհին, գը-  
րած աղերսագիրս:

ՎԱՍՈՎԿ

Այո՞, տէր իմ, ես անձամբ յանձնեցի, ի ձեռս  
բերդակալին, որ և ինձ խօսք տուաւ ի ձեռն  
արքայից արքային շուտով զայն հասցընելու:

ԱՐԵԱԿ

Ահա մինչև ուր հասուց զիս բաղդն, Վասակ.  
Արշակ Շապուհէ մը իւր ազատութիւնը կը մու-  
րայ. բոլոր յոյսս այդ աղերսագրէն կը կախուի.  
Թէ որ Շապուհ ինդիրքս մերժէ...

ՎԱՍՈՎԿ

Տէ՛ր իմ...

ԱՐԵԱԿ

Ի՞նչ ունիս... միթէ ըսի՞ բան մը, որ այդպէս  
զքեզ կ'այլայլէ:

ՎԱՍՈՎԿ

Ո՛չ, տէր իմ... սակայն երեսիդ տխրութիւնն,  
յուսահատ կերպարանքդ...

ԱՐԵԱԿ

Կը խաբուիս, ընդհակառակն շատ ալ հանգիստ  
եմ. դու դարձիր բերդակալին քով, գուցէ Շա-  
պուհին պատասխանն արդէն հասած է: (Վասակ  
կ'եղայ)

## ՏԵՍԻԼ. Բ.

ԱՐԵԱԿ (ասանձին)

Ի՞նչ ճակատագիր... Երբ արդեօք բաղդն զիս  
հալածելէն պիտի դադրի... ուարի մ'է ճիշդ, որ

ազատութիւնս կորուսելով՝ սա բանտիս մէջ կը փոտիմ. ազատ էի ու օդին մէջ թևապարիկ կը թռչուէի... յանկարծ բազէն մագիլներուն մէջ զիս գերեց։ Կրնայի՞ զապագան գուշակել, վրէժս հանելու համար խիստ դանդաղ շարժեցայ... զոնէ այսօր մխիթարութիւնս կ'ըլլար... այլ եթէ Շապուհ ինձ ներելով միւսանգամ յաթոռ իմ զիս պիտի դարձընէ... ո՞հ, այն ատեն ժամանակին յարգը պիտի ճանչնամ, ու չի պիտի յանձնեմ օտար ձեռաց թշնամիքս պատժելու պաշտօնը։ Բայց ահաւասիկ Վասակ։

## ՏԵՍԻԼ Գ ԱՐԴԱԿ, ՎԱՍԱԿ

ԱՐԴԱԿ

**Վասակ, յաջող լուր մը կը բերե՞ս թագաւորիդ։**

ՎԱՍԱԿ

Տէ՛ր իմ, Շապուհ առանց կնիքը քակելու, աղերսագիրդ ետ կը դարձընէ. միանգամայն բերդակալին բերնովս կը ծանուցանէ, թէ միայն մահդ կրնար տալ քեզ խնդրած ազատութիւնդ. իսկ առ այժմ Անյուշ բերդն քու մշտնջենաւոր բանտդ պիտի ըլլայ։

ԱՐԴԱԿ (յուսակորոյ)

Բանտ մշտնջենաւոր... վա՞յ թշուառութեանս ... սակայն գիտեմ իմ պարտքս։

ՎԱՍԱԿ

**Տէ՛ր իմ, ի՞նչ կը հրամայես։**

ԱՐԴԱԿ

Հրամայե՞լ... չե՞ս տեսներ որ ինձ հնազանդիլ միայն կը մնայ։

ՎԱՍՈՒԿԻ

Աս խիստ գերութենէն աւելի՝ ընտրելագոյն էր  
վճարել մեր կեանքը Վաղարշապատայ բոցերուն  
մէջ :

ԱՐԴԱԿ

Այս, սակայն վրէժինդրութեան խաբուսիկ  
յոյսն ձեռքս կեանքիս դաւաճան ըլլալէն արգի-  
լեց. կը յուսայի որ Շապուհ աւելի գութ պիտի  
զգար զահակորոյս թագաւորի մը համար... ու-  
րեմն մշտնջենաւոր բանտարկութիւն մը վիճակած  
է ինձ...

ՎԱՍՈՒԿԻ

Ահ տէր, մի՛ յուսահատիր այդպէս. Աստուած  
թագաւորաց սիրտն ալ իւր ձեռքին մէջ կը բոնէ.  
գուցէ օր մը Շապուհ գթալով վրադ ուզենայ  
մեղմացընել այդ խիստ վճռոյն դառնութիւնը ու  
բանայ բանտիդ դուռը :

ԱՐԴԱԿ

Զեմ յուսար, Վասակ, զի իմ թշնամիս Շա-  
պուհ չէ, այլ Ներսեսի Աստուածն :

ՎԱՍՈՒԿԻ

Աստուած՝ վշտացելոց և զղջացելոց ալ աս-  
տուածն է :

ԱՐԴԱԿ

Թերևս... սակայն ես չեմ զղջար Վասակ :

ՎԱՍՈՒԿԻ

Ապա ի՞նչ է միտքդ... ահ, ի՞նչ կատաղի նայ-  
ուածք սա դաշոյնիդ վրայ կը ձգես... ի՞նչ հը-  
րապոյրք ունի քեզ սա երկաթն :

ԱՐԴԱԿ (դէպ ի խորցն բաղելով)

Դու կեցի՛ր հոս...

## ՎԱՍԱԿ

Ո՞չ, զքեզ չի պիտի թողում առանձին՝ մինչև որ  
սա երկաթը քու հաւատարիմ ծառայիդ ձեռքը  
չը յանձնես:

## ԱՐԵԱԿ

Կը վախե՞ս որ... կը խաբուիս, Վասակ, չափա-  
զանց սէրդ զքեզ կը մոլորցընէ. միտքս զիս սպանել  
չէ. այլ և միթէ մէկ ճամբայ կայ ի գերեզման  
իջնալու... բայց սա դանակն պէտք է որ իմ  
քովս մնայ. դու և ինքն միայն կը մնան Հայոց  
թագաւորին կեանքը պաշտպանելու Պարսից դա-  
ւաճանութենէն:... Ուստի դու կեցի՛ր հոս...

## ՎԱՍԱԿ

Սակայն, տէր. իմ...

## ԱՐԵԱԿ

Չէ, Վասակ, կը կրկնեմ քեզ, միտքս դաւա-  
ճանել չէ. այլ չեմ ուզեր որ ականատես մը  
գտնուի թափելու եղած արտասուացս, այնպէս  
կը կարծեմ որ այն ատեն աւելի դառն պիտի  
թափին:

## ՎԱՍԱԿ

Կը հնազանդիմ, տէր, որովհետև զիս կ'ապա-  
հովցընես. (մեկուսի) նախազդեցում մը զիս կը  
դողացընէ:

## ԱՐԵԱԿ

(իւր սենեակը երբալու միջոցին մեկուսի)

Յաւիտեան բանտի մը մէջ հեծե՞լ, զուրկ թա-  
զէս և փառքէս... ահ, պիտի չունենաք դուք  
զայդ խնդութիւն. Արշակ այդչափ վատ չէ. զի-  
տէ գտնալ զինքն այդ անարգութենէն ազատելու  
միջոց մը. (ձեռքը մէջբի դաշոյնին վրայ տա-  
նելով) Դու միայն ինձ կը մնաս՝ ընդարձակ թա-

գաւորութենէս՝ հաւատարիմ բարեկամ. կ'ընդ-  
գրկեմ զքեզ, վասն զի քու միջոցաւդ պիտի ազա-  
տի Արշակ Պարսից շղթաներէն։ (դուրս կ'ելլայ)

## ՏԵՍԻԼ Դ.

ՎԱՍԱԿ (առանձին)

Ի՞նչ կ'ըսէր մեկուսի.... խօսք մ'ալ չը լսեցի...  
սակայն երբէք զինքն այդչափ նկուն և յուսա-  
հատ տեսած չէի. քիչ ժամանակի մէջ տարա-  
ժամ ձմեռն ձիւնօք զզլուխն ծածկեց. իսկ վիշտք  
և հանապազօրեայ տառապանք խղճի՝ խոր ակօս-  
ներ բացին ճակատին վրայ. ցարդ բարձր բռնած  
գլուխն կը խոնարհի, իբր թէ Աստուծոյ ոտքն  
զայն ճմլէր... սիրոն միայն նոյն է և ամէն զեղջ  
կը մերժէ... կ'երթայ առանձին արտասուելու...  
իցէ՛ թէ արտսունք կարենային քիչ մը մեղմա-  
ցընել իւր յուսահատութիւնը... սակայն սա եր-  
կաթն ի ձեռս իւր խիթալի է ինձ... պէտք չէր  
որ զինքն առանձին թողուի... զուցէ դիտմամբ  
Շապուհ սա դանակը իւր քով թողուց, որպէս  
զի յետոյ Հայոց առջև, իբրև իրենց թագաւորը  
դաւաճանող չերևայ... քովը երթամ... ուսից  
դղրդիւն կը լսեմ և աղմուկ... ի՞նչ արդեօք  
կը պատահի... ո՞ր մահկանացուն կը յանդգնի  
այսպէս հոս տեղաց լոռութիւնը աղմկելու։

## ՏԵՍԻԼ Ե.

ՎԱՍԱԿ, ՍՄԲԱՏ, ԿՈՌՆԱԿ ԵՒ ՔԱՆԻ ՄԸ  
ԾՊՏԵԱԼ ԱՆՁԻՆՔ

ՍՄԲԱՏ (իշր ընկերներուն)

Կապեցէ՛ք սա պահապանները... (Պարսից)  
Եթէ խօսք մը հընչէք, իսկոյն զձեզ կ'սպանենք։  
(Կոռնակ իշր ընկերներով պահապաններուն  
վրայ յարձակելով զիրենիք կը կապեն)

ՎԱՍԱԿ

Ո՞վ էք դուք... ի՞նչ կ'ուզէք... զո՞վ կը խըն-  
դրէք...

ՍՄԲԱՏ

Վասակ, մեղմաձայն խօսէ... միթէ չե՞ս ճանչ-  
նար զիս :

ՎԱՍԱԿ

Երկինք, կը խաբուիմ արդեօք... դո՞ւ հոս,  
սպարապետդ Հայոց... Բայց ի՞նչպէս և ի՞նչ  
դիտմամբ եկած ես :

ՍՄԲԱՏ

Այո՛, ես - եմ. սա զգեստովս համարձակապէս,  
առանց կասկած տալու, մինչև ի դուռն բերդիս  
մօտեցանք և հոն յանկարծ սուրը քաշելով սա-  
կաւաթիւ պահակներուն վրայ յարձակեցանք և  
զանոնք ի յաւիտենական լոռութեան դատապար-  
տեցինք... սակայն ժամավաճառ չըլլանք հոս...  
զնա՛, շուտ ազդ տուր տիրոջդ մեր գալուստը.  
ըսէ իրեն, թէ Սմբատ եկած է իւր աջը համբու-  
րելու և զինքն ազատելով դարձնելու ի Հայաս-  
տան՝ ի գիրկս իւր որդւոց :

ՎԱՍԱԿ

Կը փութամ... տէր Աստուած, դու իւր ձեռ-  
նարկութիւնը յաջողելով, ազատէ՛ տէրս՝ Պարսից  
շղթաներէն ու Վերստին շնորհէ՛ մեզ՝ շնչելու հայ-  
րենեաց օդը : (կ'եղայ)

## ՏԵՍԻԼ Զ.

**ՍՄԲԱՏ, ԿՈՌՆԱԿ ԵՒ ԻՒՐ ԸՆԿԵՐՆԵՐՆ**

ՍՄԲԱՏ

Մինչև ցայս վայր բաղդն մեզ յաջողեց կոռ-  
նակ. քանի որ մեր յանդուզն յափշտակութեան

լուրն տարածուած չէ, կրնանք, զգիշերն օգնական առնլով, մինչև ցմոտակայ անտառն հասնիլ. հոն պատրաստ ձիանք կրնան զմեզ մինչև ի ծագել արևուն բաւական հեռացնել և անօգուտ առնել Պարսից մեր ետևէն պնդելը։ Ո՞հ, պիտի չը յիշուի բնաւ պատմութեան մէջ, թէ Հայոց թագաւոր մը, անյոյս և անօգնական, Պարսից շղթաներուն մէջ իւր կեանքը վճարեց։

ԿՈՌԱԿ

Սակայն Վասակ մինակ կը դառնայ, ոխուր և արտասուալից աչօք։

ՍՄԲԱՏ

Երկինք... ի՞նչ արդեօք պատահեցաւ...

ՏԵՍԻԼ Է.

ԱՌԱՋԻՆՔ, ՎԱՍԱԿ

ՍՄԲԱՏ

Տեսնենք ի՞նչ կայ, Վասակ, ինչու արտսունք աչքէդ կը թափին. խօսէ՛, ո՞ւր է Արշակ։

ՎԱՍԱԿ

Արշակ... Երկինք, ինչու զիս ապրեցուցիք... Ո՞հ, տեսիլ աղէտալի։

ՍՄԲԱՏ

Արիւնն երակներուս մէջ կը սառի... խօսէ՛ ի՞նչ պատահեցաւ... թէպէտն ուրախ լուր մը չեմ կարդար դէմքիդ վրայ։

ԿՈՌԱԿ

Խօսէ՛, Վասակ, զիտնալու ես որ հոս ժամանակ չունիմք կորսընցընելու... ի՞նչ պատասխան կը բերես մեզ Արշակէն։

## ՎԱՍՈԿ

Արշակ... ո՞հ, իշխանքդ Հայոց, զացէք ըսէք  
Հայաստանի, թէ ունայնաձեռն կը դառնաք, գու-  
ժեցէք Հայոց զաւակաց, թէ Արշակ ոգեսպառ՝  
դաժան մահուան դէմ կը ճգնի:

## ՍՄԲԱՏ

Ո՞հ, ի՞նչ ձախող լուր...

## ԿՈՌՆԱԿ

Երկինք, միթէ իւր աչքը գոցելու համար զմեզ  
անվտանգ մինչև ի բանտ իւր հասուցիր:

## ՍՄԲԱՏ

Ի՞նչ եղեռն... այլ ի՞նչպէս յանդզնեցաւ Շա-  
պուհ...

## ՎԱՍՈԿ

Յանցաւոր չեն Պարսկին ձեռքն. ինքն Ար-  
շակ չը ժուժալով Անյուշ բերդին բանտարկու-  
թիւնը մինչև ցմահ կրելու, խոր վէրք մը կուրծ-  
քին տալով ծակեր է... Երբ ես հասայ, հոգին  
կը ճգնէր թողլու իւր հողեղէն պատեանը:

## ՍՄԲԱՏ

Ի՞նչ լսեցի... աւաղ ուշ հասայ. ես որ կու  
զայի հոս ծպտեալ նախարարաց հետ, որպէս զի  
իրեն աւետեմ Մերուժանայ անյաջող և արդա-  
րացի վախճանը, Պապ իւր որդւոյն թագաւորելը,  
վերջապէս կը յուսայի կերպով իւիք զինքն բան-  
տէն ազատելով ի զիրկս որդւոյն հասցնել...  
Ափսոս աշխատանացս, մոխի՛ր և հող գլխոյս վը-  
րայ. դժնդակ լուր մը հետս առած այնպէս ի  
Հայաստան պիտի դառնամ: Աակայն, ո՞հ, նախ  
պէտք է որ վերջին անգամ մ'ալ զինքը տեսնեմ,  
վերջին անգամ մ'ալ իւր աջը համբուրեմ, թէ-  
պէտև այդ աջն աղիտաբեր և դահիճ եղաւ հայ-

րենեացս, սակայն իմ ոէրս, իմ թագաւորս է։  
Ապա ուրեմն դարձի՛ր իւր քով Վասակ, եթէ  
տակաւին իւր հրաժեշտը տուած չէ աշխարհքիս.  
յայտնէ՛ իրեն իմ և ընկերացս փափաքը։ (Վա-  
սակ կ'եղայ)

## ՏԵՍԻԼ Ը.

### ՍՄԲԱՏ. ԿՈՌՆԱԿ ԻՒՐ ԸՆԿԵՐՆԵՐՈՎԸ

#### ԿՈՌՆԱԿ

Անհասանելի են խորհուրդք վեհին. իւր կամ-  
քըն անյողդողդ, արդարութիւնն անաչառ և ան-  
սխալ, իսկ վրէժինդրութիւնն պակուցանողական։  
Որբոց և այրեաց արտսունքն թագաւորաց թա-  
գին և կեանքին հետ մի և նոյն նժարին մէջ կը-  
կշռուին։ Թող լոեն ապա մահկանացուք, ծոեն  
իրենց գոռոզ գլուխները երկնից դատակնիքին  
առջև, խոստովանին թող իրենց տկարութիւնը,  
և ջանան խրատուելու, երկնից վրէժինդրութեան  
այդպիսի ահաւոր օրինակները տեսնելով։

#### ՍՄԲԱՏ

ԱրդարԵւ, ահաւոր օրինակ անոնց, որ Աստուծոյ  
ճամբէն կը խոտորին. հոչակաւոր օրինակ և դաս  
անոնց, որ հայրենեաց ունեցած պարտուցն նը-  
կատմամբ՝ զանցառութեամբ և անհոգ կը շար-  
ժին։

Աւաղ, շատ ատենէ ի վեր կը ջանայի զինքն  
ուղղել, վասն զի այդպիսի դէպք մը կը գուշա-  
կէի. ափսո՞ս որ չը յաջողեցայ, մանաւանդ թէ  
համարձակութեամբ զինքն խրատելս՝ յանդգնու-  
թիւն սեպուեցաւ, անկեղծութիւնս՝ յանցանք,  
իւր պատիւը պաշտպանելս՝ անհնարին ոճիրք, և  
քանտն եղաւ իմ վարձքս։ Իսկ հոն իմ վիճակէս  
աւելի իրենին վրայ կը ցաւէի, վասն զի գիտէի  
թէ ինչպիսի՝ ամբարիշտ շողոքորթաց և դաւա-

ճան մատնչաց ձեռքն ինկած էր տէրութեան երասանակն և սպարապետի պաշտօնն։ Բանտին խորէն լսեցի խուժադուժից աղաղակը, ապըստամբաց ուրախութեան ձայները և մերոնց պարտութիւնը. աչօքս տեսայ կրակին բոցն ալ, որ և իմ բանտիս մէջ սպառնացող կայծեր կ'արձըկէր։

Յուսահատութենէս և ցաւէս շղթաներովս կուրծքս կը կոծէի, մէյմն ալ դուռը բացուելով, կ'ըսեն թէ Արշակ զիս կը ինդրէր. կայծակի պէս սլացայ, քանի մը հաւատարիմ ընկերներով, մինչև ցմիջնաբերդն... Սակայն, աւաղ, ուշ հասայ... Թէպէտե Հայ զինուց եղած նախատանաց զվրէժն առի, այլ զԱրշակ չը գտայ. Ալանուազան զինքն շղթաներով կապելով, արդէն դէպ ի Պարսկաստան յուղարկած էր։

### ՏԵՍԻԼ Թ.

(Տեսարանն վիխուելով՝ Արշակայ սենեակը կը ներկայացրէն. Արշակ արուի մը վրայ ինկած է աչքը գոց. Վասակ իշր քովի ժունը դրած է)

### ԱՌԱՋԻՆՔ, ԱՐՇԱԿ, ՎԱՍԱԿ

ԿՈՌՆԱԿ

Ահաւասիկ ինքն... .

ՍՄԲՈՅ

Երկինք, դու միսիթարէ սա թշուառ արքայիս վերջին վայրկեանները, վասն զի մահկանացուի մը լեզու անկարող է։ Քովը մօտենանք. իսկ եթէ մահն աննահանջելի է, զոնէ մեր հաւատարմութեան վրայ համոզուելով մեռնի։ (Կը մօտենան)

ԱՐՇԱԿ (աչքը բանալով)

Ո՞ւր եմ... .

## ՍՄԲՈՏ

Տէր իմ, քու հաւատարիմ ծառայիցդ գրկին  
մէջ :

ԱՐԴԱԿ (իբր թէ խորոշներ քունէ մը արքանմար  
աչքը Սմբատին վրայ տնկելով)

Ո՞վ ես դու... կարծեմ թէ զքեզ կը ճանչ-  
նամ... բայց աւելի մօտեցիր զի աչքս տկարա-  
ցած են. (Սմբատ իլ մօտենայ) դու ես, Սմբատ...

## ՍՄԲՈՏ

Այս, տէր իմ, ես եմ Սմբատ քու ամենահա-  
ւատարիմ և միանգամայն ամենաղժեալդ ծա-  
ռադ :

## ԱՐԴԱԿ

Ահ, ուշ կը հասնիս. առած վէրքս զիս ի գե-  
րեզման պիտի տանի... Նայէ որ Վասակին հետ  
իմ աչքս զոցես և մարմինս դարձընես ի շիրիմ  
հարցս... կը խոստանա՞ս ինձ այդ ծառայութիւնը

## ՍՄԲՈՏ

Սրբազն պաշտօն մը ինձ կը յանձնես, զոր  
կատարելն իմ պարտքս է... Բայց յուսա՛, տէր  
իմ, զուցէ կարծածիդ չափ ծանր չէ այդ վէրքն :

## ԱՐԴԱԿ

Գիտես որ ձեռքս զիս չը խաբէր. նոյն հար-  
ուածով սրտիս զարկի, որով երբեմն ապստամբ-  
ները կը պատժէի : (յանկարծ դէմքը խոժուցը-  
նելով, կատաղի ձայնից մը) Ապստամբք ...  
թշնամիքս... Ահ դժոխք, ինչո՞ւ կարող չեմ  
դարձեալ զիրենք պատժելու... (ոտք եղալ կը  
փորձէ և արուի վրայ կ'իյնայ: Ո՞հ, յիրաւի  
անկարող եմ. տկարութիւնս զիս կը նուաճէ...  
Հեռացէք ինձմէ :

## ՍՄԲԱՏ

ՏԵՇ իմ, կը կրկնեմ քեզ, քու հաւատարիմ ծառայիցդ մէջ կը գտնուիս, որոնք զքեզ բանտէդ ազատելու եկած էին, իսկ այժմ արտասուալից աչօք և սգալից սրտիւ քու քովդ ժողվը տած են, որպէս զի իրենց կսկիծը մեծութեանդ ոտից առջև տարածեն... ՏԵՇ, տուր մեզ ներող աջդ որպէս զի համբուրենք:

## ԱՐԴԱԿ

Ո՞հ, ինչ խիստ և անխսնջ ճակատագիր, միշտ աչացս առջև թշնամիքս տեսնել... Միշտ թշնամիքս... վայրկեան մ'ալ հանգիստ չունիմ... չունիմ դադար... Զիս միշտ կը հալածէ՞ք ուրեմն՝ ձեր յանդգնութեամբն... Նաև սա վերջին վայրկենիս առջևս կը կանգնիք, որպէս զի մասու տագնապս դիտէք... Եւ ևս զձեզ պատժելու կարող չեմ... Կը մեռնիմ առանց զոնէ վրէժս հանելու, առանց քէնս յազեցընելու... ա՞հ, ո՞րշափ մահ միանգամայն... Իրա՞ւ է որ թշնամեացս մէջ կը գտնուիմ... Երազ չէ՞ տեսածս... Չե՞ն սոքա Պարսիկք, որ զիս գետնաքարշ հոս գերի բերին... Միթէ միշտ Անյուշ բերդին մէջ չեմ, որ իմ մշտնջենաւոր բանտս պիտի ըլլար... Դու ինձ ըսէ, Վասակ, միթէ չե՞ն սոքա ճիւաղք դժոխոց:

## ՎԱՍԱԿ

ՏԵՇ իմ, քու բարեկամներդ են:

## ՍՄԲԱՏ

ՏԵՇ իմ, հալածէ՛ միոքէդ սա տխուր զաղափարները. դու հոս նոյն բանտին մէջ ես իրաւ, բայց քեզ ծառայողքն քու հաւատարիմ բարեկամներդ են: Քեզ Հայաստանէն ուրախարար լուրեր բերած էինք և մեր նպատակն զքեզ ազատելն էր. հալածուեցան Պարսիկք Հայաստանէն, յաղթող

Են Հայք, Մերուժան իմ ձեռքէս սատկեցաւ. Պապ քու որդիդ այժմ կը թագաւորէ, բայց դու ափսո՞ս որ կարեվէր ես խոցեալ.... իսկ հիմայ որ մահն իւր ստուերը վրադ կը տարածէ, կնքէ կենացդ ընթացքը, տէ՛ր իմ, կատարելով գործ մը զոր բարօրութեանդ ատեն սկսած էիր: Երբ մահդ կը մօտենայ և յաւիտենականութիւնն քեզ կ'սպասէ, հոս թող զքէն և զվրէժխնդրութիւն. հաշտուէ՛ մեր հետ, որպէս զի կարենանք մենք ամենքնիս ալ ըսել, թէ ճշմարիտ հայր մը կորուսինք, և որպէս դի դու ալ հանդերձեալ կենաց մէջ չը գտնաս աններող և վրէժխնդիր Աստուած մը:

### ԱՐԴԱԿ (Ամրատին ձեռքը սեղմելով)

Սմբատ,... ո՞հ, դո՞ւ ես... աչք իմ չեն որոշեր, բայց ձայնդ, ո՞հ, կը ճանչնամ ձայնդ. զիտեմ որ պիտի մեռնիմ... Ո՞հ, զիտեմ որ կուրծքիս տուած հարուածէս չի պիտի ազատիմ... Գիտեմ ալ թէ հոն անողոքելի և վրէժխնդիր Աստուած մը պիտի գտնամ... Բայց հաշտուի՞լ ձեր հետ... Ա՞հ, ի՞նչ կը խնդրես... Երբեք չեմ կրնար ձեզ ներել. մեր մէջն եղած վիհը, հեռ, նախանձն և քէնն, օր ըստ օրէ աւելի ընդարձակեցին... Ներելն՝ անկարելի է. սրտիս մէջ ձեզի դէմ ատելութիւն կը գտնամ. իմ արեանս... սա արիւնն որ կողէս կը վազէ... դո՞ւք էք պատճառն. դուք ձեռքս դանակով մը զինեցիք և դէպ ի կուրծքս զայն մղեցիք... Ո՞հ, սա արիւնս թող ի ձեր գըլուխն ըլլայ:

### ԿՈՌԱԿ

Տէ՛ր Աստուած, դու զիտես մեր սրտին ամէն զաղտնիքը և մեր մտածութիւնը. դո՞ւ երկինքէն նայէ և զգութ իշեցուր իւր սրտին մէջ:

### ՍՄԲԱՏ

Տէ՛ր իմ, ահաւասիկ ձեռքդ կը սառին, վայրկեանէ մը հոգիդ զմարմինդ պիտի թողու... միթէ

Միշտ անէծք շրթանցդ վրայ պիտի թափառին.  
Մոոցիր զմեզ, ու Աստուծոյ հետ հաշուուէ:

## ԱՐԵԱԿ

Բայց մի՛ խաբուիք... Սա արիւնս վրէժինդի  
մը պիտի ունենայ... Այո՛, այնպիսի վրէժինդի  
մը, որ մինչև ձեր թոռանց ուսկերցն մէջ, թափա  
արեանս կաթիլներուն համարը տոկոսիւքը պիտի  
պահանջէ... որուն ձեռքն է զոր կը բոնեմ:

## ՍՄԲԱՏ

Իմս, ոէ՛ր... քու Սմբատ ծառայիդ ձեռքը:

## ԱՐԵԱԿ

Սմբատի՞ն... Սմբատի՞ն ձեռքը (իտ հրեղով)  
հեռու կեցիր... դու ալ զիս դրժեցիր... կորսուեցէք առջևէս... Անիծեալ լերուք ամենքնիդ ալ...  
կ'զգամ որ կը մեռնիմ... Շունչս կը պակսի...  
Մեռնիլ այսպէս, բանտի մը մէջ... շղթաներու  
բեռնաւորած... թշնամեացս... Ու Պարսից մէջ...  
Վրէ՛ժ... վրէ՛ժ... Անիծեալ լերուք: (կը մեռնի)

## ՎԱՍԱԿ (ոտք եղաղով)

Մեռաւ թշուառ, բայց ազատեցաւ մշտնջենաւ  
որ գերութենէն:


## ՍՄԲԱՏ

Այո՛. մեռաւ... ինչպէս որ ապրած էր... Տէրն  
թող վրան գթայ: իսկ ես կը փափաքէի, որ ամէն  
հայրենատեացք և բոնաւորք տեսնիին՝ այժմ հոս՝  
Արշակայ մահը, և իրենց կեանքին մէջ միշտ աչաց  
առջևն ունենային սա քստմնալից պատկերը:  
Ահա, տեարք իմ, հայրենիքը ատողաց և բոնաւ  
որաց վախճանն: Իցէ՛ թէ պատմութիւնն մեր  
թոռանց անաչառութեամբ զայս աւանդելով,

ւենար պակսեցնելու այնպիսէաց թիւը : Այժմ  
Աստուած զինքն դատեց և զերեզմանն իւր  
այ պիտի զոցուի , թողունք զինքն հոս . Հայ-  
եաց սէրն և մեր պարտքն զմեզ ի Հայաստան  
կոչեն : Երթանք ժողվը տիհնք մեր նորապսակ  
գաւորին քով , և իւր հօրն վախճանը իրեն  
որագրելով , ջանանք զինքն հեռացընելու անոր  
ար ճամբէն :

## Հիմքերուղ և վերջին Արարուած

ՎԵՐՋ



[A~] 9004

A  $\frac{1}{9631}$





ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0047397

